

ԳՐԵՑ՝ ՎԱՐԴԱՆ Յ. ԽՈԶԻԿԵԱՆ

Դիմում
Առաջնահերթ Աղայացնեանի
Դահիրէ — Մարտիրոս

ՄԱԼԿԱՐԱՅԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

(1610 - 1922 թ. Ակադեմիան)

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԻՒՆ՝

ՄԱԼԿԱՐԱՅԻՆԵՐՈՒ ՝ “ՄԱՍԻԿՈՒԵԱՆ”

ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ



1943

ՓԼՈՎՏԻԿ

ՏՊ. ՝ “ՓԱՐՈՍ” ԼՐԱԳՐԻ

ԴՐԱՅ ՎԱՐԴԱՆ Յ. ԽՈԶԻԿԵԱՆ

Դրայ Աղպոյանեամից
Պահեր - Մարտիս

493

ՄԱԼԿՈՐՈՅԻ
ՀՈՅ ԳՈՂՈՒԹԸ
(1610-1922 ԹՈՒԱԿԱՆ)

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ՝

ՄԱԼԿԱՐԱՑԻՆԵՐՈՒ ՄԱՄԻԿՈՒԵԱՆ

ՀԱՅԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԲԵԱՆ

Ա/Հ
793

Գ




1943

ՓԼՈՎՏՏԻՎ

ՏՊ. «ՓԱՐՈՍ» ԼՐԱԳՐԻ







ՎԱՐԴԱՆ Յ. ԽՈԶԻԿԵԱՆ

ԿԱՐՈՍ ՀԱՅՐԵՆԻ

Բե՛ր ինձ, հովի՛կ, օրերն այն շինչ, մայրական,
Հին օրերուս, իմ օրերուս.

Երազներուս միմ՛կ երգն այն դուրեկան,
Լու օրերուս, աս նեռո՞ւ...

Առուին տիբն ի վար, նոն, սոսին դալուր
Մանուկ օրերուս ուրի, թե կը բանար.

Բե՛ր, բե՛ր հովիկ, մրցնունչն անուր անսահման,
Հին օրերուս, աս նեռո՞ւ...

Բե՛ր, ծիծեռնակ, մեր տան բյուեն օխող մը ծիլ,
Հին օրերուս, իմ օրերուս:

Չուրի փաքչն, պարիւրակին մեկ կարիլ
Լու օրերուս, աս նեռո՞ւ...

Մեր տունն ու պարտեզ ես նանչցայ ենզինվ.
Անյայս աշխարհի կարօսն ալ խրոռու.

Թռնրան մոխրին քարյալ՝ զէր լոկ մեկ մազիլ,
Հին օրերուս, աս նեռո՞ւ...

Անպ, բա՛ց, բա՛ց բող ափ մ'երկինք իմ աշխարհին,
Հին օրերուս, իմ օրերուս.

Սաւերն օծող մրրինաղին մեկ ծուեն,
Լու օրերուս, աս նեռու...

Մեր տան օնտիին բոյց ծուխն եիր դուն,
Հացն ու ծիծաղն ալ անցնող օրերուն,

Բեր ցոլք մը լոկ հայրենիքի ասդեռեն,
Հին օրերուս, աս նեռո՞ւ...

ԿՈՏԻՆԻԵՌ

(Խրլանտական ժողովրդային տաղ)

ՄԱԼԿԱՐԱՑԻՆԵՐՈՒ

«ՄԱՄԻԿՈՆԵՐՆ» ՀԱՅՐԵՆԿՅ. ՄԻՌԻԹԻՒՆ

ՓԼՈՎ.ՏԻՎ.

20 Մայիս 1942

Յարգելի Հայրենակիցներ.

Երկար ատենէ ի վեր, Միութեանս ջերմագին բաղձանքը եղած էր մեր ծննդավայրի պատմութեան հրատարակութիւնը. Այս նպատակով նախադէս բանակցութեան մտած էինք ճանօրբանահաւաք. Տիար Արշակ Ալ պօյանեանի նետ, բնդիանուը թրակիոյ Հայերու մասին իր պատրաստած գրքին հրատարակութեան ծախուց մասնակցելու համար, ուր բաժին մը յատիացուած էր նաև Մալկարայի հայ գաղութին. Խակայն, նորանոր դէպքերու բերումով, յանկարծ յարաբերութիւնները գաղըթեցան արտասահմանի նետ, որով կարելի չեղաւ մեր այդ փափաքը իրականացնել:

Այն ատեն, տեղեկանալով որ մեր հայրենակից Տիար Վարդան Յ. Խօշիկեան գրի առաջ է Մալկարայի կեանքի մասին կարգ մը շանելիան իրողութիւններ, ժամանակակից անցըերով միասին, այս նպատակով գումարուած խորհրդակցական ժողովը, կարծիքներու փոխանակութենէ յետոյ որոշեց՝ հրատարակութեան ձեռնարկել հիմ ունենալով Պր. Խօշիկեանի հեղինակութիւնը, մասնաւոր վերաբջակման մը ենթարկելով զայն:

Այդ աշխատութիւնը յանձնուեցաւ մեր հայրենակից Տիար Տիգրան Մարտիրոսեանի, իրեն աջակից տալով Տեարք՝ Ներսէս Դաստավեան եւ Յովհաննէս Տէվէնեան:

Միեւնոյն ատեն դիմում կատարուեցաւ մեր հայրենակից Տիար Վահան Յարութիւնեանի. իր աշխատութեան բաժինը բերե. լու մեր այս հրատարակութեան, կարելիութեան սահմանին մէջ ամբողջական գործ մը լոյս բնժայելու համար. Ուրախ էնք յայտարարելու թէ՝ մեր գրագէտ հայրենակիցը սիրով բնդունեց այդ առաջարկը, ստանձնելով Մալկարայի Թութուրի պատրաստութիւ-

նը. որը առանձին կերպով հրատարակուած է՝ գրքիս Ցաւելուածական մասին մէջ:

Խակ Մալկարայի եւ անոր շրջակայի քարտէսին գծագրութիւնը կը պարտինք մէր նայրենակից Տիար Յովի. Տէվէնեանի:

Այսպէս գործակցաքար պատրաստուած այս երկասիրութիւնն է որ հրատարութեան կուտանք ներկայիւ, իբրև յուշարձան մը մէր սիրելի ծննդավայրին. որ աւաղ, ոչ եւս է այսօր:

Այժմ, շնորհակալութիւն յայտնելով այս ձեռնարկին, բոլոր աշխատակիցներուն. լիայոյս ենք քէ՝ մէր յարգելի նայրենակիցները սիրով պիտի բաշալերեն իրենց ծննդավայրի այս յիշատակարանին հրատարակութիւնը, նախանձախնդիր ըլլալով անոր սպառման, որուն արդիւնքը պիտի յատկացուի Միութեան նայրենաշէն նախառակիներուն. իր Կոմոննազրով նախատեսուած սահմաններուն մէջ:

Վ. Ա. ՌՉՈՒԹԻՆ. ՍՊԵՇԱԼՆԱՅԻՆ ԵՆԵՐՈՒ
ՄԱԿԱԳՈՒՅԱՆ ՀԱՅՐԵՆԻ ՀԱՅՐԵՆԻ ՄԱԿԱԳՈՒՅԱՆ
ՄԱԿԱԳՈՒՅԱՆ ՀԱՅՐԵՆԻ ՀԱՅՐԵՆԻ ՄԱԿԱԳՈՒՅԱՆ

ԽԱԿ. — Միութեան կիբեռ մասունքային պատճեն են:



ՅԱՌԱԶԱՐԱՆ

Երբեմի շէնշող հայ գաղութի մը աւելի քան երեքհարիւրամեաց կեանքին նուիրուած այս համեստ յուշարձանի պատրաստութեան առթիւ, ջանացած ևմ՝ արդի պայմաններու թոյլատրած սահմանին մէջ՝ տալ անօր ամբողջական մէկ պատկերը սկսելով իր հիմնարկութեան թուականէն՝ մինչև գաղութին վերջնական անհետացումը—օգտուելով տրամադրելի գրաւոր յիշատակարաններէ և անձնական ու տարեց հայրենակիցներու յիշողութիւններէն:

Թէև Մալկարայի հայ գաղութի կաղմութեան առաջին շրջանին վերաբերեալ յիշատական մը գոյութիւն ունեցած է ժամանակին՝ տեղույն հանգուցեալ Աթոռակալ Տէր Բարթողիմէոս Ա. քհ. Պօյածեանի մօտ, բայց յետոյ անհետացած է այդ գրութիւնը տարագրութեան միջացին, որը կրնար մեծապէս օգտակար ըլլալ մեր այս ուսումնասիրութեան նախնական շրջանին համար: Այսպէս որ, մենք այժմ մասնակի յուշեր միայն ունինք այդ մասին: Սակայն, ժամանակակից շրջանը, մասնաւորաբար զերջին կէս դարսու ըեթացքին պատահած անցքերն ու գէպքերը՝ կարելիութեան սահմանին մէջ ջանացած ենք հարազատօրէն ներկայացնել այս էջերուն մէջ:

Ուրախ եմ այս առթիւ յայտնելու թէ՝ մեր այս համեստ երկասիրութեան իր աշխատակցութեան գնահատելի բաժինը բերած է նաև ծանօթ նահատակ գրագէտ և մեր հայրենակից Արտաշէս Յարութիւննեանի արժանաւոր եղբայրը՝ Պր. Վահան Յարութիւննեան, տալով մեզի Մալկարայի Ֆոլքլորի և գաւառաբարբառի մասին շահեկան տեղեկութիւններ, որոնք առանձին կերպով հրատարակուած են այս հատորին վերջաւորութեանը:

Ծնորհակալութեան պարտք մը ունիմ նաև, քաղաքիս

ազգայիններէն ծանօթ բանասէր Տիար Ներսէո Դասապեանի, որ
սիրով տրամադրեց մեզի կարգ մը բանասիրական նիւթեր:

Իսկ այս հրատարակութեան ամբողջական կազմութիւնն
ու դասաւորումը կը պարտինք մեր հայրենակից Տիար Տիգրան
Մարտիրոսեանի, որ յօժարութեամբ ստանձնեց անոր վերամշա-
կումի աշխատանքը:

Այս հրատարակութեամբ միակ փափաքս է՝ երախտագի-
տական պարտականութիւն մը կատարել գէպի մեր սիրելի ծնըն-
դովայրը, անոր յիշատակը մոռացութենէ փրկելու համար: Եթէ
ակամայ թերացումներ սպրդած են անոր մէջ, կանխաւ ներո-
դութիւնը կը խնդրեմ հայրենակիցներուա:

Փլովտիւլ
(Պուլկարիա)

ՎԱՐԴԱՆ Յ. ԽՈՇԻԿԵԱՆ



Ա. ՄԱՍ

11.—ՄԱԼԿԱՐԱՅԻ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Մալկարան՝ թրքական թրակիոյ մէջ փոքր քաղաք մընէ, Ռոտոսթոյի հիւսիս—արեւմտեան կողմը, անկէ 57 քիլոմէթր հեռաւորութեամբ, և Ռոտոսթոյի ու Կէլիպոլուի հետ կը կազմէ եռանկիւն մը:

Վարչական կերպով կապուած է Ռոտոսթոյի մութասարը-ֆութեան և անոր միջոցաւ էտիրնէի կուսակալութեանու իսկ հոգեւոր տեսակէտով կը պատկանէր Ռոտոսթոյի Առաջնորդարանին, առաջին տեղը զրաւելով անոր ենթակայ 7 թեմերուն մէջ, իր ծխականներու թիւով ու գիրքով:

ԲԱՂԱՔԻՆ ԴԻՔՔԸ.— Մալկարան կառուցուած է բլուրի մը վրայ, ծովու մակերեսէն 400 մեթր բարձրութեամբ և բաժնուած էր երեք թաղամասերու. — Արեւմտեան բարձրագոյն գիրքը զրաւած էին Յոյները, ծայրամասին վրայ ունենալով մաս մը Պուլկար բնակչութիւն: Հարաւ—Արեւմտեան կողմը՝ թրքաց թաղն էր, իսկ Հիւսիս—Արեւելեան կողմը կը բնակէին Հայերը: Այս վերջին թաղամասը կը կազմէր քաղաքին ամէնէ բանուկ շըրջանը, ուրկէ կը սկսէր Ռոտոսթօ երթալու խճուղին: Երեք թաղամասերու կեղրոնը կը գտնուէր շուկան:

Արեւելեան ոճով քաղաք մըն էր, մեծ մասամբ փայտաշէն, միայարկ կամ երկյարկանի ընդհանրապէս, մեծ կամ փոքր պարտէզներով, իսկ փողոցները՝ ոչ կանոնաւոր ուղղութեամբ: Կարելի է ըսել թէ՝ լաւագոյն շէնքերը, երբեմն քարաշէն, կը գտնուէին հայոց թաղին մէջ և զբեթէ ամէն ընտանիք ունէր իր սեփական տունը, արտը և այդին:

ԿԼԻՄԱՆ.— Ծովերէ, գետերէ ու անտառներէ զուրկ ըլլալով՝ օդը չսր էր ու հետեւաբար առողջարար: Օդը միօրինակ էր, տարուան եղանակներուն համեմատ: Այս պատճառներով ժո-

զովուրդը առողջ էր, հիւանդութիւններ քիչ կը պատահէին, և երկար ատեն բժիշկի պէտքը այնքան զգալի չէր եղած: Մասնաւորաբար հայերու մասին խօսելով՝ արու սերունդը աւելի բազմաթիւ էր քան իգական սեռը, որով պէտք կ'զգային զրացի հայրնակ քաղաքներուն, մասնաւորաբար էտիրնէի և կելիպոլուք հնա, խնամութիւն հաստատելու:

ԲԵՐՔԵՐ.— Կլիմային չորութիւնը բնական է կ'աղգէր և բուսականութեան: Հողը ժըատ էր ընդհանրապէս և բնութեան այս ժըատութիւնը չարքաշ ըրած էր այս ժողովուրդը:

Մալկարա կ'արտաղըէր աւելի զաշտային բերքեր, ինչ պէս՝ արմտիքներ, ընդեղէններ, շուշմա, թոչնակեր (գուշ օրու), սոխ, սխոտոր, քիսխա (արփանըք), սեխ, ձմերուկ, բամպակ ևայլն իսկ քաղաքին բանջարեղէնը կը հայթայթէր մօտակայ ձորի մը մէջ գտնուող Քալիսիս կոչուած յունաբնակ գիւղը Հաճելի էր դեռ արշալոյսին՝ լաշակներ կապած հայուհիներու և այրերու խըլ-բական երթը դէպի զաշտային աշխատանք՝ փորելու, ցանելու, քաղհանքի կամ բերքերու հաւաքման:

Սակայն սպառման հրապարակը կը պակսէր իրեն, փոխարքութեան դիւրատար միջոցներու չգոյութեան հետեւանքով, իսկ սայլերով փոխարքութիւնը սուել կ'ըլլար: Արտադրութեան մէկ մասը քաղաքը կ'սպառէր, ուրիշ մաս մը կը տարուէր մօտակայ Քէշան գիւղաքաղաքը, իսկ աւելցածը՝ փակով կը թափուէր:

Միջոց մը բաւական զարգացած էր ծխախոտաշակութիւնը: Հայերը կ'զբաղէին այս գործով. կը ցանէին, կը քաղէին ու նախնական ձեւով կտրելով կը ծախէին: Շահաբեր գործ մըն էր ասիկա, թէե մեծ աշխատանք կը պահանջէր: Սակայն «Ի՞է՞ի»ի մենաշնորհ հաստատուելէն ետք, սահմանափակուեցաւ անոր մշակումը, որովհետեւ Ծէժին զանազան սեղմուններ զրաւ, անհշան շահ մը թողով զայն մշակողներուն:

Յետոյ սկսան մեծ զարկ տալ շերամաբուծութեան: Շատ մը թթաստաններ տնկուեցան և ժողովուրդը եռանդով փարեցաւ այս գործին: Գարնան եղանակին, որ շերամաբուծութեան չըջանն է, ժողովուրդին մեծ մասը զբաղած էր այս գործով. որ կարձ միջոցի մը մէջ կոկիկ շահ մը կ'ապահովէր տնտեսական սեղմ պայման-

ներու մէջ ապրող այդ համայնքին։ Ասոր կը նպաստէր մանաւանդ այն պարագան, որ գրեթէ ամէն շերամաբոյծ ունէր իր սեփական թթաստանը, շերամը կը խնամէր իր տան սենեակներուն մէջ, որով քիչ ծախք կ'ունենար։ Յետոյ կլիման չոր ու առողջ ըլլալով, կ'արտազրէր առաջնակարգ հնտացու խողակ, որ լաւ գինով կը ծախուէր։ Գլխաւորաբար հայերը կը զբաղէին այս գործով, մաս մըն ալ յոյները։ Առաջին անգամ Մալկարայի մէջ այս գործին զարկ տուաւ պոլսեցի հայ հնտաբոյծ մը՝ Միհրան Խանձեան։

ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ.— Մալկարան ունէր մօտաւորապէս 10,000 բնակչութիւն։ բազկացած՝ բազմամարդութեան կարգով՝ հայերէ, թուրքերէ և յոյներէ։ Հայերու թիւը կը հասնէր շուրջ 3,500ի, բազկացած 700 ընտանիքներէ։

Այս մասին ստոյգ վիճակագրութիւն կը պակսի գժբաղտաբար, նոյնիսկ «պաշտօնական» անունով հրապարակ ելած վիճակագրութիւններ հեռի են վստահելի ըլլալէ։ 1898 թուականի թրքական «Սալնամեկ»ի համաձայն Մալկարայի մէջ կային 300 թուրք ընտանիք, 200 յոյն, 700 հայ և 135 պուլկար, ընդամէնը 1335 ընտանիք, շուրջ 6675 բնակչութեամբ։ Թերեւս այս թիւերը առնուած են արձանագրութեան տոմարներէ, որովհետեւ թուրքիոյ մէջ մարդահամար չէր կատարուած և ոմանք չէին արձանագրուած։

Իսկ յոյն կառավարութեան պատուիրակութիւնը 1919ին գումարուած Փարիզի «Խաղաղութեան Խորհրդաժողով»ին ներկայացուցած իր վիճակագրական տախտակին մէջ, Մալկարայի գաւառին բնակչութեան թիւը կը ներկայացնէ այսպէս։ — 14,020 յոյն, 14,300 թուրք, 2,730 պուլկար, 3,200 հայ և 396 զանազանը (*)։

Մինչեւ 1919ին, Սոֆիայի մէջ հրատարակուած վիճակագրութիւն մը, նախալքանեան պատերազմի շրջանի մասին

(*) Տես Մթ. Ն. Շիշբովի „Тракия преди и следъ европейската война“ էջ 112.

Կուտայ հետեւեալ թուանշանները Մալկարայի համար. — 3, 795
թուրք. 20, 478 պուլկար. 12, 730 յոյն. 2880 ալպանացի և 3500
հայ (*):

Ինչպէս կ'երեւի այս վիճակագրութիւններէն, բոլորն ալ
կ'ընդունին հայերու թիւը 700 ընտանիք կամ 3200—3500 հողի
ըլլալը. Միայն ընակակից ազդերու հետ իր համեմատութիւնը կը
նուազի, երբ խօսքը ամբողջ գաւառի մասին է: Որովհետեւ հա-
յերը ամփոփ կ'ապրէին քաղաքին մէջ, հայ գիւղեր չկային: Ըստ
Ս. Փրկչի Ազգ. հիւանդանոցի 1906 տարւոյ ընդարձակ օրա-
ցոյցին, Մալկարան ունէր 87 գիւղեր, որոնց մեծ մասը թրքա-
կան, մնացեալը յունական և պուլկարական: Թուրք գիւղերէն շա-
տերը կազմուած էին 1878ի մուս և թուրք պատերազմէն յետոյ
Պալքաններէն գաղթող թուրք բնակչութեամբ:

Այս քանի մը նախնական ծանօթութիւններէն յետոյ, բա-
ցատրենք թէ հայերը ինչո՞ւ գաղթեցին իրենց հայրենիքն և
ի՞նչպէս եկան ու հաստատուեցան Մալկարա:

2.— ՀԱՅԱՍՏԱՆԵ ԱՐՏԱԳԱՂԹԸ

Արտագաղթը Հայաստանի հին վէրքը եղած է: Անուերջ
պատերազմները, տեղական իշխաններու և տիրող տարրի կեղե-
քումները ու երկրին ընդհանուր անապահովութիւնը — որուն
նշաւակ եղած էին մասնաւորաբար հայերը, իբր քրիստոնեայ ու
արդիւնաբերող տարր — պարբերաբար պարաւորած են մեր ազգա-
կիցները՝ թողուլ իրենց հայրենի երդիքն ու կալուածները, եր-
թալ օտար անձանօթ աշխարհներ, գոնէ պանդխտութեան մէջ
գտնելու յոյսով կեանքի տարբական պայմանները: Հայրենի եր-
կրէն այս բաժանումը՝ ընդհանրապէս կը կոչենք գաղը կամ ար-
տազադի:

Մեր ազգային իշխանութիւնը դադրելէն յետոյ, բազմա-
թիւ անգամներ տեղի ունեցած են այլպիսի գաղթականութիւն-
ներ՝ Հայաստանէն դէպի օտար երկիրներ, որովհետեւ զանազան

(*) նոյն էջ 114:

բռնակալներ, իրարու ձեռքէ յափշտակելու համար այդ անտէր երկիրը, շարունակ խռովեալ վիճակ մը կը տիրէր հոն:

Բայց երբ, 1473ին, Թաթիհ Սուլթան Մէհմէտի բանակը, Դեղանի մօտ յաղթելով Ազգօյունլու Ուգուն—Հասանի, գրաւեց Հայաստանի արևմտեան մասը ու քիչ վերջն ալ իր յաջորդները տիրեցին ամբողջ Հայաստանի՝ մինչեւ Թավրիզ, կը յուսացուէր որ պատահական մանր իշխանութիւններուն յաջորդելով միակ հզօր պետութեան մը հովանին, այլևս կը դադրին նախկին ընդվզիչ անարդարութիւններն ու տեական խռովութիւնները և համեմատական հանդարտութիւն մը կը դտնէ երկիրը, տանելի դարձնելով կեանքը:

Այդպէս չեղաւ սակայն: Օսմանեան նորահաստատ կայսրութեան առաջին Սուլթանները, վազած իրենց զինուց փայլուն յաջողութիւններէն, փոխանակ իրենց տիրած երկիրներուն վարչական ու տնտեսական կազմակերտութեամբ զբաղելու, հետամուտ եղան նորանոր աշխարհակալութիւններու, և հպատակ ժողովուրդներու ճակատագիրը թողուցին իրենց բաղդին:

Ասկէ քաջալերուած՝ տեղական յելուզակաբարոյ տարրերը վերսկսան իրենց սովորական կեղեքումներուն, ահ ու սարսափ սիռելով իրենց շուրջը:

Պարսիկները, որ առիթի կ'սպասէին իրենց կորուսած երկիրները վերաբրաւելու համար, օգտուելով Սուլթաններու Եւրոպայի կողմը ունեցած յաջորդական պատերազմներու զբաղումներէն, պարբերաբար կ'սապատակէին Հայաստանի իրենց սահմանակից նահանգները, որոնք պատճառ կ'ըլլային նորանոր պատերազմներու, երկու գրացի տէրութեանց միջև: Խոկ այդ պատերազմներու ընթացքին, ամէն կարգի չարիքներ կը գործուէին հասարակ ժողովուրդին վրայ:

Մասնաւորաբար Սուլթան Մէլիմ թ. ի յաջորները՝ Մուրաստ Փ. (1574—1594) և Մէհմէմէտ Փ. (1594—1603) եղան մեղկ ու հաճոյամոլ թագակիրներ, բոլորովին անտարբեր իրենց ժառանգած երկիրներու պետական ու վարչական կարգուսարքին, որով ըմբուտ տարբերը առիթը գտան սահմանակ զործունէութեան:

Այդ շրջանի յելուզակներուն մէջ բացառիկ տեղ մը կը

գրաւեն յանաւանդ Զալալի կամ Ճելալի (^(*)) կոչուած ասպատակ-ները, որոնք շարունակ կողոպտելով ու կեղեքելով իրենց շրջանի բայաները (հայերը), ազդեցիկ դիրքերու տիրացած էին Ասոնք, կաշոռելով օրուայ իշխանաւորները, յաջողած էին նոյնիսկ ձեռք բերել գաւառապետի և կուսակալի պաշտօններ, աւելի ազատորեն գործելու համար իրենց շահատակութիւնները:

Այսպէսով Զալալիները իրական տէրը գարձած էին Հայատանի, ինչպէս Քոզան օղու կոչուած թիւրքմէնները՝ Կիլի-կիոյ: Սուլթաններու իշխանութիւնը այդ կողմերը անուանական էր, և Զալալիները այնքան յանդուգն գարձած էին, որ իրարու իշխանութեան սահմանները կ'ասպատակէին, անթիւ չարիքներ գործելով խաղաղ ազգաբնակչութեան վրայ:

Այդ շահատակութիւնները տեղի սաստկացան մանաւանդ 1598 թուին, Յաջորդ տարին, 1599ին, պատահեցաւ մեծ երաշտ մը ու տիրեց սոսկալի սով, որուն զոհ գացին բազմաթիւ անձեր: Կեանքը անհանդուրժելի էր այլևս, որով գարձեալ միաւ հայ ժողովուրդի արտապալթի հոսանքը, իր հայրենի երկրէն դէպի օտար աշխարհներ, մինչև Հարաւային և Կիդրոնական Եւրոպա:

Իսկ հայ Մելիքներէն ոմանք, ինչպէս և Մելիքիսեպեկ կաթողիկոսը անցան Պարսկաստան, ուր այն ատեն կ'իշխէր Շահ Արաւ Ասոնք Շահին պատմեցին այս տիսուր անցքերը և ժողովուրդին ընդհանուր զժգոհութիւնը՝ տիրոզ կամայական ըէժիմէն ու երկրին անիշխանական վիճակէն: Շահը ուզելով օտուիլ ներկայացած առիթէն, 1603ի աշնան արշաւեց Արարատեան նահանգը ու յառաջացաւ մինչև Կարս:

Թուրք կառավարութիւնը անոր գէմ զրկեց Ճալալզատէ Սինան փաշան, որ երբ Սերաստիա հասու, կոչ ուզզեց այդ շրջանակի պատերազմաէր տարբերուն և Զալալիներուն՝ զալ ու միանալ իր բանակին, խոստանալով անոնց իշխանութիւն և պա-

(*) Քրտական ցեղախումբ մը, որ կը բնակէր զիսաւորաբար Բարձր Հայքի շրջանակին մէջ, քէպէտ իր ազդեցութիւնը շատ նեռուներն ալ կը տարածուէր:

տիւներ։ Զալալիները խմբովին հկոյն սպարապետին դրօշակին տակ, առաջին հերթին խաղաղ հայ ժողովուրդին վրայ փորձելով իրենց քաջագործութիւնները։ Ժողովուրդը զանգատեցաւ սպարապետին, նոյնիսկ բողոքի ցոյցեր եղան, բայց սպարապետը չէր կրնար վշտացնել իր կամաւորական գունդերը, որոնց օժանդակութեան պէտք ունէր իր մղելիք պատերազմին մէջ։

Կամաւորներուն կամ սպաջրազոգութներուն տրուած այս անուանման ազատութեան հետեւանքով, անհամեմատ կերպով ստուարացաւ թուրք բանակը՝ երբ ան հասաւ կարին, ու այս աւհարկու գորութեամբ շարժեցաւ Պարսից գէմ։

Շահ Արսու անկարսող զիմալրելու այս վիթխարի ոյժին, զայն անզօրութեան մատնելու նպատակով կը յղանայ հրէշային ծրագիր մը. — Այն է՝ տմբողջովին զատարկել Արարատեան նահանգը իր բնակչութենէն, և ամայացնել այդ շրջանը, որ երբ թշնամին զայ տրամադրելի պաշար, բնակարան ու մարդ և աւհասուն չգտնելով, ամօթահար ետ դառնայ։

Շահ Արսու տառացիօրէն գործարած է իր անզութ ծրագիրը, պատճառ զառնալով այդ չէն նահանգին աւերումին ու բիւրաւոր մարդոց կորուստին, բայց՝ յաջողած իր նպատակին մէջ։ Օսմ. բանակը երբ կը հասներ Արարատեան նահանգ, տեսնելով տիրող ամայութիւնը, անկարող յառաջանալու, ձեռնունայն ետ կը զառնայ։ Զալալիները, որ մեծամեծ աւարներու յոյսով միացեր էին Սինան փաշայի բանակին, այս ժիտական արդիւնքէն զայրացած՝ վերադարձին՝ իրենց կաստով թիւնը կը թափեն կարնոյ կուսակալութեան շրջանին մէջ գտնուող հայերուն վրայ։

Այս յաջորդական աղէտներէն սարսափահար ժողովուրդը, մարդկային այդ պատուհաններու ձեռքէն ազատելու համար, վերստին ձեռք կ'առնէ զաղթականութեան ցուցը ու ամէն բան լըքելով բոկոտն ու կիսաքաղց ճամբայ կ'իյնայ դէպի օտար, իրեն անծանօթ աշխարհներ, իր կեանքը փրկելու համար այդ դժոխային կացութենէն։

Այս անցքերու ականատես պատմիչը՝ Գրիգոր վարդապետ Դարանազի կամ Քեմալիցի, մականուանեալն թուք՝ կը յայտնէ թէ՝ 1600 թուականէն սկսելով, մինչեւ 1607—8 շրջանին, այդ

գաղթականներէն տմանք գացած են Անտառուի և Ռումելիի (*) պահազան քաղաքները և Կ. Պոլիս, ուրիշներ մինչև Պելկաս, Ռումանիա և Լիխաստան։ Ասոնցմէ կարեւոր մաս մը, մասնաւորաբար կամախցիներ, կեսարացիներ, սերաստացիներ և տիվրիկցիներ եկած հաստատուած են Ռոտոսթօ, որմէ հաստուած մը բաժնուելով յետոյ եկեր է Մալկարաւ։

Այս յաջորդական գաղթերուն հետեւանքով երկիրը զրեթէ դատարկուած էր, որմէ մեծապէս կը տումէր պետական գանձը, իսկ այս բոլորին պատճառն էր Զալալիներու սանձարձակութիւնը, որ երկիրը անշխանութեան մատնած էր։


Ուստի, երբ Սուլթան Ահմէտ Փ. գահ կը բարձրանայ 1608ին, Զալալիներու գեմ կը զրկէ Գույումը Մուրաս փաշան, որ մէկուկէս տարի անընդհատ անողոք խստութեամբ մը կ'ընկճէ ապստամբները՝ մէկ մասը սպաննելով՝ միւսները հպատակեցնելով, ինչպէս ըրած է Սուլթան Մահմետ Բ. Ենիշերիներուն համարւել յաջողած է անոնց ոյժը թողթակել 1609 տարւոյ վերջերը, ապստամբներէն գրաւելով՝ 400 զրօշակ։

Անկէ վերջ կառավարութիւնը դրաման կը հանէ, որ բոլոր այդ գաղթողները պարտաւորիչ կերպով վերապանան իրենց երկիրը Բայց ժողովրդէն, ոչ քք կը համարձակէր անգամ մըն ալ զառնալ այդ դժոխային շրջանակը, ուրկէ այնքան հեռու կը զանուէր Սուլթանը և իր ազգեցութիւնը, մինչդեռ քիւրտը իր ամէնորեայ բնակակից բնկերը պիտի ըլլար։

Այն ատեն կառավարութիւնը բանութեան կը դիմէ, ու այդ կերպով անոնցմէ շատեր կը փոխադրէ իրենց նախկին բնակավայրերը, Սակայն ուրիշ մաս մը զանազան հնարքներով կը մնայ իր տեղը, որոնց կարգին՝ նաև Ռոտոսթօ գաղթողները։

(*) Անառողու կը կոչուի Փոքր Ասիայ շրջանը, Հայաստանի արևմտեան կողմը, Եփրատ գետի անկիւնադաշտն դեպի Պուլիս եւկարող շրջանը, իսկ Բումելի՝ պատմութեան մէջ Թրակիա անունով ծանօթ շրջանն է, որ այն ատեն ամբողջութեամբ կը գտնուէր քրքական տիրապետութեան տակ։





卷之三

Յ. — ՀԱՅԵՐՈՒ ՄԱԼԿԱՐԱ ՀԱՍՏԱՏՈՒԻԼԸ

Հայերու Ռոտոսսթօ գաղթելէն քիչ վերջ, կը տեսնենք
Զահ Արտար դէմ արշաւող թրքական բանակի սպարապետ Ճղալ-
զատէ Սինան փաշան Մալկարայի կառավարիչ խշանակուած։

Մինչև սպարապետութեան բարձրացող պաշտօնատարի մը,
յետոյ փոքր քաղաքի մը կառավարիչ նշանակուիլը՝ սովորական
գէպք մը չէ։ Սակայն պատութիւնը ցոյց կուտայ, որ Թուրքիոյ
վարիչները սովորութիւն ունէին իրենց անհաճոյնքարձր պաշտօ-
նատարները Մալկարա աքսորելու։ Այսպէս Երեմիա Զէլէպի Քէօ-
միւրձեան, իր «Օրագրութիւն» անուն ժամանակադրութեան մէջ
կը յիշէ 1649ին պատահած հետեւեալ գէպքը։ —

«Եւ Մայիսի 9 (*) մանգուլ (պաշտօնանկ) արարին զԱօֆի
Մէհեմմէս փաշան, որ եկաց վեզիր 9 ամիս 5 օր, եւ եղին վեզիր
զՄուրաստ արան եւ զԱօֆին աքսորեցին ի Մալկարայ եւ անդըրս-
պանին . . . » (Էջ 7)։

Դարձեալ նոյն հեղինակը կը յիշէ նման ուրիշ գէպք մը,
որ տեղի ունեցած է յաջորդ տարին, 1650ին Սիաւուշ անուն վէ-
զիրը, որ իր հակառակորդները մաքրելու համար՝ Սուլթանին մօր-
մէն սկսեալ սպաննել տուած էր բազմաթիւ պաշտօնատարներ,
յանկարծ պաշտօնանկ ըլլալով անոր տեղ կ'անցնի Կիւրձի Մէհմ-
մէտ փաշանն Երեմիա Զէլէպի այս գէպքի յիշատակութեան առ-
թիւ կը գրէ հետեւեալը։ —

«Եւ Կիւրնին եղեալ զՄիաւուշն ի բերդ եւ առնե բազում
քառակս ի նմանէ եւ աքսորեաց ի Մալկարայ՝ թէ ի Պանինայ (**):
Այս եղին Հոկտեմբեր ամսոյ 18, որ 67 օր կացաւ վեզիր Սիա-
ւուշն»։

(*) Այս եւ յաջորդ հատուածին մէջ, նեղինակին բուա-
նշանի տեղ գործածած հայ այրութենի տառերը արդի բուանշան-
ներու վերածեցինք. ընթեցողին դիւրութեան համար։

(**) Խոտոսրո—Մալկարա հնուղիին վրայ աղքիւր մը։



Կարձ միջոցի մէջ իրարու յաջորդող այս դէպքերը ցոյց կուտան թէ՝ բարձրագոյն պաշտօնատարներու աքսորավայր ալ եղած է Մալկարաւ:

Ճղալզատէ Սինան փաշայի պարագան քիչ մը կը տարբերի վերջապէս, ան պաշտօնով մը կուգար, փոխանակ բոլորովին շնորհազուրկ ըլլալու կամ մահապատժի ենթարկուելու, իսկ անոր այդ պաշտօնավարութիւնը մեծապէս օգտակար եղած է Մալկարայի համար և պատճառ՝ քաղաքին մէջ հայ գաղութի մը հաստատեան:

Սինան փաշա խոնուն ու շինարար պաշտօնատար մը եղած է, հազուաղեպ տիպար մը իր պաշտօնակիցներուն մէջ։ Ուստի երբ կառավարիչ կը կարգուի Մալկարայի, կը մտադրէ բարեգարգել քաղաքը։ Այս նպատակով կը զրէ Ռոտոսթոյի գաւառապետին որ այնուեղ եկած հայ գաղթականներէն 20ի չափ շինութեան վարպետներ զրկէ իրեն։ Գաւառապետը կը կատարէ անոր խընդրանքը։

Այդ հայ վարպետները իրենց ընտանիքներով միասին կուգան Մալկարաւ Սինան փաշա, ծանօթ իր ազգակիցներու հոգեբանութեան, անախորժ միջադէպերու տեղի չտալու համար — ինչպէս պատահած էր անզամ մը Ռոտոսթոյի մէջ — նորեկները նախ կը բնակեցնէ քաղաքէն զուրս, անկէ զրեթէ տասը վայրկեան հեռաւորութեամբ, Ռոտոսթօ—Մալկարա խճուղիին վրայ գտնուող գաշտ մը, վրաններու տակ։

Այդ գաշտը, որ առաջին հանդրուանը եղած է Ռոտոսթոյէն Մալկարա գաղթով հայերուն, մինչև վերջերս կը կոչուէր «Աւետ Օվասր»։ Հաւանաբար շինութեան այդ վարպետներու գլխաւորին կամ ճարտարապետին անունով՝ որ Աւետ կամ Աւետիս պէտք է եղած ըլլայ։

Եթուան այդ վարպետները կազմած են առաջին կուրեզ Մալկարայի հայ գաղութին։

4.— ԵՐԲ ԵԿԱԾ ԵՆ ՄԱԼԿԱՐԱ

Մեր ունեցած տեղեկութեանց համաձայն, յիշեալ հայ վարպետները Մալկարա եկած են 1610 կամ 1612 թուականներուն։ Սակայն, մեր հայրենակից Տիար Վահան Յարութիւնեան, ներկայ հասորի «Յաւելուածնի բաժնին մէջ տուած մէկ ծանօթութեամբը, այդ վարպետներու առաջին ձեռակերտը եղող «Պաշ Զեշին» անունով ծանօթ ազբիւրին շինութեան թուական ցոյց կաւայ 1546 տարին, որով պէտք է այդ թուականին արդէն եկած ըլլան հայերը Մալկարա։

Մինչդեռ այն տաեն հիմնովին կը փոխուի մեր պատմութեան դիմագիծը նախ որ այդ թուականին, 1546ին, հայ գաղոթ մը գոյութիւն չունէր Ռոտոսթոյի մէջ, որով հարկ կ'ըլլայ ընդունիլ թէ՝ Մալկարայի հայ գաղութը աւելի կանուխ հաստառուած է՝ քան Ռոտոսթոյի գաղութը։ Երկրորդ, 1604ին Շահ Արասի գէմ զրկուած բանակին ընդհանուր հրամանատար եղող ձղալզատէ Մինան փաշան՝ չէր կրնար 1546ին Մալկարայի կառավարիչ ըլլալ, քանի որ շուրջ 60 տարուան տարբերութիւն մը կայ այդ երկու թուականներուն մէջ։

Դժբախտաբար, այդ շրջանի գլխաւոր պատմիչն ալ, Գրիգոր Դարանաղցի, որ երկարօրէն կը պատմէ իր ժամանակակից անցքերը՝ իբր ականատես, և Աւելնեցի Յակոբ վարդապետի կարձատե պատօնավարութենէն յետոյ, շուրջ 35 տարի (1609—1643) Ռոտոսթոյի Առաջնորդութեան տիտղոսը կրած է, որուն ենթակայ էր և Մալկարայի թեմը, որով բան մը չ'ըսեր այս մասին։

Հետեւաբար, ապագայ պատմիչին կը մնայ, պատմական նոր տուեալներու լոյսին տակ ստուգել այս կէտք և կատարել անհրաժեշտ ճշդումը։

Այսուեղ կը ծագի ուրիշ հարց մը. — Ո՞րտեղացի էին առաջին անգամ Մալկարա զալթուղ հայերը։

Դարանաղցիի համաձայն, Ռոտոսթոյի գաղութը կազմող հայերը եկած էին կամախէն, Երզնկայէն, Մերաստիայէն, Կեսարիայէն, և ուրիշ զանազան կողմերէ։ Հաւանական չէ սակայն որ

Մալկարա զաղթող Հատուածը այդպիսի զանագան քաղաքներու խառնուրդ մը եղած ըլլայ: Արդէն, Մալկարայի հայերու նկարագիրը բարքերն ու սովորութիւնները մեծապէս կը տարբերէին շրջակայ հայաբնակ վայրերու զաղութներու կենցաղէն:

Աւելի հաւանական կը թուի, որ Մալկարայէն պահանջուած չինութեան գործին համար զիսաւոր վարպետ մը կամ ճարտարապետ մը կանչուած է Ռոտոսթոյի կառավարչատունը և անոր յանձնուած է իրեն գործակիցներ ընտրել՝ Մալկարա երթալ աշխատելու համար: Իսկ այդ վարպետը, շատ բնական է, պիտի ուղիւր իր համաքաղաքացիներուն մէջէն կատարել այդ ընտրութիւնը:

Եւ իրաւամբ, Մալկարայի աթոռակալ Տէր Յարթողիմէոս քահանայի քով գտնուած յիշատակարանին մէջ ըսուած էր թէ աւնոնք Բարգառիմէն (*): Վաղթած են: Ուրեմն Մալկարա զաղթող առաջին հայերը մէկ միջավայրի զաւակներ եղած են, ու թերես Մալկարան ատոր կը պարտի իր միատարրութիւնը:

Այդ զաղթականները իրենց հետ բերած էին նաև Ս. Թոռոսի մասոնքով իսոչ մը, Աստուածածնուց պատկեր մը և ձեռագիր Աւետարան մը: Զարմանալի է որ այս ժողովարարը իր աստանագական կեանքին և այնքան արհաւերքներու մէջէն իսկ, երբ ամէն ինչք ու հարստութիւն լքեր, այս և նման մասունքներ իր հետ տարեր է գրեթէ ամէն տեղ: Իսկ այդ սրբութիւնները իրեն համար եղեր են հրաշագործ յուռենիր, որոնց կախարդանքով դարերով կապուած մնացեր է տն իր հայրենի տւանդութիւններուն:

(*) Մեծ Հայքի Կամախ կամ Քեմախ շրջանին մէջ կը միշուին այս անունով երկու աւանեներ՝ վերի և վարի Բազարինեներ: Կամախ Անի ամրոց աւ կ'ըսուեր: Հոն կը բաղուէին Արշակունի բագաւորեները: այնուեղ կը պահուեր արքաւնի զանձը և կը զրունուէին Հայաստանի նշանաւոր մենանեները: Մօնուրը կը գտնուի նաև Թոռդան զիւղը, ուր բաղուած են Գրիգոր Լուսաւորիչ և իր յաջորդները: Հ. Դ. Ալիշան իր «Տեղեկագիր Հայոց Մեծաց» երկասիրութեան մէջ, «նշանաւոր գիւղեր կը կոչէ Բազարիները (էջ 42):

ու ազգութեան, խաւար դարերու այդ կենցանի ողբերդութեան
մէջ:

* * *

Իբր յաւելուած յիշենք այստեղ թէ՝ այդ առաջին գաղ-
թողներէն գրեթէ գար մը ետք, մօտակայ հայ գիւղէն (Խրմենի
Քեօյ) Մալկարա եկած ու հաստատուած են տասնեակ մը հայ ըն-
տանիքներ (*), որոնց գլխաւորը եղած է Աւագ անունով դերձակ
մը: Երկար ատեն այս արհեստը ժառանգաբար շարունակուած է
այդ ընտանիքին մէջ, որուն գերչին շառուիդը եղած է Յովհան-
նէս Աւագեան, որ 1931 թուականին մնուած ու թաղուած է Փը-
լովտիփի Ապկ. գերեզմանատունը:

Կրմէնի Քէօյ կը գտնուի Մալկարայի, Հայրապոլուի և
Ուգուն-Քէօփիրի միջև, երբեմնի պուլկարարնակ Զէօփէօյ և
Թընոլա անունով գիւղերուն մօտերը: Մինչև կէս գար առաջ,
հայ գիրերով գերեզմանաքարեր տեսնողներ եղած են այս գիւղին
մէջ: Հաւանաբար ասոնք ալ Ծոսոսթոյէն զաղթած էին ժամանա-
կին: Աբրահամ Գ. Կրետացի Կաթողիկոսը (1734—1737), որ Ծո-
տոսթոյի Առաջնորդ եղած է միջոց մը, 1737ին իր նախկին թե-
մերուն ուղղած օրհնութեան կոնդակին մէջ, կը յիշէ նաև այս հայ
գիւղը: Հետաքրքրութեան համար այստեղ կը դնենք այդ կան-
դակին պատճէնը:

«Յս. ի՛ Քս. ի՛ ծառայ Տէ՛ք Աբրահամ Կաթողիկոս Ա. Հա-
յոց և պատրիարք Վաղարշապատու լուսակառոյց և տիբանիար:
Վիճակեալ Սրբոց Առաքելոցն Թաղէուի և Յարթուղիմէուի, Յա-
ջորդ և Փոխանորդ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, Սրբոյ և Մեծի
երկնանագէտ և Ատենասարաս (Ատենասպատ) Արքեաղիտակ և
Արեգնաքատակի: Սրովրէածեմ և քրովրէապար: Գերապայծու և
Գետազարդ, գետականեւ զերապրտկան: Արասափելի և անընկէց
Շնորհազարդ Աթոռոյու Էջմիածնի, որմէ ժամանեալ հասցէ գիր

(*) Ասոնք ալ իրենց հետ ըերան են Փիլի գպոս առաջեալի
մասունքը:

օրհնութեան և նամակ պահպանութեան։ Շնորհք առաքելական և Ածային։ բազմապատիկ օրհնութեան և նախախնամական գթութեան ի վերայ տիրապահ և Ա-ծախնամ։ ծովահայեաց Մայրաքաղաքիդ թէքիրտաղու, և շրջակայ թեմից, գիւղաքաղաքաց և գիւղորէից Սիլիլրիու, Զօրլուի, Զաթալճայու, Ղարշտընու, Պուղչու, Պապաէսքիու, Առակլու, Մալղարայու, Տիմէթօխայու, Ուզունքորբիու, Հայցիղու, Կէլիպուսոյ, Պողովայու, Այնայու, Պողազհիսարու չորից բերդից գետեղելոց, Պողչայտայու, Աէմէնտրիու, Իլիմնիու, այլև Կէմըրճունիու, Էսկիճէու, Տրամայու, Ղաւալայու, Մէրէզու, Մէյրիու, Սէլանկիու, էնկիճէնիրու և Կղզոյն Մոռայիս-Մինեւշիյու և այլոց աւանաց և գեղջաց որում գտանին ազգս Հայոց. . .

Գրեցաւ օրհնութեան կոնդակս ի վերայ թէքիրտաղու վասն առաջնորդութեան ձեռնամուն որդեկանս իմոյ, Յովհաննէս Վարդապետին և ծայրագոյն Արք-Եպսկո-ին, ի թուին փրկչին 1737 և Հայոց 1186, և ամույն Յունվարի մուտն և Տան Վեհարանին Ա. էջմիածնայ անյաղթելի աթոռոցն Ամէն։» (*)

Յայտնի չեն այս հայկական գիւղին դաստարկման պատճառները։ Միայն ծանօթէ որ, անոր բնակչութեան մէկ մասը Մալկարա զաղթած է, ինչպէս յիշեցինք վերը, իսկ ուրիշներ դացած են Տիմոթէքա և էտիրնէ, բայց չիշտուիր որ անոնցմէ Ռոտոսթօ դարձողներ ալ եղած ըլլան։

*
**

Այսպէս, բնիկ աճումին վրայ աւելնալով նաև հայ գիւղէն եկողները, Մալկարայի հայ գաղութը հետագիտէ կ'ստուարանայ, իր առանձին թաղը կանդնելով՝ բնակակից թուրք և յոյն թաղերուն կից, քաղաքին հիւսիս - արևելեան կողմը։

(*) Տես, Ասարուր Մակարեանի «Յուշագիրք, Թրալիոյ և Մակեդոնիոյ հայ գաղութներու» էջ 25, 26. —

Այդ կոնդակի այժմ կը գտնուի Տէու Աղանի եկեղեցին մէջ։

Կոնդակի Խոտուրյուն փրկան եւ հնի թերած է Տէու Աղանի ուսուցիչներէն պ. Հրանդ Քոսկեան 1922ի գաղթին։

5.—ՄԱԼԿԱՐԱՅԻ ԱՆՑԵԱԼԸ

Մալկարայի հիմնարկութեան մասին ճշգրիտ տեղեկութիւններ կը պակսին մեզիւ Բայց յայտնի է թէ անիկա գոյութիւն ունեցած է բիւզանդական չքջանէն ու բաւական փայլուն վիճակ մը ունեցած է այն ատեն Իսկ ասոր ապացոյցներն են 1) Այն ատենի իր ունեցած հաղորդակցութեան ճամբանները Աղրիանուպուոյ և կելիպուուի հետ, ուրեկէ եկած են առաջին անգամ Թուրքերը եւրոպական ցամաքամասին վրայ, 2) Մակեդոնիոյ և Կ. Պոլսոյ հաղորդակցութեան զծին վրայ գտնուելը, ինչպէս կ'երեւի Մովլիմայ քահանային այդ ճամբով Պոլխս տարուելէն, որու մասին պիտի խօսինք յետոյ և 3) քաղաքին հին անուանակոչումէն, որ յատկանշական է:

Ըստ աւանդութեան Բիւզանդացիներու օրով այդ քաղաքը կը կոչուէր «Մելիպալի Աղուա», որ կը նշանակէ «մեծ շուկայ կամ վաճառատեղի»: Ապահովաբար այդ վիճակը կը շարունակու էր Թուրքերու օրով աւ, որ իրենց տիրապետութեան սկզբնական շըրջանին այդ քաղաքը կոչած են «Քիւչիք Մրալը»: Այս անուանումները ցոյց կուտան թէ՝ անցեալին անիկա եղած է առևտրական կարեոր կերպոն մը:

Մինչեւ մօտ ժամանակներ այդ հին չքջանէն կը մնային «Պեղեսրին» կոչուած նախկին շուկային կիսափուլ պատերը, որոնց մէկ կամարակապ դուռը՝ Պալքանհան Պատերազմի Բ. արարուածին, Թուրքերու այդ քաղաքը վերագրաւումի ատեն ծագած մեծ հրդեհէն աւերուած է: Թուրքերը այդ դուռը կը կոչէին «Արալան Գափու», որուն անունով կը ճանչցուէր նաև շուկային այդ մասը:

Թուրքերը այս քաղաքը գրաւած են Օսմ. կայսրութեան հիմնադիր Սուլթան Օսման Ա. ի յաջորդ՝ Թրխան Դադի Սուլթանին օրով, 1357 թուականին, երբ Տարտանէլի պարանոցին ասիական եղերքէն անցան եւրոպական ցամաքամասը՝ գրաւելով Կելիպուուն, ուրեկէ անմիջապէս յետոյ Մալկարան և ապա անցան Աղրիանուպուլիս, որը իրենց մայրաքաղաք եղաւ մինչեւ Կ. Պոլսոյ գրաւումը:

Կ'երեւի թուրքերու այդ քաղաքին «Քիւչիւք Մըսըր» անտանումը երկար չէ տեսած, ու յետոյ անոր «Մեղալի Ազուր» անունը ազաւագուելով եղած է Մալկարա, ինչպէս նախկին Ազրիանապոլիսը կամ Օտրինը եղած է՝ Էտիրնէ, Քալիբոլին՝ Կելիպոլու, Ֆիլիփովոլին՝ Ֆիլիպէ և այլն։ Թերեւս անուան այս փափոխումը եղած է Թուրքերուն Եգիպտոսի (Մըսըր) տիրելէն յետոյ, որ աեզզի ունեցած է Սուլթան Սէլիմ Ետիլուզի օրով, 1519ին՝ Մրովինեաւ։ Մալկարա անունի ամենահին յիշատակութիւնը կը գտնենք Դարանաղցին մօտ, 1632 թուականին։

Դարանաղցի՝ իր այնքան մանրամասն պատճռթեան ընթացքին, ուր կը յիշէ այդ շրջանի շատ մը զեպքերը՝ իր «Ժամանակագրութիւն» անունով՝ ձանօթ հեղինակութեան մէջ, առթիւ մը միայն կը յիշէ իր Մալկարա թեմին անունը (*):

Հաստ այդ յիշատակութեան, 1632 թուականին, Դարանաղցիի Առաջնորդութեան շրջանին, երկու հայ կրօնականներ կուզնն Ռոտոսոթո հանգանակութեան համար։ Դարանաղցի կը կատկածի անոնց վարժունքն, ու իբր Առաջնորդ, չի թոյլատեր անոնց որ հանգանակութիւն ընեն Ռոտոսոթոյի մէջ։ Անոնք աւ կ'երթան Մալկարա, նոյն նպատակով։ Դարանաղցի նաև կուզն մը կը յորդորէ մալկարացիները չքաջալերել զանոնք։ Եւ ես, այլ մէկ նամակ ուղարկեցի յետեւէ ի Մալդարան թէ՝ այսպէս խարեւայք երկու կուզնն հանդերձիւք ոչխարաց ննան և ի ներքոյ գայլինք են, լազում լազում (թնաւ երեկը) չխարաւիք, այլ զգոյշ ւերաբ ին նոցանէ։ . . . Թէև մալկարացիք կարեւորութիւն չեն տար վարդապետին խօսքերուն, նախանձի վերադրելով անոր ընթացքը։

Դարանաղցի այդ հաստ ածին մէջ (**), երեք անուն կը յիշէ Մալկարա անունը. — 1) « . . . մալդարացի երեցներն» (էջ 81, 2) « . . . կուզնարկեն ի Մալդարա քաղաքին (էջ 82) և 3) Վե-

(*) Ասիկա թերեւս կարելի է վերագրել անոր, որ ան աւելի զբաղած է ուրիշ զանազան հարցերով, քան իր թիմին վերաբենալ զործերով։

(**) Տես «Ժամանակագրութիւն» Գր. վրդ. Դարանաղցոյ, տպ. Մրուսաղէմ, 1915, էջ 80։

րը յիշուած պարբերութիւնը՝ «Եւ ես, այլ մէկ նամակ ուղարկեցի յետեւէ ի Մալդարան . . .» (Էջ 83) միշտ միւսնայն ուղղագրութեամբ:

Երեմիա Քէօմիւրձեան ալ, իր «Օրագրութեան» մէջ, որ Դարանաղցիի անմիջապէս յաջորդող շրջանին կը վերաբերի, նոյն ուղղագրութիւնը կը գործածէ միշտ «Ղ ով զրելով այդ քաղաքին անունը. «. . . զՍօֆին աքսորեցին ի Մալդարայ» (Էջ 7), դարձեալ. «. . . եւ աքսորեաց ի Մալդարայ. . .» (Էջ 22). Բայց ուղղագրական այդ ձեւը չենք կրնար անառարկելի նկատել, Հիւներու քով յաճախ կը հանդիսակինք ո զիրի անհարկի գործածութեան, ինչպէս Պուղարիա, Պուղազ, Դալաթիա և նման շատ մը յատուկ անուններու մէջ:

Մալդարան երեմն Մալդարա ալ եղած է, իսկ դարա կամ դարա կը նշանակէ սեւ, թերեւս ասկէ առաջ եկած է Մալդ-Փարա բացատրութիւնը, որ քմածին մեկնութիւններու տեղի տուած է, — իր թէ վաճառական մը իր մեծաքանակ ապրանքները այնտեղ կորսնցնելուն համար այդ անունը տրուեր է քաղաքին։ Այս և նման մեկնութիւններ անշուշտ ստուգարանական արժէք մը չեն ներկայացներ։



Բ. ՄԱՍ

6.—ՄԵԾ ԱՂԲԻՒՐԻՆ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ

Սինան փաշա, Մալկարա բերուած հայ վարպետներուն շինել կուտայ հսկայ աղբիւր մը, որ կը կոչուի «Պաշ Զեշմե» (Մեծ Աղբիւր): Իսկաղէս ալ քաղաքին մեծազոյն աղբիւրն է, որուն նմանը չկար գոնէ շրջակայ քաղաքներուն մէջ, մէջն ըլլալով նաև երբեմի մայրաքաղաք Աղբիւրանուպոլիսը:

Աղբիւրին ճակատը կը զարդարէ կարմիր ու ճերմակ մարմարէ սրբատաշ քարերով կամար մը, որուն ներքեւ, զոյգ մը առոյրէ լայնարերան ծորակներէ անընդհատ կը ժայթքէր մշտահոս առատ ջուրը, որ կը բաւէր շրջակայ թաղերու բնակչութեան պէտքերուն և իրենց անասուններուն, որոնց յատուկ քանի մը աւագաններ կային կարգով: Գոնէ այս էր վիճակը մինչև այն օրը երբ ծանօթ քաղաքական դէպքերու բերումով, 19Հ2ին, վերջնականապէս բաժնուեցաւ հայ զազսւթը այդ քաղաքէն, ամէն յարաբերութիւն խզելով անոր հետո:

Այդ աղբիւրին ջուրը բերուած էր հեռաւոր ակէ մը, լայնախոռոչ աղիւսաշէն ջրուղիի մը միջոցաւ, որուն մէջէն կրնար գործաւոր մը անցնիլ նորոգութեան համար:

Արարերէն տառերով յիշատակարան մը կար աղբիւրին վըրայ: Բայց անշուշտ յիշուած չէր թէ հայ վարպետներու ձեռակերտն է անիկա: իսկ տառերը մաշած էին, գրեթէ անընթեռնելի ըլլալու աստիճանն:

Աւելի քան 300 տարուան հնութիւն մը ունեցող այդ աղբիւրը կենդանի վկայ մըն է սակայն: հայ շինարարութեան ու ձեռներէցութեան: թէպէտ այժմ անոր բարիքը վայելողներ ու դեն անգէտ ձեւանալ այդ մասին:

Նորեկ հայ վարպետներու այս առաջին ու նշանակելի յաջողութիւնը, միացած իրենց համեստ ու բարեհամբոյր բնաւութեան՝ լուտով միրելի կը դարձնեն զիրենք տեղւոյն վարիչնե-

ըուն ու աիրող տարրին Արդէն ամառն ալ անցած ըլլալով. ու
ձեռք՝ բաց գաշտին մէջ վրաններու տակ մնալը անկարելի, փա-
շան յարմար կը տեսնէ զանոնք այլես քաղաք ընդունիլ. թոյլա-
տրելով որ անոնք իրենց բնակարանները չինեն թրքաց թաղին
կից՝ Պաշ Զէմէի շրջակայքը:

Այսպէսով Մալկարա գաղթող առաջին հայ վարպետները
կ'ստանան բնակութեան և քաղաքացիական իրաւունք, և մաս
կազմելով նոյն քաղաքի բնակչութեան՝ հիմը կը դնեն Մալկարա-
յի հայ գաղութին,

Ասոնց առաջին գործերէն մէկը կ'ըլլայ. իրենց բնակա-
րաններուն յարակից չինել նաև անշուք մատուռ մը, գետնայար-
կի մը մէջ, որքան թոյլ կուտային այն ատենի պայմանները (*).
Այդ մատուռը յետոյ կը գտնուէր Քէօսէնց տունը ըստած բնա-
կարանին մէջ.

7.— ՈՒՐԻՇ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Առաջ, երբ ներկայ դիւրութիւնները կը պակսէին հա-
դորդակցութեան համար, և անապահովութիւն կը տիրէր ամէն
կողմ, ժողովուրդներու փոխյարաքերութիւնները և անոնց առե-
տրական փոխանակութիւնները կը կատարուէին կարաւաններու
միջոցաւ. Այդ կարաւաններու բնակութեան համար կը չինուէին
քարուէիր ամուր շնչքեր, որոնք կը կոչուէին լսան: Խանները հաս-
տառան շնութիւններ էին, երկաթապատ գոներով, աւազակնե-
րու դէմ պաշտպանութեան համար:

Սինան փաշա ուզելով օգտուիլ հայերու ճարտարութենէն,
Պաշ Զէմէի աւարառումէն յետոյ, անոնց չինել առւած է այսպիսի
լսան մը, որ «Մէնդիլ Խան» կը կոչուէր:

(*) Հին առեն քրիստոնեաներուն չեր բոյլատուեր աչքի
զարնով սղօրատեղիներ ունենալ, որովհետեւ ասոնկա մահմետա-
կաններու մենաշնորհն էր, ինչպէս ամեն լաւ բան:

Այդ խանը շինուած էր ճիշդ այն տեղին վրայ, ուր յետոյ, 1886ին, նոյն ատենի կտորավարիչ Էմին փաշա, աւելի քան երկուքուկէս դարու կեանք ունեցող այդ լքուած խանը քանզելով՝ այնտեղ շինել տուած էր թրքաց նախակրթաբանը (բիւշտիէ դպրոց):

Այնպիսի առեւտրական կելքոն մը, ինչպէս էր այն ատեն Մալկարան, այսպիսի խանի մը անհրաժեշտ պէտք ունէր: Սինան փաշա, այդ խանին լրանալէն ետք, շարունակելով իր շինարարական ծրագիրը, անոր դիմացը հայ վարպետներուն շինել կուտայ նաև արեւելեան ոճով զոց շուկայ մը, ինչպէս կայլն թուրքիոյ ուրիշ կարեռը քաղաքներուն մէջ, ուր կը ծախուէին զանազան արժէքաւոր իրեղններ ու կերպառներ: Այդ շուկան այնպէս մը շինուած էր, որ անոր վերի զուոը կը զանուէր ճիշդ Մէնզիլ Խանի առագ զրան զիմաց, իսկ միւս զուոը կը բացուէր Զարչը ճամփին դէմ: Այնպէս որ, Մէնզիլ Խանէն ելլողը, զոց շուկայէն անցնելով, ուղղակի Զարչը ճամփին առջև կը համնէր: Այդ զոց շուկան կը կոչուէր Արարա, անուն մը՝ որ յաճախ գործածուած է թուրքիոյ հասարակաց շնչքերու համար և կը նշանակէ զարդարեալ:

Այս քարաշէն շուկան յաճախ յարձակման ենթարկուած է աւազակներու. կողմէ ու քանից կողոպտուած և ի վերջոյ քանդուած է: Աւազակներու ստեղծած այդ անապահովութիւնը զլիսաւոր պատճառներէն մէկը եղած է Մալկարայի տնտեսական անկան, որ բաւական փայլուն եղած է անցեալին մէջ:

Մեր օրերուն, այդ շուկային կանգուն կը մնային զեռմզկիթին դիմացի զրան կամարը, շինուած սրբատաշ քարերավ, որը 1900 թուականին, այն ատենի զայլապամ ձէմալ պէյ փլցնել տուած է՝ նոր շուկային անցքը լայնցնելու համար:

Այդպիսի ո՞րքան հնութիւններ փնտացած են այսպէս, զառնազան պատճառներով:

8.—ԳԱՂՈՒԹԻՆ ՀՆՈՐԵԱՅ ԿԵԱՆՔԸ

ԻՐԵՆՑ ԶԲԱՂՈՒՄԸ

Քաղաքին այս զլիսաւոր հանրային շինութիւններու աւարտումէն յետոյ, յանկարծ կը տեսնենք դադրած անոնց չարքը, հաւանաբար Սինան փաշայի տեղափոխութեան կամ մահուան պատճառով, Սակայն Հայերը այլևս ընտելացան էին միջալայրին, տուն-տեղ եղած, ու իրենց ձեռական ճարտարութեան և աշխատանիրութեան շնորհիւ դիւրութեամբ կ'ապահովէին իրենց ապրուստը:

Անոնց զլիսաւոր զբաղումներէն մէկը եղած է դարձեալ շինութեան գործը, որ մինչև վերջերս զլիսաւորաբար հայերու ճիւղը եղած է: Ունէինք այդ արհեստով զբաղող բաւական թիւով հայրենակիցներ ու ճարտարապետներ: Քաղաքապետարանի ճարտարապետն էր վերջին ժամանակներս թորոս կալֆա Պօյաճեան: Ունէինք նաև Կարապետ և Յարութիւն գալֆտ Նիկողոսեան եղբայրները և այլն: 1906ին Էտիքնէի մեծ հրդեհէն յետոյ, որուն զոհ գնաց գրեթէ ամբողջ Հայոց թաղը և հրէից թաղին մէկ մասը, անոր վերաշնուրութեան աշխատաղներուն մեծագոյն մասը մաշկարացի վարպետներ էին:

Շինութեան այս գործէն զատ, ունէինք բազմաթիւ հայրենակիցներ որոնք կ'զբաղէին երկաթագործութեամբ և աստղագործութեամբ, երկու արհեստներ՝ որոնք անրաժան մասը կը կազմին շինութեան գործին: Եւ այս երկու ճիւղերն ալ գրեթէ բացառապէս հայերու ձեռքն էին:

Կային նաև հողատէր ու առեւտրական գործով զբաղող լաւ գերքի տէր հայեր, որոնք Չարպանի կը կոչուէին: Ատոնցմէ յայտնի էին Արթին Չորպանի, Թորոս Չորպանի և այլն: Իսկ գրեթէ ամէն ընտանիք ունէր իր սեփական արտն ու այգին, որ մեծ մասմբ իր ձեռքով կը մշակէր: Կարելէ է ըսել թէ ներքին համերաշնուրթիւնը կատարեալ էր իրենց մէջ:

Դարանաղցիի «Ժամանակագրութեան» մէջ կը հանդիպինք

1632 թուին տեղի ունեցած դէպքի մը յիշատակութեան, ուր կը գործածուի «մալկարացի երիցներն» բացատրութիւնը (էջ 81): Ասմիկա ցոյց կուտայ թէ այդ գաղութը իր կազմութեան առաջին տարիներուն իսկ, երբ գեռ փոքր թիւ մը կը կազմէր, ունէր մէկէ աւելի կրօնականներ, ինչ որ ժողովուրդին բարեկեցութեան յայտարարն էր:

Անիկա թէպէտ այդ շրջանին ունեցեր է մէկէ աւելի կրօնականներ, բայց միշտ ունեցեր է մէկ աղօթատեղի, Սկիզբները համեստ մատուռ մը, յետոյ փառաւոր, հոյակասպ ու ընդարձակ եկեղեցի մը, բայց միշտ մէկ հատ, հակառակ որ, այս վերջինը, եկեղեցին, կը գտնուէր հայոց թաղի վերի ծայրամասին մէջ, ու բատական հեռու կը մնար վարի թաղամասէն: Շուրջ 700 բազմանդամ ընտանիքէ բաղկացած գաղութի մը համար, զրեթէ անօրինակ երեւոյթ մըն է ասիկա մեզի համար:

Եիշենք նաև թէ՝ աւելի վերջը, այդ եկեղեցիին շուրջը ունեցած են իրենց վարժարանը, դարձեալ մէկ հատ, իր մանշերու և աղջկանց բաժիններով:

Այսպէս, Մալկարայի հայերը իրենց ժրաշան աշխատութեամբ և ընդհանուր համերաշխութեամբ յաջողեր էին քիչ ատենի մէջ իրենց տնտեսական ու հոգեն որ կեանքը կազմակերպել, իրենց ընակարաններն ու կալուածները ունենալ և ինքնաբաւ գաղութի մը դիրքն ունենալ:

Սակայն այս բոլորը բաւական չէին եղած իրենց խաղաղ կեանք մը ապահովելու՝ այդ խաւար դարերու և մոլեռանդ շրջանակին մէջ, ուր քրիստոնեան ամէն ատեն նշաւակ էր Գայլի ու Գունուկի ծանօթ առակին նման ողբերգութիւններու:

Ելշենք այդ շրջանէն քանի մը զրուազներ. —

ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Հայերու այս խաղաղ կեանքը յանկարծ կը վրդովուի ցաւալի միջադէպով մը:

Հաճի Յովսէփ Շուպարաւեանի նախկին տունը առաջ թուրքի մը կը պատկանի եղեր, ինչպէս շրջակայ միւս տուներն ալ:

Արքական Ազգային
Գանձիք — Մարտիս

— 31 —

ուրիշ թուրքերու։ Օր մը, երբ այդ տունը բնակող հարուստ թուրքին 12 տարեկան աղջիկը զարդոսկիներ կախած վզին կ'օրորուի տան պարտէզին մէջ, դրացի թուրքեր, օպտուելով տնեցիներու բացակայութենէն, կը մանեն պարտէզ և աղջնակը խեղդիլով՝ կ'առնեն վզին զարդոսկիները ու դիակն աւ կ'անյայտացնեն։

Թուրքերու միջն կատարուած այս ոճրագործութեան գուհերը հայերը կ'ըլլան սակայն։

Տնեցիները երբ դառնալով չեն զտներ իրենց աղջիկը, բնական է կ'սկսին փնտոտուքի. ու կասկածելով մասնաւորաբար մօտակայ հայերէն, կուգան կը խուզարկեն անոնց տուները (*), Այսպէսով կը հասնին մինչև «Խուզգուն Համակ» ըստուած ձորին մօտ, Շէշ Տէտէ անունով հայու մը տան բակը, ուր արեան հետքեր զտնելով՝ կը ձերբակալեն ծերունազարդ տանտէրը իրը ոճրագործ։ Տնեցիները ի գուշը կը բացատրեն թէ՝ նախորդ օր մորթուած սագին հետքերն էին անոնք, բայց լսող չըլլար։ Նման կասկածով մը կը ձերբակալեն ուրիշ հայ մըն ալ՝ Արագ Տէտէն, որուն տնեցիները նախորդ օր կարմիր ներկած էին իրենց կտաւը ու ներկին հետքերը կը մնային դեռ։ Բայց խուժանը չը ուզեր լսել ո՛չ մէկ արդարացում։ Աւստի երկու ամբաստանեալները կը տանին գտարին ու կ'ստիպին օր առանց դատավարութեան ստորագրէ անոնց մահավճիռը։ Այդ ֆէթվային համաձայն, երկու հայերը ցցահան պիտի ըլլային քաղաքէն գրեթէ մէկ քիլոմէթր հեռաւորութեամբ, Ռոտոսութօ երթալու ճամբուն վրայ գտնուած Երեք Ծառեր կոչուած տեղը։

Ցաջորդ առաւօտ կանուխ մահապարտները կը տարսուին այնտեղ, վրէժինալիք խուժանին ընկերակցութեամբ։ Ճամբան, մահապարտներէն Շէշ Տէտէ իր սեփական հովուատիկը կը նուազէր անօրինակ սառնասարտութեամբ, իսկ Արագ Տէտէ գլխիկոր

(*) Խուզգարկողները միայն աղջկան պարագաները չեին, այլ հետզնետէ ստուարացած ու գերազգուուած խուժանը, որոնց մէջ նաև բուե ոնրագործները։

կ'ունկնդրէր անոր զոռ չեշտերը, վերջապէս թափօրը կը հասնի ժամագրավայրը ու վայրապ մահավճիռը կը գործադրուի, ի զոհացում մոլեղնած խուժանին, զատըին ներկայութեան:

Կ'ըսուի թէ, այդ միջոցին, թերևս ներքին խղճահարութենէ թելագրուած, այնպէս կ'երեխ զատըին թէ՝ երկինքէն ըստ մը կ'իջնէ նահատակներուն վրայ, ինչ որ անոնց անմեղութեան վկայութիւն մըն էր Բայց ամէն բան վերջացած էր այլես, մահաւան տիսուր քօղին տակ ծածկելով մարդկային ահաւոր ոճիրը:

Հայերը սրաի մորմոքումով կ'առնեն նահատակներուն մարմինները ու պատշաճ արարողութեամբ կը թաղին Ազգ, գերեզմանատունը:

Օրեր վերջ, սպաննեալին զիակը կը գտնուի իրենց տան պարտէզին մէկ անկիբէնը զտնուած անջրդի հորին մէջ ու յայտնի կ'ըլլայ թէ զրացի թուրքերու զործն էր այդ ոճիրը, բայց ոճարագործները չեն հետապնդուիր այլես, Միայն այն օգուտը կ'ունենայ ասիկա, որ հայերու վրայէն կառկածը կը վերնայ ու նախկին լարուածութիւնը վերջ կը գտնէ:

ՅԵԼՈՒԶԱԿՆԵՐՈՒ ԱՍՊԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ

Յելուզակներու ասպատակութիւններ յաճախ պատահած են Մալկարայի մէջ, ինչպէս առիթը ունեցած ենք ասկէ առաջ ալ յիշելու: Տիրող այդ անապահովութիւնը զլիսաւոր պատճառներէն մէկը եղած է այդ քաղաքին տնտեսական անկման:

Այս ասպատակութիւնները ցեղային բնոյթ չունէին. արդէն այդ յելուզակները եկուորներ էին ընդհանրապէս, յաճախ ալպանացի կամ արար: Արհեստով աւազակներ էին անոնք, որոնք օգտուելով կառավարութեան թուլութենէն, գժուարամատչելի թաքսոց մը կ'ընտրէին իրենց իբր ապաստարան, ու պարբերական յարձակումներով կը կողոպտէին ծամբորդներ, ու երբեմն տլ զիշերային մթութենէն օգտուելով կը մտնէին քաղաք, ու կանխաւ պատրաստուած ծրագրի մը համաձայն կը թալլէին տուններ ու վաճառուներ, երբեմն ազգի ու ցեղի խտրութիւն ալ չդնելով:

Արդէն թուրքերու մօտ ազգային զգացումը տկար եղած է ընդ-

հանրապէս անցեալի մէջ, աւելի կրօնական մոլեոանդութիւնն է որ խօսած է անսնց մէջ, մանաւանդ այն օրէն՝ երբ Մէքքէի ու Մէտինէի տիրացան Սուլթան Սէլիմ Եալուզի օրով (1512—1520) և Սուլթանը ստացաւ Խալիֆայի, այսինքն խոլոմութեան պաշտպանի տիտղոսը:

Կը պատմուի թէ, ժոմանակին, Գարս (*) Ահմէտ անունով մալկարացի ազգեցիկ թուրք մը քանիցս պաշտպանած է քաղաքին ազգաբրնակչութիւնը այդ յելուզակներուն դէմ:

Յելուզակները անգամ մը կ'առեւանգեն 8 տարեկան երեխայ մը և 13 տարեկան ազգնակ մը, երկուքն ալ հայեր, անոնց ծնողքէն փրկանք կորզելու համար Երեխան Փանոս Զօրպաճին տղան էր, որով յիշեալը սահմանուած փրկագինը վճարելով կ'ազգաւէ զաւակը: Բայց աղջնակիը կը պատկանէր աղքաստ ծնողքի մը, անկարող ուեէ զումար վճարելու որով կը մնայ անոնց մօտ, ազատութեան ուեէ յոյս չունենալով:

Օրեր կ'անցնին այսպէս, ու իրիկուն մըն ալ հէք աղջնակը, սրաին գառնութիւնը պոոթկալով, իր մեկուսացած անկիւնէն յուղիչ կերպով կ'ակսի երգել հետեւեալ թրքական երգը. —

Է՛յ կազիլէր, եօլ կէօրիշնտի

Կինէ դարիս պաշրմա.

Տաղլար բաշլար տայանամազ

Պէնիմ ահ ու զարլմա:

Պէն հալատա ուչար իքէն,
Հալ իլէ բուրտուն պէնի
Պէն փանամը պիլիր իքէն
Պիր փուլա սարտըն պէնի:

(*) Թուրքեր սալորուրին ունեին «Գարս» տիտղոսը տալու ազգեցիկ ու կորովի անձերու: Այդ շշանեն կը յիշուի նաև Գարս Արքին մը (Արքին Զօրպաճի), որու մասին խօսելու առիրք պիտի ունենանք ուրիշ տեղ:

Նէ գափունտա զուլ էյլէտին
Նէ ազատ էյլէտին պէնի . . . :

Աւազակախումբը ազդուած այս մելանոյշ ձայնէն, կրկնել կուտայ նոյն երգը։ Հայուհին, անոնց այս ուշագրութենէն քաշալերուած, սրտին թելերուն թրթուացումներով կը կրկնէ զայն, ու երբ կը հասնի անոր վերջին տողին — նէ ազատ իրտին պէնի — աւազակապետը ոգեւորուած, «Ազատ մուե» բացազանչելով, երեք անգամ հրազդնը կը պարագէ օդին մէջ։

Աղջնակը օգտուելով անոր այս վայրկենական տրամադրութենէն, իր ամբողջ քաջութիւնը հաւաքելով անմիջապէս դուրս կը նետուի այդ որջէն, ու կ'ապաստանի մօտակայ անտառը։ Անէկ ալ մժութեան մէջէն խարխափելով, անկոխ ձորերէ ու կածաններէ անցնելով սրտատրոփ կը հասնի «Խւյիւթէր» ըսուած վայրը, որ գրեթէ քառորդ ժամուայ հետաւորութիւն մը ունի քաղաքէն։

Մինչ այդ՝ աւազակները սթափելով իրենց գինովութենէն կը զղջան այդպիսի որս մը ձեռքէ հանած ըլլալնուն ու կ'ըսկիսն փնտուառքի, չարունակ հրազդէն արձակելով զանազան ուղղութեամբ։ Աղջիկը մօտալուա վտանգը տեսնելով. հսկիին ամբողջ թափովը կ'սկսի վաղել դէպի քաղաք, ուր կը հասնի զաստակէն թեթև մը վիրաւորուած, մեծ ուրախութիւն պատճառելով ծնուղացը, այսպէս հրաշքով մը ազատած ըլլալուն համար։

ԱՅԱԶՄԱՅԻ ԳՐԱԿՈՒՄԸ

«Այազմ» կը կոչուին ընդհանրապէս թուրքիոյ զանազան կողմերը բխած ջուրի ակիր, որոնց խւրաքանչիւրին յատուկ աւանդութիւն մը ունի քրիստոնէական բարեպաշտութիւնը։

Այսպիսի Այազմա մը կար նաև Մալկարայի և Քէշանի մէջտեղերը գտնուած բլուրի մը կողին վրայ, որուն գոյութիւնը կը վերագրուի Մովկիմ անունով քահանայի մը հրաշապործութեան։

Այս սուրբի մասին հետեւեալ ծանօթութիւնը կուտայ

Յայտմառութքը. — Թէ ան Ամփիլոպոլիս (^(*)) քաղաքէն էր։ Հռոմի Դեոկզիստիանոս կայսեր օրով, այդ քաղաքին կառավարիչը՝ Լաւուզիկոս կը հրամացէ որ ժողովուրդը կուռքերուն գոհ մատուցանէ, ինչպէս ըրած էր մեր Տրդատ թագաւորը։ Մովկիմ քահանայ ժողովուրդին կ'արգիլէ կատարել այդ հրամանը. կառավարիչը ձերբակալել տարով հարցաքննութեան կը կանչէ դայն։ Քահանան հոն ալ կը պաշտպանէ քրիստոնէութիւնը։ Այս ատեն խարոյիկ մը մէջ կը նետեն զայն, որմէ անվնաս կ'ազատի։ Եետոյ ուրիշ չարչարանքներու ալ կ'ենթարկեն ու ամէնէ վերջ Բիւզանդիոն կը զրկեն զատուելու։ Բարձրագոյն Ատեանը զլիստման վճիռ կ'արձակէ և ան կը նահատակուի ուրիշ քրիստոնեաներու հետ, որովհետեւ հալածանքը ընդհանուր էր քրիստոնէութեան դէմ, Դիոդկետիստոսի օրով, ինչպէս զիտենք Հորիսիմեան Կոյսերու աւանդութենէն։ Մովկիմայ քահանան թաղուած է, կ'ըսուի, մայրաքաղաքէն մէկ մզն հեռաւորութեամբ տեղ մը։

Իսկ Մալկարայի աւանդութիւնը կ'ըսէ թէ. — Երբ Մովկիմայ քահանան Բիւզանդիոն կը տարուէր, ճամբան կ'իջեւանին Մալկարայի և Քէշանի մէջտեղը գտնուած բլուրի մը վրայ։ Զօրսականները կը նեղութն ջուրի պակասէն։ Մովկիմայ քահանան անոնց փափաքին գոհացում տալով, ջուր կը բխեցնէ բլուրին կողէն։ Ականատես զօրսականներէն մաս մը այս հրաշքէն ազդուելով կը հաւատան քրիստոնէութեան և այդ բլուրին մօտերը բնակութիւն կը հաստատեն։

Մինչև Պալքանեան պատերազմը այդպիսի պուլկար գիւղ մը կար Այազմայի մօտերը։ Կ'ըսուի թէ այդ զիւղին բնակիչները սերած էին Մովկիմայ քահանային ընկերացող և քրիստոնէու-

(*) Ամփիլոպոլիս կամ Ամբրիոլիս Սերեկէն դեպի վար, Սրբումա գետին վրայ եւ այնտեղի լինին մօտ քաղաք մըն էր, Զոյիլի հայրենիքը։ Այս քաղաքը 358 բուականին (Բ. Ա.) գրաւած էր Մեծն Ավեքանդրի հայրը՝ Փիլիպպոս քաղաւոր։ (Տես նաև «Քաղաքակուն Աշխարհագրութիւն» Հ. Գ. Ալիշանի, էջ 32, նատուած 146):

թիւնը ընդունող գօրականներէն, որոնք իրենց սրբավայրը նկատած էին այդ այտման:

Մալկարայի շուրջ գտնուող այդ և ուրիշ պուլկար գիւղի ընակիչները սերտ բարեկամութիւն մը ունէին Մալկարայի Հայրուն հետև Անոնցմէ շատեր Հայերու մօտ ծառայութեան կը մըտնէին ու վարժ կերպով կը խօսէին հայերէն լեզուն:

* *

Անգամ մը, պուլկար գիւղէն թանաշ անունով պատանի մը աշկերտ կ'ըլլայ պայտար (նալպանա) Տէլի Հածի անունով հայուն քովլ: Թանաշ իր գործունեայ և բարեհամբոյր բնաւորութեամբ սիրելի կ'ըլլայ վարպետին, ու յետոյ կ'ամուսնանայ անոր ազգականներէն Խուզցիլի Փաշա անունով հայուհին հետ, հայկական ծէսովլ: Յիշեալ հայուհին «փաշա» կը կոչուէր իր յաղթանգամ մարմնին ու խիզախ բնաւորութեան համար:

Թանաշ արու զաւակ մը կ'ունենայ այս ամուսնութենէն, որ հօրը արհեստին կը հետեւիր Թանաշ կը մեսնի ծերութեան հասակին մէջ, կտակելով որ հայոց գերեզմանատունը թագուիր:

Թանաշի տղան մկրտուած էր հայաց եկեղեցին մէջ ու կը կոչուէր Կարապետ: Ասիկա տեսնելով Սյազմայի քանդուած վիճակը, քանի մը վարպետներ առնելով միասին, մօրը հետ կ'երթան զայն նորոգելու: Մօտակայ գիւղին բնակիչները կասկածելով Կարապետի այս նախաձեռնութենէն, ձերբակալելով զայն կը տանին Էտիրնէի փաշային: ամբաստանելով թէ՛ եկած էր իրենց սըրբավայրը քանդելու: Ու Կարապետ կը նետուի բանտը, առանց հարցաքննութեան:

Բարեբախտաբար այնպէս կը պատահի որ նոյն օրերուն փաշային ձին կը հիւանդանայ և անոր տարուած ամէն խնամք ապարդեւն կը մնայ: Կարապետ լուր կը զրկէ թէ՛ ինք կրնայ բըժշկել կենդանին, ու այս առիթով կը ներկայանայ փաշային և ձին գարմանելէ յետոյ, կը բացատրէ որ ինք ոչ թէ Սյազման քանդելու, այլ ընդհակառակը զայն նորոգելու զացած էր:

Փաշան, որ աւելի իր ձիով կը հետաքրքրուէր քան թէ Այգազմայով, գոհ մնալով կենդանիին բժշկուելէն, վարձատրու-

թեան հոմար Այազման իր շրջակայ 100 արտավար հողերով կը չնորհէ Մալկարայի հայերուն, մասնառոր հրամանագրով մը:

Կարապետ յաղթական կը վերադառնայ Այազմա և հարկ եղած նորոգութիւնը կատարելէ յետոյ, Մալկարայի հայ քահանաներէն մին հրաւիրելով՝ մատաղ կը կարէ ու խաչնագիստ ընել կուտայ: Ասիկիս տեղի կ'ունենայ Համբարձման յաջորդող շարաթ օրը:

Ասոր յիշատակը կը տօնուէր ամէն տարի նոյն օրը: Այդ առթիւ Այազմա կուգային Մալկարայէն, Ռոսոսթոյէն և Քէշանէն տասնետկներով հայ ընտանիքներ՝ ծածկուած հանգստաւէտ սայւերով ու երկու օր կը մնային այնտեղ: Խաչնագիստը կը կատարուէր շաբաթի իրիկուն, ու անկէ վերջ կ'սկսէր զուարձութիւնը, գեղջկական նուազի ընկերակցութեամբ ու պարով, գարնահային հաճելի ժամանց մը ստեղծելով ուխտաւորներուն համար:



Գ. ՄԱՍ

9.—ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Հակառակ նախորդ գլխուն մէջ յիշուած միջադէպերուն, գաղութին տնտեսական վիճակը կարելի էր զոհացուցիչ համարել: Երկրին ապահովութեան և նոր ժամանակներուն հաղորդակցութեան միջոցներու պակասը՝ կերպով մը մեկուսացուցած էին այդ քաղաքը, զրկելով գայն իր նախկին փայլուն դիրքէն, բայց ժողովուրդին ժրաշանութիւնը և տնտեսագիտութիւնը մեծ չափով դարմանած էին այդ պակասը:

ՃԱՐՑԱՐՈՐՈՌՈՒԽՅՑ. — Մալկարայի նախնական ճարտարարուեստը կը բազկանար հետեւեալ ճիւղերէն. —

1) ԻԻՎԻ Ա.ԲՏԱ.Դ.ԲՈՒԹԻՒԽԻՆ. — Քարիւղի գիւտէն առաջ մանաւանդ, շահարեր զործ մըն էր կտաւատի իւղի արտադրութիւնը: Կտաւատի հունտի (քերին) ձղմուելով կը պատրաստուէր այս իւղը, որուն հայերը կ'ըսէին ձեր, իսկ թուրքերը՝ պէզիր եադի: Այս իւղը կը զործածուէր թէ՛ լուսաւորութեան և թէ ուտելու, ինչպէս նաև ներկի պատրաստութեան համար: Հայերը ունէին այսպիսի 6 պէզիրհանէներ, որոնց մամուլի ճնշումը կը կատարուէր հսկայ գոմէշներու միջոցաւ:

Գրեթէ անոր յարակից ճիւղ մըն էր շուշմայէն հանուած իւղը: Շուշմայէն (սուսամ) կը հանէին քահան ու անկէ ալ տեսակ մը իւղ, որ կ'ըսուէր շրլըդան: Մալկարայի շրլըդանը համբաւաւոր էր ու կ'արտածուէր մինչև Ռոտոսթօ և Պոլիս: Մալկարայի մէջ այդպիսի 26 գործարաններ (եադիանէ) կային, որոնց 13ը կը պատկանէր Հայերուն, իսկ մնացեալը՝ Յոյներու և թուրքերու:

2) ԿԱՇԵԳՈՐԾՈՒԹԻՒԽԻՆ. — Թուրքաց թաղին ճայրը կային նաև քանի մը կաշիի պատրաստութեան աշխատանոցները (քապաքիանէ), ուր գոմէշի մորթէն կը պատրաստէին կօշեկի նըրբաններ, նախնական ձեւով: Այս գործը թուրքերուն յատուկ էր, իսկ այդ կաշին պատրաստուած զիւղական մուճակները (եւմէնի)

Հայերու արտադրութիւնն էին:

3) ԶՈՂՈՑՊԱՆՈՒԹԻՒՆ. — Հայոց թաղին երկու ծայրերը և մաս մըն ալ յունաց թաղին կից կային գրեթէ 20ի չափ հողմազացներ, ահագին առազատաներով, արմտիք աղալու համար: Այս հողմազացներու կէսէն աւելին հայերու սեփականութիւնն էր: Յետոյ շինուեցան նաև երկու մեքենական աղօրիքներ: Առոր նախաձեռնողը եղած է Մալկարայի մէջ ՀՃ. Պետրոս Տէղէճեան: Վերջէն ուրիշ մըն ալ շինեցին Շուպարալեան—Վարժապետեան ընտանիքները, որը յետոյ փոխանցուեցաւ Աճէճեան Եղբայրներուն:

4) ՊԱՆՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. — Ունէինք նաև բաւական թիւով հայրենակիցներ, որոնք պանրագործութեամբ կ'ըզբազէին: Առոնք զարնան կ'երթային Պալքանները, հոն կ'աշխատէին իրը վարպետ ու վերազարձին իրենց հետ կը բերէին ճերմակ պանիր, տիկի պանիր, քաշքավալ և հալած իւղ՝ ընտիր ու անարատ տեսակէն: Պանրագործութեան գործին մէջ համբաւ շահած են մանաւանդ Փիւսկիւլեան եղբայրները, բնիկ մալկարացի, որոնք իրենց մասնաւոր տունը ունէին Սելանիկի մէջ ու մինչեւ Եղիսպոս և Ֆրանսա կ'արտածէին իրենց արտադրութիւնը:

Հակառակ կարեսը քանակութեամբ խոզակ արտադրուելուն մանարան չկար Մալկարայի մէջ, թերեւս ջուրի նուազութեան պատճառով: Մակայն տուներու մէջ կային մաննլըքներ, տեղական պէտքերու համար:

5) ՎԱՃԱՌԱԿՈՆՈՒԹԻՒՆ. — Վաճառականութեան մէջ ալ առաջնակարգ գիրք մը կը գրաւէին Հայերը, զլխաւոր գերը կատարելով քաղաքին առեւտրական շարժումին մէջ:

Արմտիքի և ալիւրի վաճառակութիւնը գրեթէ Հայերու ձեռքն էր: Այս գործով կ'զրազէին զլխաւորաբար ՀՃ. Պետրոս Տէտէճեան և Պարետ ու Յովհաննէս Աճէճեան եղբայրները, որոնք ունէին նաև իրենց մասնաւոր աղօրիքները, ինչպէս յիշեցինք վերը: Աճէճեան եղբայրները իրենց ալիւրը կը զրէին մինչեւ Շարքէօյ ու Միւրէֆթէ ծովեղերեայ քաղաքները:

Մանիքարուրայի 15 խանութպահներ կային Մալկարայի մէջ, որոնց 2ը միայն Յայն էին՝ մնացեալը Հայեր։ Ասոնց մէջ աչքառու տեղ կը գրաւէին մանաւանդ Յարութիւն և Աւրալբէ Պօզուսեան եղբայրները (ծանօթ զբաղէտ Արտաշէս Յարութիւնեանի հայրը և հօրեղբայրը, ուր կ'աշխատէին նաև ինք ու եղբայրը՝ Վահան Յարութիւնեան), Գաֆթանլեան Հճ. Պետրոս, Հճ. Յակոբ Ուկանեան և այլն Հայերը ընդհանրապէս անմրցելի եղած են այս ճիւղին մէջ ինչպէս ուրիշ տեղեր՝ նոյնպէս և հոտ։

Նպարավանառութիւնը կիսուած էր Հայերու և Յոյներու միջև։ Նպարավանառուներու զլիսու որները կ'զբաղէին նաև պահապօրծութեան և իւզանութեան (շուշմայի իւղ պատրաստելու) գործերով։ Այս ճիւղին մէջ լաւագոյն զիրքը կը գրաւէին մանաւանդ Գեղամ և Հճ. Կարսպետ Տոմպագեան եղբայրները, Հճ. Յակոբ Երամեան, Մալլասեան, Բարսեղեան եղբարք ևայլն։

Երկարելդենի և ասուղձի վաճառականութիւնն ալ բացառապէս Հայերու ձեռքը կեզրոնացած էր Երկաթեղէնի ճիւղին մէջ յիշատակելի է մանաւանդ Կարսպետ Պատունեան և Որդիք տունը։

Գործուած կաշիի վաճառանոց ունէին թագէս Գրիգորեան և Որդիք, կօշիկի աշխատանոցի հետ միասին։

Սուաջ պիսակեղենի և ապակեղենի առեւտութով զբաղով միակ Հրեայ ընտանիք մը կար Մալկարայի մէջ և ուրիշ Հրեայ չկար։ Մակայն Հայերը ի վերջոյ այդ գործն ալ առին իրենց ձեռքը։

Սուեւրական զգալի շարժում մը տեղի կ'ունենար մանաւանդ երկուշարթի օրերը, որ տեղւոյն փազարի օրն էր։ Այդ օրը տօնավաճառի մը հանգամանքը կ'ստանար քաղաքը, որովհետեւ շրջակայ գիւղացիները կը թափուէին քաղաք, բերելով արմտիք, փայտ, ածուխ, կարագ, կենդանիներ և բանջարեղէն ու փոխարէն կը գնէին իրենց պիտոյքները, որովհետեւ գիւղերու մէջ զըրեթէ խանութպահներ չկային։

Մալկարան, հակառակ զսուառային կեղրոն մը ըլլալուն, գրամատուն կամ սեղանառուներ չունէր. միայն Օսմանեան Պանքան իր ներկայացուցչութիւնը վստահած էր Պարփառ և Յովհաննէս Աձէմեան եղբայրներուն։ Բնական է այս պայմաններուն մէջ աւելի կը գտուարանար առեւտութի գործը։ բայց Հայերը իրենց

Ճարպիկութեամբ կը յաղթէին այդ դժուարութեան:

Զարմանալի է որ առևտրական ու ճարտարական ձիրքերով օժտուած այս մողովուրդը չէ ուզած այդ սահմանափակ միջավայրէն բաժնուիլ և ուրիշ աւելի լայն շրջանակներու մէջ փնտուել իր բաղդը: Ասիկա կարելի է վերագրել միայն անոր, որ անսահման սիրով մը կապուած էր ան իր ծննդավայրին, որ ունէր կեանքի որոշ քաղցրութիւնները, ու կը գոհանար անով՝ ինչ որ կուտար իրեն իր միջավայրը: Այս պատճառով է որ ուրիշ քաղաքներու մէջ այնքան չէր լոււած Մալկարայի անունը:

Ա. ԲՀԵՍՑՆԵՐ. — Քաղաքին արհեստաւորները առհասարակ հայեր էին և շուկային մէկ ծայրէն միւսը հայ խանութպաններ գրաւած էին, բացառութիւն ըլլալով՝ քանի մը ցանցառ յոյն խանութներ:

Այսպէս՝ երկրագործութիւն, ատաղձնագործութիւն, կօշկարութիւն ևայլն բացառապէս հայերու մասնագիտութիւնն էին: Հայեր էին նոյնպէս ժամագործը, կոսաւելինի ներկարարը ևայլն: Լաւագոյն գերձակները գարձեալ հայեր էին. կային նաև գիւղական տարագ կարողներ:

Քաղաքին մէջ կային երկու դեղարաններ՝ մէկը հայ, միւսը յոյն, իրենց թաղերուն մօտիկ. նոյնպէս կային մէկ հայ և մէկ կամ երկու յոյն բժիշկ՝ ամբողջ քաղաքին և ըլլաջակայ գիւղերուն համար: Պոլսէն եկող այդ հայ բժիշկները յաճախ եղած են նաև թաղապետական բժիշկներ:

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՂԻԹԻՒՆ. — Մահաւանդ վերջին տարիներուն, հայերու մէջ մեծ հոգատէրեր ու ազարակապաններ մը նացած չէին: Սակայն գրեթէ ամէն հայ ընտանիք ունէր իր սեփական արտն ու այգին, աւելի իր տնական պէտքերուն համար, քան թէ՝ իրը շահու աղբիւր:

Այդ արտերուն մէջ կը ցանէին ընդհանրապէս ընդեղէններ, համեմներ, կարգ մը արմտիքներ, սեխ, ձմերուկ և նման բոյսեր: Այդին միենոյն ատեն մրգաստան մըն էր անոնց համար: ուր կային զանազան պտղատու ծառեր, որպէսպի տան փոքրերը չզրկութիւն իրենց այդ սիրական սնունդէն: Այդին, ընտանիքի մը համար, թէ՝ զուարճութեան վայր մըն էր՝ ուր

ամրան շրջանին կ'երթային զբօսնելու, և թէ տան պտուզը կը մատակարուէր, իսկ այգեկութքին՝ խաղողէն հանուած քաղցուն, ընտանիքին ձմրան անուշեղէնի պաշարը կ'ապահովէր։ Գինի և օղի պատրաստելու սովորութիւնը ընդհանրացած չէր, մասնաւոր ներ կ'զբաղէին այդ գործով, իսկ տանտիկինները աւելի զանազան տեսակ անուշեղէններու և պաստեղներու պատրաստութեան կը յատկացնէին խաղողին հիւթը։ Նշանաւոր էր մանաւանդ Մալկարայի շարոցը։ Միայն երբեմն քաղցուին մէջ կը խառնէին մանանեխի հատիկներ, և անուշ գինի մը կը պատրաստէին, իբր ըմպելի մեծերուն և փոքրերուն համար հաւասարապէս։ Իսկ ուրախութեան օրերուն իրենց պէտք ունեցած գինին ու օղին կը գնէին այդ գործով զբաղող մասնաւորներէ կամ հայ գինեպաններէ։

Երկարագործական նորութեանց ալ հետամուտ եղտծ է Մալկարան։ Պ. Վահան Յարութիւնեան ունէր արդիական հաւաբուծարան մը, ուր գիտական ձևով կը խնամէր հարիւրաւոր հաւեր։ Աւելի զարկ արուած էր մեղուարուծութեան, որով կ'զբաղէին զլխաւորաբար Պ. Վահան Յարութիւնեան, Արամայիս Փանիկեան և Բագրատ Ամուճահան և այնքան առոջ տարին այս ժիւղը։ որ Մալկարայի մեղրը անուն մը շահած էր Պոլսոյ հրապարակին վրայ։



10.- ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԸ

Տեսանք արդէն թէ այդ գաղութը իր կազմութեան առաջին օրերէն իսկ ունեցած է իր մասուռը և «երեցներ»ը։ Սակայն հետպհետէ գաղութը աւելցած ըլլալով այդ ազօթարանը նեղ կուգար ու խարխլած ալ էր։ Այնպէս որ եկեղեցիի մը շինութեան պէտքը խօսու գգալի էր, միայն թէ երկու խոչնորութեր կային՝ մանմետական կառավարութեան արտօնութիւնը և նիւթականի հարցը, որոնց յազթահարելու համար բաւական յանդրգնութիւն պէտք էր։

Բարեբախտաբար Մալկարան ունէր այդպիսի կորովի ու ձեռներէց մէկը՝ Արթին Զորպաճի անունով, որ «Գարա-Արթին» ալ կ'ըսուէր։ Ասիկա անգամ մը Փանոս օվալու Մանուկ Զորպաճիի հետ դէպի կարինէ ճամբորդութեան միջոցին կը խօսի այս մասին ու կ'որոշեն գլուխ կանգնիլ այս ձեռնարկին։ Վերադարձին կը հրաւիրեն Մալիսաս օգլու Յակոր ամբիան, Աերովիք Զորպաճին, Սընկըր Նիկոլոս Չորպաճին և ուրիշ երևելիներ խորհրդակցութեան ու միաձայնութեամբ կ'որոշեն ամէն զոհողութիւն յանձն, առնել, հոյակապ եկեղեցի մը շինելու համար։

Ասոնց առաջին գործը կ'ըլլայ նախ տեղական կառավարութեան համութիւնը ստանալ։ Այս նպասակով կը գիմեն գաւառապետին և անոր ու իր խորհրդականներուն առատ նույներ տալով կը սիրաշահին դանոնք։ Այնպէս որ, երբ ասոնք կուգան ձեւական քննութիւն մը կատարելու նախորդ մատուռի մասին, կը յայտարարեն թէ՝ այդպիսի խարխուլ շէնքի մը մէջ «Նէվքէթմէապին» (Սուլթանին) համար կարելի չէ աղօքք կատարել։

Այս առաջին յաջողութենէն ետք, կը մնար Սուլթանական ֆերմանը ստանալ՝ գործի սկսելու համար։ Այս նպատակով Պոլիս կը զրկուին վերև յիշուած Արթին և Մանուկ Զորպաճին

ները, որոնք Պոլիս հասնելով հետամռւտ կ'ըլլան գտնելու համար աւաւոր Պէզճեան Յարութիւն Ամիրան (Քաղաք Արթին), Սուլթան Մահմուտի սիրելին, ֆէրմանը ստանալու համար:

Ամիրան սովորութիւն ունէր ամէն կիրակի Գումգաւիւսի Պատրիարքանիստ Մայր Եկեղեցին երթալու: Մեր չորսամիներն ալ հոն կ'երթան ու նախ բանկալ կը հանդիպին մոռ առնելու համար: Այստեղ կը տեսնեն նուիրատաւութեանց ցանկ մը կախուած: Պոլոյ Խասդիւղ թաղի հրկիղեալ եկեղեցւոյ վերաշինութեան համար: Յանկին գլուխը կար Պէզճեան Ամիրային անունը արձանագրուած 2,000 զրուց: Գարա Արթին և Մանուկ Չորսանիներն ալ կ'արձանագրուին նոյնքանական գումարներ և դրամները վճարելէ յետոյ, մոմերնին առնելով կը մտնեն եկեղեցի:

Պէզճեան եկեղեցին էր այդ միջոցին, բայց յաճախ գուրք կ'ելլէր տեսնելու համար թէ նոր նուիրատուներ կա՞ն արձանագրուած: Ու երբ կը տեսնէ որ Գարա Արթին և Մանուկ Չորսանի անունով երկու գաւառացիներ ալ մասնակցած են նուիրատուութեան և իրեն հաւասար գումարներով, կը հետարքութիւնը կ'ուղի տեսնել այդ անձերը: Եւ իմանալով որ անոնք եկեղեցի մտած են, ժամկոչը զրկելով կանչել կուտայ զանոնք: Ժամկոչը Ամիրային փափաքը կը յայտնէ մալկարացի չորսանիներուն: Պ արաստարան Գարա Արթին անմիջապէս կը պատասխանէ ժամկոչին: «Յարե ըրէ Ամիրային, անիկա պատարագէն մեծ չէ, երբ եկեղեցին աւարտի կրնայ մեզ տեսնել»: Այս յանդուգն պատասխանը տեկի կը շարժէ Ամիրային հետաքրքրութիւնը, որով կը պատուիրէ ժամկոչին, որ եկեղեցիին աւարտումին սպասէ գուռը և այդ երկու անձերը առաջնորդէ իր քով Խորհրդարան:

Եկեղեցին աւարտումէն ետք, մեր չորսանիները կ'երթան Ամիրային մ'օտ: Քաղաքավարական խօսքերու փոխանակութենէ ետք, Ամիրան կը հետաքրքրուի թէ ո՞ւրտեղացի են և ի՞նչ գործով եկած Պոլիս: Չորսանիները կը բացարեն իրենց նպատակը և իր աշակեցութիւնը կը խնդրեն: Ամիրան կը խօստանայ հարկ եղածը ընել այդ մասին, ու քանի մը օր ետք կը

յաջողի ստանալ Մալկարայի հեկեցեւոյ շինութեան Սուլթանական հրովարտակը:

Ամիրան այդ գէրմանը մեր չորպաճիներուն յանձնելու առթիւ, անոնց կը յանձնարարէ Անտոն Խալֆա անունով հայ ճարտարապետ մը, հմուտ և փորձառու հայ եկեղեցիներու շինութեան, բայց խօսու և բժախնդիր մէկը: «Եթէ կրնաք զինքը խտարի ընել, գոն կը մնաք» կ'ըսէ Ամիրան: Չորպաճիները կը համաձայնին և Անտոն խալֆան կանչելով անոր կը յանձնարարին Գումագափուի Մայր Եկե եցիին նման սիւնազարդ եկեղեցի մը շինել Մալկարայի համար: Ամիրան իր սովորական առատաձեռնութեամբ 200 հատ 20նոց սոկի կը նուրիքէ այդ նողատակին և կը պատուիրէ մեր պաներուն, որ դժուարութեան մը պարագային դարձեալ իրեն լուր տան:

Չորպաճիները մեծ խնդութեամբ կը վերագառնան Մալկարա, իրենց հետ բերելով նաև Անտոն խալֆան և Կիրակոս վարպետը, առաջինը իբր ճարտարապետ, իսկ երկրորդը՝ փայտեղէն գործերու փարպետ: Պատուիրակութեան այս յաջող վերադրձը, մեծ ուրախութիւն կը պատճառէ ժողովուրդին:

Վերջապէս, 1830ի Մայիսեան տառաօտ մը, Տօն Կաթողիկէ Եկեղեցւոյ օրը, կը կատարուի հիմնարկէքի հանդիսաւոր արարողութիւնը: Ժողովուրդին բոլոր խաւերը սիրով կը մասնակցին շինութեան գործին, ոմանք դրամով, ուրիշներ աշխատանքով: Սակայն գործը մեծ բանուած էր, որով նիւթական դժուարութիւններ կը ծագին: Անտոն խալֆա կ'սպառնայ գործը կէս թողուէ ու մեկնիլ, եթէ հարկ եղած շինանիւթերը անմիջապէս չհայթայթուին:

Այս ատեն Մալխաս օվլու Յակոբ Ամիրային կննէ՝ Հաճի կիւնէր խաթուն, ամուսնոյն հածութեամբ վլցնել կուտայ իրենց պէղինանէի շրջապատը և ամբողջ քարերը կը տրամադրէ Եկեղեցւոյ շինութեան: Միւս կողմէ, կափրնէ կը զրկուին Գարս Արթին և Փանոս օվլու Մանուկ՝ նուրիահաւաքութեան համար: Այս անգամ անոնց կ'ընկերանան նաև Տէր Թորոս քահանան (Քէօ. շէ Ստեփանին հայրը) և Թոքատլը Յակոբը: Այդ միջոցին կտիրնէ կը զանուէր նաև Գագող Արթին Ամիրան, որ եկած էր Սուլ-

թան Մահմուտի հետ, տեղւոյն Մարիցա և Արտա գետերուն վը-
րայ կառուցուած նոր կամուրջի բացման առթիւ: Սուլթանը ի-
ջեանած էր տեղւոյն մեծանարուստներէն Պահչիպահօղլու անու-
նով ծանօթ հայ գերդաստանին ապարանքը:

Գարա Արթին առիթը կը գտնէ ներկայանալու Մեծ Ամի-
րային ու կը բացատրէ կացութիւնը: Ամիրան կը սրտապնդէ
պատուիրակութիւնը, գարձեալ 200 ոսկի կուտայ և կը թելա-
դրէ որ Ֆիլիպէ ալ երթան նուիրահաւաքութեան: Այս առթիւ
Պահչիպահօղլու Տէլի Կարապետի կինը Մալկարայի եկեղեցիին
կը նուիրէ Կենաց Փայտի և Ո. Յովհաննու Կարապետի միացեալ
մասունքը, որ այժմ կը գտնուի Փլովմիլի եկեղեցին՝ իբր ա-
ւանդ, Մալկարայի եկեղեցիին ուրիշ գոյքերուն հետ:

Գարա Արթին և Փանոս Օղլու էտիրնէի հանդանակու-
թիւնը աւարտելէ ետք կը դառնան Մալկարա, իսկ Տէլ Թորոս և
Թոքատլը կ'երթան Ֆիլիպէ: Անոնք նախ կը ներկայանան տեղ-
ւոյն մեծանարուստներէն Դաւիթ աղային, որ բազմոցին մէկ
անկիւնը ընկողմանած էր՝ կլկլակը ձեռքը: Բահանան կը բացա-
տրէ իրենց այցելութեան նպատակը: Դաւիթ աղա, առանց դիր-
քը փոխելու և հիւրերը հրաւիրելու որ նօտին, կ'ոկոի քննադա-
տել Մալկարացիները թէ քանի որ իրենց նիւթական միջոցները
չէին բաւեր, ինչո՞ւ այդքան մեծ բոնած են եկեղեցիին շինու-
թիւնը:

Թոքատլը, արդէն վրդոված Աղային վերաբերումէն, կը
պոռայ անոր երեսին.

— Զես ամչնար ովէ մարդ, գէմգ խօսողը կարգաւոր մըն
է, կը վայէ՛ որ դուն այդպէս երկննաս ու անիկա կանգնած
մնայ գիմացդ:

Ու դառնալով քահանային.

— Քալէ՛ աէրտէր, երթանք, խեր չկայ այս մարդէն,
կ'ըսէ:

Դաւիթ աղա շուարած Թոքատլըի այս խրոխա վար-
մունքէն.

— Ափ կ'ընեն աղա, կ'ըսէ, եկէ՛ք, ինչ որ պէտք է
կ'ընենք:

Բայց Թոքատը, առանց ետին դառնալու, դուրս կ'ելլէ քահանային հետ ու այլես ուրիշ մէկուն չի դիմեր Ֆէլիպէի մէջ և կը դառնայ Մալկարա, ուր եկեղեցին շինութիւնը կը շարունակէր մեծ թափով։ Ու գեղեցիկ օր մը, աւարտած էր վեց սիւներու վրայ բարձրացած այդ լուսաւոր ու հոյսկապ շէնքը։

Օծումը կը կատարուի հանդիսաւոր կերպով, 1831 տարւոյ Յունուար 29ին։ Արարողութեանց կը նախագահէր Թեմակալ Առաջնորդ Առաքել Արքեպիսկոպոս Պայազիսցի ու Եկեղեցին կը կոչուի Ս. Թորոս, գաղտնթին Հայաստանէն իր հետ բերած մասունքին անունով։ Այդ օրը Մալկարայի տօնը կ'ըլլայ այնուհետեւ, որուն տարեգարձը կը տօնուէր ամէն տարի և մատաղի օրն նութիւն տեղի կ'ունենար։

Տաճարին գրան վրայ գետեղուած էր հետեւեալ արձանագրութիւնը։ —

«Ողորմութեամբն Աստուծոյ կառուցաւ յեկեղեցիս այս շքեր, յանուն սրբոյն Թէգրօրուսի գօրավարին Քըհստոսի. ի պատմարքութեան կ. Պօլսոյ Ցեառն Կարավետի Աստուածարեալ Արք. Արք Եպիսկոպոսի եւ յառաջնորդութեան վիճակին Թէքիշտաղու Տեառն Առաքելոյ երանաշնորհ Արք. Արք Եպիսկոպոսի, եւ ի պատմառելն շինութեանս Պ. Յարութիւնի եւ իշխանացն եւ համայն ժողովլսկեանն. Տէր վարձանատոյց լիցի ամենեցուե։ յԱմի Տեառն 1831 Յունուար 29։»

Ասիկա մեծ յաջողութիւն մըն էր իր ժամանակին հառմար, ոչ միայն փառաւոր շէնք մը կառուցուելուն պատճառով, այլ որովհետեւ ուրիշ գրացի գաղութներ, ինչպէս Խոտոսթօ, էտիրնէ, Ֆէլիպէ՝ յունական եկեղեցիներ հայկականի վերածած էին, մինչ Մալկարան իր ձեռակերտ եկեղեցին կ'ունենար և գրեթէ իր սեփական միջացներով, միայն Պէղճեան Ամիրայի և Էտիրնէի քանի մը բարեկեցիկ հայերու ձեռնառութեամբ։

Եկեղեցին շինուած էր խաչաձեւ, աւագ խորանին երկու կողմերը կային փոքր խորաններ և անոնց եակեր աւանդատնւններ։ Պահարաններուն մէջ ալ կային փոքր խորաններ։ Տաճարը լուսաւոր էր, մէջտեղը 6 սիւներով։ Կանանց յատուկ բաժին ունէր արեմական կողմը երկաթապատ վանդակով՝ վրան ալ վեր-

նատունը, երկու կողմերէն երկարած պատշգամներով։ Եկեղեցին մէջ պատուոյ տեղերը յատկացուած էին քաղաքին երևելիներուն, որոնք մեծագոյն սատարողները եղած էին շինութեան գործին, նոյնը եղած էր կանանց բաժնին մէջ անոնց կիներուն։ Ժողովուրդին իւրաքանչիւրը ունէր տաճարին մէջ իր մնայուն բազմոցը, իրեն յատուկ։ Թերեւ ժամանակին հասոյթ գոյացնելու համար ծախուած էին այդ տեղերը։

Եկեղեցին մէջ կը պաշտօնավարէին 4—5 քահանաներ, ներթով կատարելով ժամարարութիւնը։ Ժամարար քահանան տմբողջ շաբթուն կը մնար եկեղեցին։ Հոն կը ճաշէր ու կը ննջէր։ Ասոնք թոշակ չէին ստանար ու կը գոհանային ժողովրդային նրւիրատուութիւններով, ծուխերը բամնուած էին անոնց միջեւ։

Եկեղեցւոյ զանգակը նուխրած էր Տիկին Շասէտ Կ. Տէվէճեան, իսկ անոր հոյակապ զանգակատունը շինել տուած էր Մոզական ՀՃ. Կարապետի որդին ՀՃ. Յովհաննէս։ 1882ին։

Քարեպաշտութիւնը ընդհանուր էր։ Մալկարան ունէր մէկ եկեղեցի և ժողովուրդը ամբողջութեամբ կուսաւորչական էր։ Կաթոլիկ կամ բողոքական չկար։ Անգամ մը միայն վէճի մը պատճառով քանի մը ընտանիքներ կաթոլիկ եղած, բայց յետոյ շուտով դարձած են մայրենի եկեղեցւոյ ծոցը։

Ցածախ ուխտաւորներ կ'երթային զանապան սրբավայրեր, մինչև էջմիածին, Մշոյ Ս. Կարապետ վանքը, նոյնպէս Արմաշ և մանսուանդ երուսաղէմ։ Այս վերջինի ուխտաւորներուն համար մասնաւոր հանդիսութիւն տեղի կ'ունենար։ Ուխտաւորները նախ խմբովին, կ'երթային եկեղեցի, հոն ազօթքներ կը կատարէին ու յետոյ ժողովուրդը յուղարկ կ'երթար անոնց մինչեւ քաղաքին ծայրը։ Իսկ անոնց վերակարձը կ'ողջուն և էր քաղաքին ծայրէն, քահանաներու և զպիրներու մասնակցութեամբ, հանդիսաւոր թափօրով զանոնք բերելով եկեղեցի, ուր ազօթքներ կատարուելէ ետք, ուխտաւորները կ'առաջնորդուէին իրենց տուները, քահանաներու և զպիրներու ուղեկցութեամբ։

Այսպէս, ժաղավրդային առեղծագործող միտքը, ի գրոշմը կը դնէր ամէն առիթներու մէջ, մասնաւոր նշանակութիւն մը տալով օրուայ գեպքերուն, ինչ որ անոնց բարեպաշտական զգացումները արծարծելու կը ծառայէր։

նատունը, երկու կողմերէն երկարած պատշգամներով։ Եկեղեցին մէջ պատուոյ տեղերը յատկացուած էին քաղաքին երևելիներուն, որոնք մեծագոյն սատարողները եղած էին շինութեան գործին, նոյնը եղած էր կանանց բաժնին մէջ անոնց կիներուն։ Ժողովուրդին իւրաքանչիւրը ունէր տաճարին մէջ իր մնայւն բազմոցը, իրեն յատուկ։ Թերեւ ժամանակին հասոյթ գոյացնելու համար ծախուած էին այդ տեղերը։

Եկեղեցին մէջ կը պաշտօնավարէին 4—5 քահանաներ, հերթով կատարելով ժամարարութիւնը։ Ժամարար քահանան տմբողջ շարթուն կը մնար եկեղեցին, հոն կը ճաշէր ու կը ննջէր։ Առնք թոշակ չէին ստանար ու կը գոհանային ժողովրդային նըւիրատուութիւններով, ծուխերը բաժնուած էին անոնց միջև։

Եկեղեցւոյ զանգակը նուրիրած էր Տիկին Շասէտ կ. Տէվէնեան, իսկ անոր հոյակապ զանգակատունը շինել տուած էր Մողական ՀՃ. Կարապետի որդին ՀՃ. Ծովհաննէս. 1882ին։

Բարեպաշտութիւնը ընդհանուր էր։ Մալկարան ունէր մէկ եկեղեցի և ժողովուրդը ամբողջութեամբ Լուսաւորչական էր։ Կաթոլիկ կամ բողոքական չկար։ Անգամ մը միայն վէճի մը պատճառով քանի մը ընտանիքներ կաթոլիկ եղած, բայց յետոյ շուտով դարձած են մայրենի եկեղեցւոյ ծոցը։

Յաճախ ուխտաւորներ կ'երթային զանազան սրբավայրեր, մինչև իջմիածին, Մշոյ Ա. Կարապետ վանքը, նոյնպէս Արմաշ և մանաւանդ Երուսաղէմ։ Այս վերջինի ուխտաւորներուն համար մասնաւոր հանդիսութիւն աւելի կ'ունենար։ Ուխտաւորները նախ խմբավին կ'երթային եկեղեցի, հոն ազօթքներ կը կատարէին ու յետոյ ժողովուրդը յուղարկ կ'երթար անոնց մինչեւ քաղաքին ծայրը։ Իսկ անոնց վերադարձը կ'ողջուն էւր քաղաքին ծայրէն, քահանաներու և դպիրներու մասնակցութեամբ, հանդիսաւոր թափօրով զանոնք բերելով եկեղեցի, ուր ազօթքներ կատարուելէ ետք, ուխտաւորները կ'առաջնորդուէին իրենց տուները, քահանաներու և դպիրներու ուղեկցութեամբ։

Այսպէս, ժողովրդային սահեղձագործող միաքը, ի գրուժը կը գնէր ամէն ասիթներու մէջ, մասնաւոր նշանակութիւն մը տալով օրուայ գէպքերուն, ինչ որ անոնց բարեպաշտական զգացումները արծարծելու կը ծառայէր։

* * *

Եկեղեցին արտաքին դրան մօտ կար աղբիւր մք, որ կ'ըսուէր «Ժամուն Աղբիւրը». ասոր մէկ երեսը կը հոսէր եկեղեցւոյ բակին կողմը, իսկ միւս երեսը՝ փողոցին վրայ: Երկու կողմի ճակատներուն վրայ ալ կար նոյն բովանդակութեամբ հետևեալ արձանագրութիւնը: —

«Յիշատակ է աղբիւրս այս Մալխաս օղլու Յակոր ամիրայի կողակից Հանի Կիւჩէր Խաթունին, վասն նոգւոյ որդւոյն իւր Պ. Պղոսի 1250, հազար երկու հարիւր յիսուն Տանկաց քուականը:»

Եկեղեցին ունէր նաև հրդեհի երկու ջրհաններ, մին աւելի մեծ, որ կառքով կը փոխադրուէր, և միւսով՝ փոքր: Ասոնց մէ մեծը նուիրուած էր Յովհաննէս Տէվէճեանի կողմէ, իսկ միւսը՝ Թաղականութեան կողմէ գնուած էր:

Այս ջրհանները կը մնային եկեղեցւոյ բակը և կը գործածուէին հայ հրշէջներու խումբի մը կողմէ: Ասոնք ունէին նաև իրենց տօնախմբութեան օրը, որ էր Վարդապահի Կիրակին:

Հայ հրշէջներու այս խումբը անուն մը շահած էր քաղաքին մէջ, ուեէ հրդեհ անմիջական կերպով մարելու իր ճարդիկութեան մէջ: Այդպիսի պարագայի մը շրջակայ թաղեցիները, այր ու կին, մեծ ու փոքր անընդհատ ջուր կը հաւցնէին ջրհաններուն: Մալկարայի առները ընդհանրապէս փայտաշէն էին, բայց չէ լսուած որ հրդեհ պատահած շէնքէն զատ ուրիշ: ուեէ չէնք վընասուած ըլլայ հրդեհէ մը:

Ամբողջ քաղաքը հայերու այս երկու ջրհաններէն զատ ունէր հատ մը ևս, որ կը պատկանէր քաղաքապետութեան, Բայց հայ հրշէջները պէտք չէին թողուր անոր՝ Հայոց թ դին մէջ պատահած հրդեհի մը պարագային:

11.- ԿՐԹԱԿԱՆ ԶԱՐԹՆՈՒՄԸ

Կրթական գործը, ինչպէս ուրիշ տեղեր, հոս ալ երկար ատեն շարունակուած է նախնական ձեռվ։ Քահանաներու մէջեն քիչ մը աւելի գրոց-բրոց եղողը, ուսումնասէր մանչեր կը հաւաքէր իր շուրջը՝ մասատան մէջ փոռուած փոխաթի մը վրայ ծալապատիկ նստած՝ քառակուսի փոքր բազմոցներու վրայ, օրն ի բուն կը սերտէին իրենց «բնակ»ները (*). այբուբենի տառերը սորվելու համար։ Աւելի մեծերը կը կարդային Սաղմոս ու վերջապէս գրաբար Նարեկ, որմէ բան մը չէին հասկնար անշուշտ։ Սառնց ամէնէ ընդունակները կ'ըլլային եկեղեցւոյ մէջ փոխասաց կամ տիրացու։

Այսպէս էին օրուայ պայմանները, բայց տեղւոյն աղաներն ու չորտաճինները միշտ կը հետաքրքրուէին ուսանողներու վիճակով և անոնց ամէնէ յաջողակներուն, մանաւանդ լաւ ձոյն ունեցող տիրացուներուն, կը նուիրէին մրգեղէններ ու երբեմն ալ մուժակ կամ նոր զգեստ։

Այսպէս շարունակուած է գրեթէ մինչև 1860ական թուականները, երբ Պոլտոյ մէջ սկսած Սահմանադրական և մասաւորական շարժումը, իր անդրագարձումը կ'ունենայ Մալկարայի վրայ ալ։

Վերջապէս, 1862 թուականին, քաղաքին ջոջերը մազով մը գումարելով կ'որոշեն Պոլտէն բերել «վարժապետ» մը։ Այս նպատակով կը գրեն Պոլտոյ Պատրիարքարանին, ուրիէ իրենց կը դրկուի Մանուկ Սըգեան անունով երիտասարդ մը։ որ կը կոչ-

(*) «Բնակ» (պնակիոյ) կ'ըսուէր քառակուսի փոքր տախտակ մը, որուն վրայ գրուած էին այբուբենի տառերը կարգաւ, վարի կողմէն բռնելու կոք մը ունենայով իրմէ։

ուէր «Մանուկ Պատուելի»։ Ասիկա հիմը կը դնէ Մալկարայք մէջ արգիական դպրոցի դրութեան, որով Սաղմոսին և Նարեկին կը յաջորդին քերտկանութիւն, թուաբանութիւն, պատմութիւն ևայլն։ Մանուկ Պատուելիին օգնական կը տրուի եկեղեցւոյ երաժիշտ—ուսուցիչը՝ Գէորգ Զօլաքեան, իրը հսկիչ և փոքր կարգերու դասախոս։

Այդ օրէն բարեկարգութիւնը կ'սկսի աստիճանաբար։ Պատուելիին պնդումով բազմոցները (մինալէր) կը վերցուին և անոնց տեղ կը դրուին նստարաններ, Տղաքը Կ'ուսանէին եկեղեցւոյ պահարաններուն և մասսատան մէջ, պէտք կը տեսնուի վարժարանի առանձին շէնք մը ունենալու։ Կրթական պիւտժէն երթակով կ'աճէր։ Բայց ժողովուրդը սիրով կը հայթայթէր անոր ծախքերը։ Այդպէս ան չընկրկեցաւ նոր դպրոցական շէնք մը կառուցանելու ծախքին առջե և օր մըն ալ եկեղեցւոյ գրեթէ դիմացը գտնուող զառիվարին վրայ կը կանգնի երկյարկանի փայտաշէն վարժարանը, 4 դասարանով և ընդարձակ սրահով լուսաւոր լէնք մը։ Այս շինութեան գլխաւոր սատարողը եղած է Հաճի Պօղոս աղա Սերոբեան (Սերոբէ Չորպաճիին տղան և մէծ հայրը Ռդք. գրագէտ Արտ. Յարութիւննանի)։ Վարժարանի բացումը կը կատարուի մեծ հանդիսութեամբ, կոչելով զայն «Մամիկոնեան» վարժարան։ Իսկ Մանուկ Պատուելի կը պաշտօնավարէ մինչև 1867 թուականը՝ արդինաւոր կերպով, ու յետոյ կը վերադառնայ Պոլիս ուր քահանայ կը ձեռնադրուի Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ վրայ, կոչուելով Տէր Կոմիտաս։

Անոր մեկնելէն ետք, միջոց մը վարժարանը կը կառավարեն իր օգնականը՝ Գէորգ վարժապետ և անոնց յաջող աշակերաններէն ՀՅ. Միքայէլ Օրթագեան։ Եետոյ Պոլսէն կը բերուի Մկրտիչ Հալֆեանը, եռանդուն երիտասարդ մը, Ճէզայիրեան Մկրտիչ Ամիրայի պաշտպանեալը։ որ վերոյիշեալ օգնականներով կը վարէ վարժարանը մինչև 1875 թուականը ու յետոյ պաշտօնի կը կոչուի կարիքնէ։

Սակայն այս վարժարանը մանչերու յատուկ էր միայն, իսկ աղջիկներու բաժինը կը մնար առանձին, դեռ իր նախնական

ձերն մէջ: Ու ահա կը գտնուի ռւսումնասէր ազգային մը՝ ՀՅ. Կարապետ աղա Տէվէճեան, որ յանձն կառնէ իր անձնական ծախ-քով կառուցանել աղջկանց վարժարան մը, որը կը շինուի եկե-ղեցւոյ բակին մէջ, փայտաշէն, երկու յարկով: Վարժարանի բացումը տեղի կ'ունենայ մատնաւոր հանդիմութեամբ, որուն կը նախադատէր վիճակին Առաջնորդ Թաղէս Արքեսիսկոպոս ու գըպ-րոցը կը կոչուի «Հոքիփոխմեան վարժարան»: Անոր սեղանատան դրան վրայ կար հետեւեալ յիշատակարանը: —

«Մինչդեռ ժամանակս ի ձեռին է գործեսցուք զբարիս: Հոկիփոխմեանց օթիորդաց վարժարանս այս կառուցաւ արդեամբ եւ ծախի ք Հանի Կարապետ Աղա Տէվէճեանի, վասն հոգւոց իւր նեղեցելոց եւ վասն կենդանեաց արեւշատութեան: Ցամի Տեառն 1870 Օգոստոս 4:»

Նոյն բարեսէրը, միւնոյն տաեն, հիմնադրամ մըն ալ կը նուրիրէ ազգին, ուսուցիչներու թոշակներուն կանոնաւոր վը-մարման համար: Երեսոյթ մը՝ որ շատ յատկանչական է մանա-ւանդ այդ թուականներուն համար:

Աղջկանց այս վարժարանը բաւական ատեն կը կառավար-ուի այր ուսուցիչներով: Յետոյ, 1890 թուականին, առաջին ան-գամ ըլլալով Պոլսէն կը բերուի Տիկին Վարդուհի Քիւրքճեանը, որ մեծ եռանդով կը փարի իր պաշտօնին և բաւական օգտակար կ'ըլլայ, բայց իր անտիկալ մանուամբ վերջ կը գտնէ իր պաշ-անավարութիւնը: Իսկ այնուհետև միշտ Պոլսէն բերուած են վա-րիչ վարժուհիներ, անոնց օգնական տալով տեղական ուժեր:

Իսկ մանջերու վարժարանը, Մկրտիչ Հալֆեանի մեկնու-մէն ետք, դարձեալ միջոց մը կը կառավարեն Գէորգ վարժապետ և ՀՅ. Միքայէլ Օրթաքեան, ու յետոյ 1877ին Պոլսէն կը բերուի Զէյթունցի Խաչիկ Տառուրեան անուն վառվուն երիտասարդը, Նուպար—Շահնազարեանի յաջող սաներէն, որ կ'ըլլայ Մտլկարա-յի իրական լուսաւորիչը:

Տառուրեան առաջին ուսուցիչը կ'ըլլայ, որ վարժարանին մէջ կը ներմուծէ հայերէնէ զատ նոե թրթերէն և Փրանսերէն լեզուները, Բայց իր գլխաւոր գործը կ'ըլլայ ազգային զգացումը

հրակրել իր աշակերտներուն մէջ։ Արդէն իր պաշտօնավարութիւնը կը զուգաղիպէր Ռուսեթուրք պատերազմի շրջանին, որ Պուլիարիոյ ազատութեան ձամբան կը հարթէր և Հայկական հարցը կը դնէր Սան Սթեֆանոյի և Պերլինի դիւանագիտական ռեզաններուն վրայ։

Ռուս յաղթական բանակը Մալկարա ալ եկած էր. Տատուրեան այդ միջոցին մեծապէս օգտակար եղաւ իր ազգակիցներուն՝ Փրանսերէն գիտնալուն համար, որ հազուադէպ էր այն ատեն։

Տատուրեան Զէյթունցի էր, ինչպէս ըստինք, ու դեռ պատանի տարիքէն մասնակցած էր Զէյթունի 1862ի ափստամբութեան, կոուսողներուն պաշար և գէնք փոխադրելով։ Ու հայրենասիրութիւնը կիրք մը եղած էր իր մէջ։ Անիկա ուրիշ նորութիւն մը ներմուծած էր վարժարանին մէջ։ — Բոլոր օտարութիկամ սուրբերու անուն կրող աշակերտներու անունները փոխած է հայկական անուններու, որ իրմէ ետք ալ շարունակուած է միջոց մը։ Մինչև վերջերս այդ աշակերտներէն չատեր կը ճանչուէի ին աւելի իրենց գործական՝ քան մկրտութեան անուններով։

Տատուրեան Մալկարայէն կը բաժնուի 1879ին ու անոր տեղ Պոլսէն կը բերուին Գրիգոր Վահունի և Պօղոս Գնգունի, առաջինը իբր Տնօրին, իսկ երկրորդը՝ իբր երաժիշտ և օգնական ուսուցիչ։ Ասոնք հազիւ երկու տարի կը պաշտօնավարեն ու դարձեալ Զէյթունցին կը բերուի։

Զէյթունցին, Տատուրեան, այս անգամ վարժարանի մէջ իր գործունեութիւնը շարունակելէ զատ, դուրսի երիտասարդութիւնն ալ կը կազմակերպէ, հիմնելով «Կրթասիրաց» անունով մշակութային միութիւն մը, որ այնքան օգտակար եղած է նոր սերունդին զարգացման և անոր մտքի հորիզոնը ընդլայնելու նպատակին։ Տատուրեան այլեւ ուսուցիչ մը չէր միայն, այլ նաև լուսաւորիչ մը ու երիտասարդութեան և ժողովուրդին կոուքքր։

Աւազ սակայն, անողոք հիւանդութիւն մը կ'զգեանէ զինքը և 1883ի գարնան իր մահանացուն կը կնքէ բնողուն տարիքի մէջ, խոր սուբի մասնելով Մալկարայի հայութիւնը և մասնաւորաբար խանդավառ երիտասարդութիւնը։

Անոր մահէն յետոյ, Տնօրէնութեան պաշտօնը կը յանձնուի բնիկ Մալկտրացի Յովհաննէս Շուտարալեանի, որ աւարտած էր Պոլսոյ Պէրպէրեան վարժարանը։ Անոր հետ կը պաշտօնավարէին նաև տեղական ուրիշ ուժեր, ինչպէս՝ Մանդակ Աղասեան, Մամիկոն Նիկողոսեան և ջՅ. Միքայէլ Օրթաքեան։

1889ին Պոլսէն կը բերուի Նշան Թորոսեան, Նմուտ թըրքերէնի և տոմարակալութեան, որը կը մնայ մինչև 1895, բեզուն շրջան մը բոլորելով։ Անոր օրով մինչև անդամ յոյն և թուրք ծնողներ իրենց զաւակները կը զրկէին հայոց վարժարանը։

1895—98ին պաշտօնավարած էն Կարապետ Պալայճեան և Բառնաբաս Զաքարեան, անուն երկու երիտասարդներ։ Ասիկա կը զուգաղիպէր Հայկական հորցի տմէնէ հրատապ շրջանին, Սասնոյ Կոտորածը, Պազլ—Ալիք ցոյցը, Զէյթունի ազստամբութիւնը, Պանքայի դէպքը և Հայկական Զարդերը մտքերը գերագրգուած էին։ Գալայճեան՝ Զէյթունցի Պատուելիին ժամանակ բերել տրուած արհելահոյ հայրենացունչ գիրքերը իրենց թաղուած տեղերէն հանելով, գաղտնաբար կարգացնել կուտար կերի գասարանի տշակերտներուն։

1899ին կը բերուի Սարգիս Սրբնց, որ միայն տարի մը կը պաշտօնավարէ։ Անկէ յետոյ յաջորդաբար կուգան 1900—901ին Յովհաննէս Խերուեան, 902ին՝ Տիրան Զրաքեան (Ինտրա), 1903—5ին Ռուբէն Մանավեան, 1905—8ին Յարութիւն Փորեաճեան՝ իբր Տնօրէն և Դպրապետ, որ եղած է եռանդուն աշխատով մը։ 1908—9ին պաշտօնավարած է Յովհաննէս Նազարեան, 1910ին՝ Յակոբ Քիւֆէճեան (Օշական), 1911ին՝ Սարգիս Կէմիճեան, 1912ին բերուած է զարձեալ Օշական, բայց գպրոցական շրջանը սկսելէ ամես մը վերջ կը ծագի Պալքանեան պատերազմը և վարժարանը կը վերածուի հիւանդանոցի։

Յետոյ, 1914—15ի շրջանին համար պաշտօնի կոչուած է Գոքմանեան, որուն օրով սկսած է Ընդհ. Պատերազմի տարագըրութիւնը, իսպատ խափանելով Ազգային կեանքը։ Տարագրութեան շրջանին պաշտօնավարած է բնիկ մալկարացի Թորոս Փափազեան։



Տ. Գ.Ա.Հ.Ն. Ք.Ճ. ԶՈՒԲԵԼԻ

(Ծնած 1831ին, աշխարհական անունով Գէորգ. Եղած է ուղացիչ եւ դպրապետ, քահանայ ձեռնադրուած՝ 1880ին. Առաջն. փոխանորդ կարգուած 1904ին, 1907ին Ծաղկեայ փիլ ոնի արժանացած Օրմանեակ Պատրիարքէն. Վախճանական է 1910 Սեպտ. 1ին; Եղած է ուսումնասէր քահանայ մը, որ իր համեստ միջոցներով յաջողած է երկու զաւակները (Կարապետ եւ Մանուկ) ղրկել Պոլսոյ Դեղագործական վարժարանը):

Տարագրութենէ դարձին (1919) ժողովաւրդք եռանդով փարած է իր զարժարանին, վերստին պաշտօնի կոչելով Յար. Փորեանեանը (այժմ Տէր Թաղէոս, Պուրկազ). իրեն պաշտօնակից ունենալով Դրիգոր Բաշենցը: Փորեանեան իր պաշտօնը շարուեակած է մինչև 1922ի վերջին գաղթը, որով այլևս վերջ կը գտնէր ոյդ գաղութին գոյութիւնը:

12.- ՄՏԱԿՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Վարժարանին համար եղած այս հոգածութիւնը, կարող ուսուցիչներու խնամքին տակ, տուած է իր շօշափելի արդիւնքները, Մալկարայի Ազգ. վարժարանը, իր ուսման մակարդակով կրնար մրցիլ մեր ուեէ, ապաքի թաղային վարժարանին հետևինկա յաճախ բերած է գուրսէն յայտնի մտաւորական ուժեր, որուն միանալով աշակերտութեան բնական ուշիմութիւնը՝ ֆայլուն արդիւնքներ ձեռք բերուած է: «Նահատակ Գրողներու Բարեկամներ»ու թիւ 10րդ մատենաշարին մէջ կը հանդիպինք հետեւալ տողերուն. «Մալկարան հինէն ի վեր նախանձախնդիր էր ուսուցիչներու ընտրութեան մէջ և շատ լաւ ուսուցիչներ ունեցած էր՝ Վ. Ն. Թորոսեանը, Ա. Սրինցը, Յ. Ջրաքեանը և ամէնէնին վերջ Քիւֆէճեանը (Օշական) . . . : » Այսպէսով Մալկարայի համեստ նախակոթարանը հասցուցած է բաւական թիւով ուսուցիչներ, որոնք պաշտօնավարած են Աղրիւնուղուսոյ և Ֆարտանէլի կուսակալութեան զանազան քաղաքները, մինչեւ Պրուսայի շրջանին մէջ:

Ունեցած է ուսման ծարաւի երիտասարդներ, որոնք իրենց ուսման պաշարը ընդլայնելու համար գացած են ուրիշ վարժարաններ:

Դեռ 1840ական թուականներուն Պալիս զրկուած է Տէր Արմէսոն քահանայի որդին՝ Մանսուկ, Եկեղեցական երաժշտութիւն ուսանելու համար համբաւաւոր Պապա Համբարձումի մօտ: Մանուկ յետոյ քահանայ ձեռնադրուելով կոչուած է Տէր Թաղէսու:

Գրեթէ նոյն թուականներուն երուսաղէմի Ժառանգաւոր ըստ վարժարանը զրկուած է պատմանին Մարտիրոս Մամիկոնյան: Դարձեալ Երուսաղէմ զրկուած են Կարապետ և Յազիաննէս Փալապըյըգեան եղբայրները: Ասոնցմէ Մարտիրոս և Կարապետ վարդապետ ձեռնադրուելով՝ առաջինը կը կոչուի Վարդան վար-

դապետ, Երկրորդը Զաքարիա վարչապետ։ Իսկ երրորդը՝ Յովհաննէս կը մերժէ կրօնական ըլլալ ու պաշտօնի կը կոչուի Պոլսոյ Երևաղէմատան փոխանորդ Սիմէոն Եպ. Աէֆէրեանի մօտ, իբր և ձավի (Կալուածական գործերու տեսուչ), պաշտօն զոր կը վարէ մինչեւ իր մահը։ Եղբայրը՝ Զաքարիա՝ յետոյ ծայրագունութեան աստիճան ստանալով Առաջնորդական պաշտօններ կը վարէ Կիպրոս, Հալէպ և Քէօսթէնէ։ Ս.յո վերջինը վախճանած է Պոլիս, 1892ին։

Գալով Վարդան վարդապետի, անիկա բաւական տարիներ կը մնայ վանքին մէջ, վարելով Աւագ Տեսուչի պաշտօնը։ Յետոյ եղած է Պէյրութի Առաջնորդ, ուրկէ Սիս երթալով Եպիսկոպոս ձեռնադրուած է Մարաշցի Մկրտիչ Քէֆուիզեան Կաթողիկոսէն՝ կոչուելով Երբահամ Եպիսկոպոս։ Առաջնորդական պաշտօններ վարած է նաև Կիլիկիոյ թեմերէն Եպիսկոպոս և Կիւրին։ Միջոց մը քարոզիչ նշանակուած է Գում-Գափուի դուրսի Ս. Յարութիւն եկեղեցւոյ, ապա գարձնալ Առաջնորդ ընտրուած Կիւրինի, ուր վախճանած է։

Սակայն, ինչպէս տեսանք, Մալկարան չէ կրցած օգտուիլ առոնց մտաւորական պատրաստութենէն։ Այդ գործը պիտի սկսէր տեղւոյն վարժարանէն։ Ուստի Պոլսէն կը բերուի իբր Տնօրէն Մանուկ Արքիան, Պատրիարքարանի յանձնարարութեամբ, որ վերջ կուտայ նախկին Ցէր Թողիկեան դրութեան, արդիական ձեի մը վերածնելով վարժարանը։

Անոր յաջորդներէն յիշատակելի է Խաչիկ Տատուրեան, որուն հասցուցած աշակերտները քաղաքին զարդը եղած են երկար ատեն։ Ատոնցմէ յիշենք Բագրատ Ամուճաեան, զիտութեան սիրահար և ինքնօգնութեամբ զարգացած գրեթէ համայնագէտ մը։ Գիղամ Տոմպագեան՝ խոնուն և տրամարանող միտք մը, փայլած է նաև առևտրական ասպարէզի մէջ։ Պարես Աճէմեան՝ եռանդուն հայրենասէր մը և ձեռներէց առևտրական։ Յայտնի են նոյնպէս Արտաշէս Ռւրուրեան, Ստեփան Պէտեարեան, ՀՃ. Պողոս Շուապարալեան, Մանդակ Աղասեան, Կարապետ Տ. Վահան Զօլաքեան, որ յետոյ գեղագործ ելած է Պոլսոյ բժշկական վարժարանէն։

Տատուրեան մեծապէս օգագակար եղած է նաև Մալկարայի իր ժամանակի նոր սերունդին, «Կրթասիրաց» գրադարանի հիմ-

Նարկութեամբ, ուր բերուած էին Ռաֆֆիի, Գամառ-Քաթիպայի, Արովեանի, Պոչեանցի և այլ հեղինակներու երկառիբութիւնները, որոնք հայրենասիրական եռանդը արծարծած են երիտասարդ հոգիներու մէջ։ Գրադարանը կ'ընդունէր նաև զանազան թերթեր ու հանդէսներ, հաղորդակից ընելով իր քնթերցողները համաշխարհային կեանքի իրադարձութիւններուն։



ՀՃ. ԳԵՂԱՄ ՏՈՄՊԱԶԵԱՆ

(ծնած 1863ին. յայտնի վաճառական։ Վարած է Թաղականութեան, Հոգաբարձութեան եւ այլ ազգային պաշտօններ։ Մեռած՝ է 1915ի տարագրութեան աքսորավայրին մէջ)։

Փաղովուրել այլևս ուսման ճաշակը տռած, հետզհետէ Պա-
լիս կը դրկէ իր զաւակները, մասնաւորաբար Պէրպէրեան. Պէ-
ղագետն, «Նոր Դպրոց», Պետրոս Կարտպետեան վարժարանները
ևայլն: Ասոնց մէջ յայտնի դէմք մը եղած է մանաւանդ Յով-
հաննէս Յ. Շուպարալեան, որ Տնօրէնութեան պաշտօններ վա-
րած է Մալիարայի, Պրուսայի և Պանտրմայի Ազգ. վարժարան-
ներուն մէջ:



ՅՈՎՀԱՆՆԵՍ Յ. ՇՈՒՊԱՐԱԼԵԱՆ

(ծնած է 1868ին, աւարտած է Պոլսոյ Պէրպէրեան վարժա-
րանը: Քաջանմուտ էր հայերէն, քըքէրէն եւ գրանսե-
րէն լեզուներուն, ինչպէս եւ գիտութիւններու: Տնօրէ-
նութեան պաշտօններ վարած է Մսլիարա, Պրուսա. Պան-
տրմա եւ կտիննիկ: Յետոյ ներկայացուցիչ եղած է Ամերիկ-
եան ալպանով ագրական մեծ ընկերութեան մը: 1915-ի
տարագրութեան մեռած է ագսորավ այլին մէջ):

Մալկարայի մէջ պաշտօնավարող ուսուցիչներէն ծանօթ են. — Հճ. Միքայէլ Օրթաքեան, Մանդակ Աղասիան, Թորոս Տառուրեան, որոնք արդիւնաւոր պաշտօնավարութիւններ ունեցած են տարիներով: Աւրիշ քաղաքներու մէջ ուսուցչական պաշտօններ վարողներէն կան՝ Տիրան Տեփանեան, Միհրան Ռուբինեան, Աեղբոս Փափազկան ևայլն, յիշելով միայն մեզմէ անգարձ բաժնուողները:



ՄԱԼԿԱՐԱՅԻ ԱՂԱՍԻԱՆ

(ծնած 1864ին: Երկարամեայ եւ բազմաշդիւն ուսուցիչ, պաշտօնավարած է Մալկարայի Ազգ. վարժարանը, Խոտոսարդոյի Ս. Թագաւոր քաղի վարժարանը, Էտիրնեի Ս. Կարապետ քաղի վարժարանը. 1914'ն իզմիրի Մեսրոպ-եան վարժարանը, ուրիշ Փոքր Ասիոյ աղետին կ'անցնի Արէնը, իբր ուսուցիչ եւ ուր կը մեռնի 1939 Յունուարին):

Մալկարսյի առաջին դեղագործը եղած է Կարապետ Տ.
Վահան Զօլաքեան, որ մեռած է երիտասարդ տարիքին՝ մէջ։ Ա-
նոր յաջորդած է եղբայրը՝ Մանուկ Զօլաքեան, հանրային բեղուն



ԿԱՐԱՊԵՏ Տ. ՎԱԶԳԵՆ ԶՈԼԱՔԵԱՆ
(Կամպետ Էջենտի)

(ծնած 1865ին: Նախ Մալկարայի ելեւմտական պաշտօ-
նատան գրագիր, 1886ին մտած Պոլսոյ դեղագործական
վաշժարանը, որը աւարտած է 1889ին: 1890ի սկիզբները
առաջին հայ դեղարանը հիմնած է Մալկարայի մէջ, բայց
տարի մը ետքը 1890 Գեկտ. 10ին մեռած՝ լեարդի ան-
բուժելի հիւանդուքենէ):

գործունէութիւն ունեցող դէմք մը, որ Պալքաննեան պատերազմէն վերջ եկած է Պուլկարիոյ թ. Փաղարճը քաղաքը և հոն մեռած բնական մահուալը: Տոքթ. Միհրան Ռուբինեան, խոստմը նոլից երիտասարդ մը, որ Տիգրանակերոսի մէջ մեռած է թիֆուսն՝ 1916ին: Օր. Զարուհի թ. Գուրտեան, որ ութած է Պոլսոյ «Դպրոցասիրաց» վարժարանը և տարիներով պաշտօնավարած է Մալկարայի Աղջկանց դպրոցը, յետոյ Մաղնիսայի մէջ՝ ուրկէ Փլովտիվ եկած է Ռուբէն Զարդարեանի հետ, անկէ Ռումանիա անցած՝ ուր քանի մը տարի պաշտօնավարութենէ յետոյ ամուսնացած ու քիչ ետքը մեռած է:

Ունեցած ենք նաև պետական և այլ պաշտօնատարներ, ինչպէս՝ Կարապետ Աղասեան, Սուլթանի անձնական գործերու նախարարութեան հաշուակալ: Տիրան Տեփանեան՝ կոկի Շէհիրի Օսմ. պանքայի խորհրդական: Արմենակ Թոքատլեան՝ Եօդկատի Վերաքննիչ ատենանի փոխ-նախական, որ մեծ Եղեռնին նահատակուած է Սեբաստիոյ մէջ:

Գրական դէմքերու կողմէ այնքան հարուստ չէ եղած Մալկարան, բայց տուած է Յարութիւնեան եղբայրները, կրտսերը՝ Վահան ու երէց եղբայրը՝ Արտաշէս Յարութիւնեան, յայտնի գրագէտը:

Վահան Յարութիւնեան ունի ընտիր էջեր զանազան հանդէսներու մէջ, որոնցմէ «Կիրամուտքը» առաջնութիւնը շահած է գրական մրցումի մը՝ ստանալով ոսկի ժամացոյց մը: Մահոթ է մասնաւանդ իրը մեղուարոյծ, ինչպէս յիշած ենք գրքիս «Տնտեսական Կեանքը» խորագրով բաժնին մէջ (էջ 42): Վահան 1922ի գողթին անցած է Յունաստան, ուր հելլէն կառավարութեան կողմէ նշանակուած էր տեսական և գործնական մեղուարուծութեան ուսուցիչ: Այժմ կ'ապրի Կիւմիւրճինա, Գրքիս յաւելուածը, Մալկարայի փոլքլորի մասը. իր կողմէ գրուած է մեր խնդրանքով:

Իսկ Արտաշէս Յարութիւնեանի մասին «Նահատակ Գրողներու Բարեկամներ» մատենաշարէն կը քաղենք հետեւալ տողերը: —

«Արտաշէս Յարութիւնեան ծնած է Մալկարա 3/15 Հոկտ. 1873ին: ... իր նախահայրերէն Սկրովքէ Յարութիւնեան 1825

Թուականներուն նշանակելի դիրք մը գրաւած էր Մալկարայի մէջ, շնորհիւ իր նրբամտութեան և խոհեմութեան։ Անոր մէկ որդին՝ Արտաշէսի մեծ հայրը, Պօղոս աղա Սերովբեան, աւելի նշանաւոր եղած է։ Օժտուած էր իմացական արտակարգ կարողութիւններով և ֆիզիքական ու բարոյական բարձր յատկութիւններով։ Անոր զաւակը, Յարութիւն Պօղոսեան, ինքն ևս նահատակ իր զաւկին Արտաշէսի պէս, օժտուած էր ազնիւ յատկութիւններով, և յարգուած էր ամէնուն կողմէ, իր մտաւորական կարողութիւններով և բացառիկ ձիրքերով առաջինը կ'ըլլայ Արտաշէսի վրայ ներգործող և անոր ուղղութիւն տուող։»

«Արտաշէսի աւազանի անունն էր Պօղոս, մեծ հօրը անու-



ՀՀ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊՕՂՈՍԵԱՆ

(Արտաշէս Յարութիւնսեանի հայրը, որ իր գրագետ որդիւն նետ նահատակուած է Խզմիտի կայարանը 19/1 Սեպտեմբերին):

նով։ Սրտաշէս անունը ստացած է վարժարանին մէջ՝ ուր սովորութիւն կար տղոց անունները փոխելու, հայ պատմական անուններու . . .»

Արտաշէս ինքնօգնակամբ զարդացած գրագէտ մը եղած է։ Հազիւ Մալկարայի նախակրթարանը աւարտած՝ կ'սկսի աշխատակցիւ «Բուրաստան Մանկանց»ին, իր առաջին ծածկանունը եղած է Մանիշակ։ Բայց իր ուշագրաւ գրութիւնները առաջին անգամ երեցած են Արփիարի «Հայրենիք»ին մէջ, կարո ծածկանունով։ Աւելի վերջը սկսած է երեխի Իզմիրի «Արևելեան Մամուլ»ի և ուրիշ թերթերու մէջ, իր իսկական անունով։ Ինքօգնութեամբ կատարելագործած է նաև իր ֆրանսերէնը և հայ գրականութեան վրայ յօդուածներ գրած է «Լը Մակաղին ինքերնասինալ» և «Լ'Անքրօ» Փրանուական թերթերուն մէջ ու յարաբերութիւններ հաստատած՝ Ֆրանսայի գրական դէմքերուն հետ։ Համիտեան հալածանքի շրջանին, գաղտնաբար աշխատակցած է Սուրէն Պարթևեանի Մանչէսթըրի մէջ հրատարակած «Վաղուան Ձայնը» պարբերաթերթին։

Յարութիւնեան հանրածանօթ դէմք մը դարձաւ մանաւնդ «Բիւ զանդիին»ի, «Ազստամարտ»ի, «Նանք»ի և ուրիշ թերթերու մէջ հրատարակած իր կուռ քննադատականներով։

Քիչ անգամ առիթը ունեցած է խօսելու բեմէն, բայց այդ ձիւղին մէջ ալ գուրու եկած է յաջող բեմբասաց մը։

Պալքանեան պատերազմի աւարտումէն յետոյ, հաստատուած է Պոլսոյ Սկիւտար թաղը և իրը «Խւնիոն» ապահովագրական ընկերութեան քննիչ շրջած է Անստոլուի գաւառները։ Իսկ Մեծ պատերազմին, երբ այլևս կարելի չէր գաւառները երթեւեկել, ուսուցչական դասեր ստանձնած է Գատըգիւղի Ազգ. վարժարանին մէջ, որու Տնօրէնն էր այն տաեն Հայկ Խօճասարեան և ուր կը պաշտօնավարէր նաև Յ. Օշական։

1915 Ապրիլ 24ի առաջին ձերբակալութիւններու ատեն միջոց մը մնաց Սամաթիոյ մէջ տուն մը, Բայց 27/9 Օգոստ. ին կը ձերբակալուի հօրը հետ և իզմիտ տարսւելով կը բանտարկուի և կեղեցին մէջ։ Այնտեղ դառն տանջանքներու ենթարկուելէ ետք, 19/1 Սեպտ. ին կը նահատակուի իզմիտի և Տերպէնտի կա-

յարանին մէջ, հօրը հետ, 42 տարեկան մտաւորական հասուն տարիքին մէջ։

Արտաշէս հրատարակած է երեք բանաստեղծական հատորներ. — «Լքուած Քնար» 1902-ին, «Երկունք» 1906-ին և «Նոր



ԱՐՏԱՇԷՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Քնար» 1912ին։ Աշխատակցած է ժամանակակից բոլոր յայտնի հանդէսներուն և օրաթերթերուն՝ իր իսկական անունով կամ Կարօ, Մանիշակ, Ուրուական և Շահեն-Կալօ ծածկանուններով։

Ճաշակ մը տալու համար իր գրականութեան մասին, այստեղ կը հրատարակենք իր «Լքուած Քնար» հատորէն հետևեալ Փերթուածը, որ միենոյն ատեն հատուած մըն է Մալկարայի Փոլքլորէն. —

ՅՈՊՈՊ ԹՌԶՈՒՆ

(ԱԽԱՆԴԱՎԵՊ)



Զըքնալ առտու մը գարնան

Ցօղոտ, կիսալոյս,

Աղուոր աղջիկ մ'անենքման,

Հարսնցու մի կոյս:

Լոգարամին մէջ մինակ,

Անփոյք պչրանքով,

Կը լուացուի ու ներմակ

Շուշան մ'է տեսքով:

Մազերճ բափիւռ ոսկեզօթ՝

Կը սանտրէ անի,

Ու կը սարսուան լանջքը հոծ

Ու պորտն հոլանի:

Ու վարսերը կը ցրուին,

Վիժակ՝ սոնապան՝

Մրփալով շուրջն իր մարմնին

— Խորան մաքրութեան;

Այլ բաղնիքին կիսաբաց

Դոնէն՝ աղջրկան

Եղբօր աշքն է հանդիպան՝

Քըրոջ մերկութեան . . . :

Օ՞ն, ի՞նչ ամօք, Աստուած իմ,

Փըրկէ՝, փըրկէ՝ զինք,

«Թըռչուն մ'ըլլամ ու քոչի՞մ

Նըկինքէ երկինք . . . :»

Եւ աղուորը սարսուագին

Ցանկարծ կ'առնէ քեւ,

Մոռցած սանտրը դեռ գլխին,

Մազերուն վերեւ:

* *

Յոպոայ քոչունն է այսօր
Սիշուն աղջիկն այն,
Բըբուկն ալ՝ սանտրը անոր,
Ըստ աւանդու թեան:

1902

«ԼՐՈՒԱՌ ՔՆԱՐ»

13.- ՀԱՄԻՏԵԱՆ ՇՐՋԱՆ

Կարգ մը թատերական անցքերէ յետոյ, որոնց նկարագրութիւնը գուրս կը մնայ մեր նիւթի սահմանէն, 19/31 Օգոստ 1876ին Թուրքիոյ գահը կը բարձրանար Սուլթան Համիտ, որ գրեթէ չորս ամիս յետոյ, նոյն տարւոյ Դեկտ. 23ին կը հոչակէր Թուրքիոյ առաջին Սահմանադրութիւնը, նպատակ ունենալով մերժել օտար տէրութեանց միջամտութիւնը նրկրին ներքին գործերուն մէջ։ Ասիկա պատրուակ մը եղաւ Ռուսիոյ, պատերազմ յայտարարելու Թուրքիոյ գէմ, որը տեսեց քսան ամիս Ռուսերը անցան Պալբանները, մտան Էտիրնէ և անկէ ալ Պուլիս, ուր կնքուեցաւ Սան-Սթեֆանոյի համբաւաւոր մեռեալ դաշնագիրը։

Մինչ այդ, բաւական վախի օրեր անցուց Մալկարան։ Պուլկարիոյ մէջ եղած թալանները՝ ախորժակը որած էին քանի մը թուրք խուժանավարներու, որոնց պարագլուխներն էին Շէյխ Տէրվիշ էֆէնտի և Ֆէյդի էֆէնտի։ Ասոնք գաղտնօրէն չէրէներ կազմած էին, իբրև թէ հիւսիսի բանակին կամաւոր երթալու համար, բայց իրականին մէջ Մալկարայի հայերը թալաններու և զանոնք ջարդելու մտադրութեամբ։ Թուրք բանակին պարտութեան լուրերը աւելի կը զրգուէին անոնց մոլեռանդութիւնը։

Այս ատեն, Հաճի Թորոս աղա Արագեան, դիրքի տէր խիզախ հայ մը, գիշերանց կ'երթայ Տէրվիշ էֆ. ի քէքթէն՝ որ կը գտնուէր թբքաց թաղին միւս ծայրը՝ և կ'սպառնայ անոր՝ որ եթէ քաղաքին մէջ դէպք մը պատահի, անձնապէս պատախանատու պիտի համարուի ինք. ՀՃ. Թորոս աղա ոչ միայն դիրքի տէր ագարակապան մըն էր, այլ նաև կելիպօլուի թուրք բանակին թայիննին (հայ մատակարարողը), ՀՃ. Թորոս աղա նոյն գիշերը կ'երթայ նաև Մէմզի Մ'չնմէտ էֆէնտիին (Գարա Ահմէտի որդին) տունը և նոյն սպառնալիքը կ'ընէ անոր փեսին՝ Ֆէյզի էֆ. ի մատին ալ: Այս այցելութիւնները իրենց ազդեցութիւնը կ'ունենան ու վտանգը կը հեռանայ, և քիչ ետքն ալ, 1878 Փետր. 14ին, ուստ զինուորները կը մտնեն Մալկարա, որ կը յանձնուի առանց գիմագրութեան: Ուստ զինուորները կը անզաւորուին բնակչութեան տուններուն մէջ, ուր կը մնան ինը ամիսի չափ, և ժողովուրդը նիւթապէս լայնօրէն կ'օգտուի անոնց ներկայութենէն: Իսկ յետոյ, Պերլինի զաշն գիրը կնքուելով, թուրք իշխանութիւնը կը վերահաստատուի դարձեալ:

Նշանակալից է այդ վերադարձին առթիւ կափրնէի կուսակալին խօսած ճառը, որով խաղաղ բնակակցութեան յորդոր կարգալով իր ժողովուրդին, կ'ըսէր. «Այսուհետեւ կեալուիին (անհաւատ=քրիստոնեայ) կեալուը չպիտի ըսէք»: Կուսակալը այս բառերով թուրք՝ կառավարութեան նոր քաղաքականութիւնը կ'ընդգծէր:

Վախի տզդեցութեան տակ եղած այդ համեմատական հանգարառութիւնը կը շարունակէ մինչև Հայկական Դէպէրու ծագումը. 90ական թուականները:

Դ. ՄԱՍ

14.- ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՊԵՐՈՒԻ ՇՐՋԱՆԸ

1895ի Պապը Ալիքի դէպքը վերստին կը գրգռէ մոլեռանդական զգացումները: Ատոր առաջին զոհը Կ'ԸԼԼԱՅ հեղահամբոյր և գործունեայ հայ կերպասավաճառ մը՝ ՀՅ. Պետրոս Պափթանլեան, որ նոյն տարին աշնան միջոցներուն թրքական զիւղ մը գիշերելու «անխոհեմութիւն»ը ունեցած է: Մոլեռանդ տանտէրը իրիկուընէ զայն լաւ մը հիւրասիրելէ ետք, գիշերը՝ քնացած միջոցին, յանկարծ տապարի հարուածով մը կը ջախջախէ գլուխը՝ անկողնին մէջ: Հետեւեալ օրը սպանեալին դիակը բերին քաղաք, որ ընդհանուր յուղում պատճառեց:

Թուրք ամբոխալարները դարձեալ գործի վրայ էին, գիշերները գաղտնի ժողովներ կը գումարէին, ջարդի ու թալանի ծրագիրներ որոճալով: Յովհաննէս Զարմանեան (դպրոցական առնունով Թաթուլ), որ այդպէս ճանչցուած էր իր յեղափոխական գործունէութեան մէջ ալ) շարունակ կը հետապնդէր այդ ժողովները, կերպով ո՞ր զգացնելով անոնց թէ՝ Հայերը արթուն են պատրաստ ինքնապաշտպանութեան:

Այս հետապնդումները այն օգուտը Կ'ունենան, որ հայերը կ'իմանան անոնց նպատակը և կը ծանօթանան անոնց պարագլուխներուն:

ՀՅ. Յարութիւն աղա Պօղոսեան (Ողբ. Արտ. Յարութիւն. եանի հայրը), օգտուելով ծերունի Գայմագամ Սալիկ-Միւնիր պէյի հետ ունեցած մաերմութենէն և իր Մէծլիսը Խարբէի (Գաւոռ. Ժողով) հանգամանքով, Գայմագամին ուշադրութիւնը կը հրաւիրէ այդ պարագլուխներուն և անոնց կազմակերպած ժողով-

ներուն վրայ ու կը խնդրէ առաջքը առնել վերահաս աղէտին։
Գայմագամին ազդու միջամտութիւնը վերջ կուտայ այդ դաւա-
դրական ծրագիրներուն։

Միջանկեալ ըսենք թէ՝ Պոլսոյ և Հայաստանի սահման-
ներէն դուրս ջարդ տեղի չունեցաւ այդ միջոցին, որովհետեւ
այդպէս էր Բարձրագոյն հրամանը, Բայց ամբոխը կրնար ինք-
նաբերաբար խառնակութիւն մը առաջ բերել ու ոտքի տակ գա-
ցողը կ'երթար։

Գալով Յովհաննէս Զարմանեանի (Թաթուլ), տեսնելով որ
իր անձը կասկածելի նկատուած է՝ կ'անցնի Պուլկարիա և միջոց
մը Փլովտիվի մէջ կ'զբաղի կօշկակարութեամբ, ապրուստ մը
ճարելու համար։ Այսպէսով կը ծանօթանայ Պետո Սէրէմճեանի և
անոր միջոցաւ Մաքետոն-Օտրինոք կազմակերպութեան, որուն
կողմէ զէնքեր կը փոխադրէ Մակեդոնիա։ Օր մըն ալ կը ձեր-
բակալուի և կը բանտարկուի Փլովտիվ։ Իր պաշտպան փաստա-
րանը կ'ըլլայ Պր. Կէնտարէֆ (յետոյ նախարար), որ ի մէջ այ-
լոց կ'ըսէ. «Մենք կ'ուզենք դատապարտել անմեղ հայ մը, որ
շատ անգամներ օգնութեան է հասեր մէնք մակեդոնացի տառա-
պած պուլկար եղբայրներուն, փոխանակ իր կուրծքը զարդարելու
ուսի մետաղով մը»։ Այս պաշտպանողականէն յետոյ Թաթուլ ա-
զատ կ'արձակուի։

Այդ օրէն Թաթուլ ծանօթ դէմք մը կը դառնայ յիշեալ
մակեդոնական կազմակերպութեան մէջ։

Այն ատեն նոր ծրագիր մը կը պատրաստուի այդ կազմա-
կերպութեան կողմէ։ Այն է՝ Արևելեան ճեպընթացը պաշարել
Թուրքիոյ սահմաններուն մէջ ու ականաւոր եւրոպացի ուղեռո-
ներ պատանդ առնել անկէ, անսնց միջոցաւ պարտադրելու համար
Թուրքիան որ գաղրեցնէ քրիստոնէից դէմ հալածանքը։

Արշաւախումբը կազմուած էր 11 հոգիէ, որոնց պիտի
ընկերանար Հասքովոյէն ուղեցոյց մը։ Այնպէս կը պատահի որ
այս վերջինը կը յապաղի ու միւսները որ արդէն ճամբայ ելած
էին, սպասելէ ճարահատ, կը դիմեն ուրիշ միջոցի մը։

Էտիրնէի մօտերը կար Տէրտի Մուսթապէյ անուն հարուստ
թուրքի մը ագարակը, այնտեղ կը ձերբակալեն ագարակապանին

միամօր որդին՝ Նուրի պէյը։ Այս դէպքին տկանատես հովիւը անմիջապէս լուր կուտայ մօտակայ պահականոցը, որով ձիաւոր ոստիկաններ չուտ մը կը փակեն սահմանագլուխը և խումբը կը պաշարեն Քիրէշճի գիւղին մէջ։ Հրացանաձգութիւնը կ'ոկսի երակուստեք ու տեղւոյն վրայ կ'սպաննուին թաթոււլ և Սոքոլօֆ, քիչ ետքը նաև ազարակապանին որդին՝ Նուրի պէյ, իսկ միւսները



ՅՈՎԼԱՆՆԷՍ ԶԱՐՄԱՆԵԱՆ (ԹԱԹՈՒԼ)

կը ձերբակալուին։ Ասոնցմէ կախաղան կը բարձրացուին Պետօ Սէրէմճեան, Ռուսութօցի Օննիկ Թորոսեան և մակեդոնացի Հրիսթօ Կէորկիէֆ և Մերձանօֆ։

Այս եղերական վախճանը կ'ունենայ այդ արկահախնդրութիւնը։ Այս դէպքը տեղի ունեցած է 1901 թուականին։

ՈՒՐԻՄՇ ԴԵՊՔ ՄԲ. — Մանչերու վարժարանի նախկին շէնքը խարխլած ըլլալով, աշակերտութիւնը կը փոխադրուի Աղջկանց վարժարանը և Յանձնախումբ մը կը կազմուի վարժարանի վերաշինութեան համար, որուն կ'անդամակցին քաղաքին երևելիները:

Երկար ջանքերէ յետոյ, հիմնարկէքը կը կատարուի 1904ի ամբան, Տօն Կաթողիկէ Եկեղեցւոյ օրը մեծ հանդիսութեամբ ուր կը բանախոսէ Յանձնախումբին Ատենապետը՝ ՀՃ. Յարութիւն աղա Պողոսեան: Այդ առթիւ կ'երգուի Խրիմեանի ծօնուած «Հայրիկ, Հայրիկ» երգը և հիմին հարաւ.—արևելեան անկիւնը կը զնաեղուի շիշ մը՝ մէջը գրուած յիշատակարան մը, ուր գրուած էր Հայերու ե'րբ և ո'ւրկէ գալը Մալկարա, ինչպէս նաև շինութեան յիշատակութիւնը: Գրութեան տակ ստորագրած էին օրուայ Թաղականութեան և Շինութեան Յանձնախումբի անդամները:

Այս հանդիսութեան մէջ ահտեսուած էր կառավարութիւնը: Գայմագամ ձէմալ պէյ կը ձեռնարկէ քննութեան: Նախ հակողութեան տակ կ'առնէ դպրապետ Կարապետ Պալթաեանը, որ Խրիմեանի երգը երգած էր, յետոյ ՀՃ. Յարութիւն աղան՝ իր բանախոսութեան համար և աւելի վերջը Մանուկ Զօլաքեանը՝ հիմին տակ շիշ մը թաղած ըլլալուն համար: Ռոտոսթոյէն Առաջն. փոխանորդը կը զրկուի հարցը փակել տալու նպատակով, բայց անօգուտ: Վերջապէս Մանուկ Զօլաքեանի հայրը՝ Տէր Վահան, իրքն Մէջլիսը Խտարէի անդամ և անձնական բարեկամը Գայմագամին, անոր գթութեանը կը դիմէ որ ներողամիտ ըլլայ: Գայմագամը՝ ծերունի քահանային թախանձանքներուն առջև տեղի տալով, արգելափակ ամբաստանեալները կ'արձակէ ու այսպէսով կը փակուի հարցը, առաջքը առնելով բարդութիւններու (^(*)): Արդէն հալածանքը իր նախկին թափը կորոնցուցած էր Օրմանեանի Պատրիարքութեան այդ շրջանին:

(*) Յիշեալ Գայմագամ ձէմալ պէյը մեծ Եղեռնին Միւքէսարք (Կառավարիչ) եղած էր Յօդլատի գաւառին ու ականա, տես Թօփալ Թէվ Փիքի Եղեռնագործութեանց: Զինադադարին, երբ

15.- ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՀՈՉԱԿՈՒՄԸ

1908 Յուլիս 10ին տեղի ունեցաւ Օսմ. Սահմանադրութեան հոչակումը: Իթթիհատ-Թէրաքքը (Միութիւն-Ցառաջդիմութիւն) թուրք կուսակցութեան քարոզիչները ամէն կողմ կը տարփողին այս մեծ յաջողութիւնը, դատապարտելով Համիտեան բէժմը: Այս առթիւ Մալկարա եկաւ Շէրէֆ պէյ անունով Իթթիհատական մը որ կառավարատան և քաղաքապետարանի առջև խօսած խանդավառ ճառերէն յետոյ, Հայոց եկեղեցին սեղանին վրայէն ալ խօսեցաւ նոյն թոնով: Երիտասարդութիւնը խանդավառուած էր և հրապարաւուած անոնց գեղեցիկ խօստումներէն, հակառակ փորձառու տարէցներու յորդորներուն: Այդ շրջանին Մալկարայի հայերը կը գուէարէին ի նպաստ Իթթիհատի, որ Ռուսութոյի գաւառին համար երեսփոխանութեան թեկնածու նշանակած էր նաև հայ մը՝ Յակոր էֆ. Պապիկեան:

Երկար չտեսեց այդ գինովութիւնը: 1909 Մարտ 31ի յետաշրջական շարժումը, որ հրահրուած էր պալատէն՝ իրեն գործիք ունենալով կրօնական մոլեռանդութիւնը, ընդհանուր հիմանափառում մը առաջ բերաւ: Դէպքին առաջին օրը գեռ հանդարտ էր քաղաքքը, որովհետեւ Գայմագամ Սապրի պէյ, լուսամիտ մարդ, հեռագրաթելը կարել առւած ըլլալով, անտեղեակ կը ձեւանար կերպոնէն ուղղուած հեռագրի բովանդակութեան: Բայց յաջորդ օրեւուն շուրէկը տարածուած էր ամէն կողմ: Սպրիլ 1-2ին ամէն ոք կը գոցէ շուկայի խանութները և առւն կը վազէ ինքնապաշտպա-

բոլոր Թուրքերը կը խստափէին վկայելու եղեռնագործի արարքներու մասին, ձէմալ պէյ քաջութիւնը ունեցած է նշմարտութիւնը յայտնելու դատարանին առջեւ, որով Թօփալ Թէվֆիք կախաղանի դատապարտուեցաւ: Սակայն ասիկա պատճառ եղաւ որ ձէմալ պէյ պաշտօնանկ բլլայ եւ քշուառ մնայ յետոյ:

նութեան պատրաստուելու։ Այս շփոթութեան մէջ, Թաղականութեան ատենապետ Մանուկ Տ. Վահան Զօլաքեան կը դիմէ Գայմաքամին ու կը բացատրէ ժողովուրդին յուզումը։ Գայմաքամը և Զօլաքեան կը չըջին շուկան և թաղերը՝ յորդորելով ժողովուրդին ժողովուրդին մէջ։



ՀԱՃԻ ՊԵՏՐՈՍ ՏԵՎԵՃԵԱՆ

գը որ բանայ խանութները թէ վախու բան չկայ։ Բայց Պոլ էն հասնող թերթերը ամէն օր կը բերէին նոր մանրամասնութիւններ Ատանայի ահաւոր ջարդի մասին, որու զոհերու թիւը տասնեակ հազարներու կը հասնէր, և հուսկ ուրեմն, անոր զոհ կ'երթար այդ ջարդերու պատամիանատուները խարանող երեսփոխան Յակոբ էֆ. Պապիկեան, Ռոտոսթոյի զաւառի հայ ներկայացուցիչը Օսմ. Փարլամէնթին մէջ։

Այդ օրէն ամէն վստահութիւն վերցած էր Իթթիհատէն, որովհետեւ Ատանայի անցքերուն մէջ անոր գերը ակներև էր:

Այս յուղումներուն յաջորդող գլխաւոր յիշատակելի գէպ-քը եղած է Աղջկանց վարժարանի շինութիւնը։ Տարբներու ընթացքին խարխլած ըլլալով նախկին շնչքը Տէվէճեան բարեհամբաւ գերգաստանի տրժանաւոր ժառանգորդը՝ ՀՃ. Պետրոս Տէվէճեան, իր մէծ հօրը յիշատակը վառ պահելու համար, նախկին փայտաշէն վարժարանին տեղը քարուկիր նոր շնչք մը բարձրացուց, Մալկարան օժտելով Աղջկանց վայելուչ վարժարանով մը, որուն եկեղեցւոյ բակին կողմը նայող դրան վրայ զետեղուած է հետեւեալ համեստ յիշատակարանը։ —

«Հռիփսիմեանց նախկին Վարժարանը շինուած Հանի Կարապետ Տէվէճեանէ, այժմ ի հիմանց կառուցաւ արդեամբ եւ ծախիւք Հանի Պետրոս Տէվէճեանի, յամի Տեառն 1910 Սեպտ. 10։»

Այս երկրորդ շինութեան առթիւ ալ Տէվէճեանները համեստորէն չեն ուղած իրենց անունով յորջոջնել վարժարանը և զայն Ազգին նույիրած են իր յարմար դաստած կերպով գործածելու համար զայն, իբրև Աղջկանց վարժարան։

16.- ՊԱԼՔԱՆԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Իթթիհատական վարչութիւնը կարմ միջոցի մէջ շատ բան կորսնցուցած էր իր նախկին փայլէն, այնպէս որ 1911ին Իտալիա գիւրութեամբ գրաւեց Աֆրիկեան Տրիպոլիսը, իսկ 1912 Հոկտ. 5ին Թուրքիայ գէմ պատերազմ յայտարարեցին Պալքանեան տէրութիւնները՝ Պուլկարիա, Սուրպիա, Յունաստան և Գարատապ կամ Մոնթէնէկրօ։ Պուլկար բանակի կողքին կազմուած էր հայ կամաւորական վաշտ մը՝ առաջնորդութեամբ Ազգային հերոս Անդրանիկ Տ. Օզանեանի։ Այդ խումբը կը բաղկանար 229 կամաւորներէ. որոնց յետոյ միացան Թրակիայէն 42 կամաւորներ ես, որով իրենց զեկավարներով միասին ընդամէնը եղան 273 հոգի։

Պուլկար քաջարի բանակը շսւտով գրաւեց Քըրք-Քիլի-
սէն ու քիչ ետքը Պապա-Էսքին, չեղոքացնելով Էտիրնէ կուսա-
կալանիսա բերդաքաղաքը ու հասաւ մինչև Զաթալճա, Պոլսոյ
մօտերը:

Հոկտ. 31ին, Պուլկարներու 7րդ հեծելագունդէն գումար-
տակ մը, հազիւ 20ի չափ զինուորներով եկաւ Մալկարա ու գը-
րաւեց կառավարչատունը: Ասոնք պահակախումբ մը կազմեցին
տեղոյն հայերէն, յոյներէն ու թուրքերէն՝ քաղաքին պահպա-
նութեան համար ու միայն 5-6 զինուոր թողլով այնաել, յա-
ջորդ առաւտա մեկնեցան Գուրուտ տաղի ուղղութեամբ, ըսելով թէ
երկու օրէն բանակը կը հասնի:

Թուրքերը նուռասուութիւն համարեցին այսպէս քանի մը
զինուորներու հրամանին տակ մնալը ու պատուիրակութիւն մը
զրկեցին Կելիպոլուի թուրք բանակին, որ գայ Մալկարան գրա-
ւելու վերսատին: Պատգամաւորները կէս ճամբան կը հանդիպին Լազ
զինուորներու խումբի մը, որոնք կը պատկանէին Տէտէաղաճի
Մահրամլը գիւղին մօտերը հայ կամաւորներէն յաղթուելով գերի
բանուող Եավէր փաշայի բանակին ու կերպով մը անցնելով Մա-
րիցայի միւս ափը, կրցած էին ազատիլ թշնամիին ձեռքը գերի
իյնալէ: Ասոնք տեղեկանալով Մալկարայի կացութեան, յանձնա-
ռու կ'ըլլան գալ ազատելու քաղաքը:

Մինչ այդ, շփոթութիւնը ծայր տուած էր արդէն Մալ-
կարայի մէջ ու ամէն ոք մտատանջութեամբ կը հետեւ գէպ-
քերու ընթացքին: Պուլկար զինուորներու քաղաքը գրաւելու-
լուրը՝ ոգեսորած էր շրջակայ գիւղերու պուլկարները: Ասոնցմէ
քանի մը տասնեակ հոգի եկած ապաստանած էին Մալկարա, ո-
րովէնետե հալածանքը կը շարունակուէր անոնց դէմ: Այդ փախս-
տական պուլկար գիւղացիները եկած էին Հայոց թաղը, բարեկամ
ժողովուրդի մը քով փնտուելու համար իրենց փրկութիւնը: Հա-
յերը զանոնք հիւրասիրեցին իրենց եկեղեցիին մէջ, բայց յետոյ
խորելով որ եկեղեցին կրնայ խուզարկուիլ թուրքերու կողմէ
և անոնց վտանգ մը հասնիլ, հայ տուներու մէջ ցրուեցին զա-
նոնք:

Թուրքերը հետդիետէ սպառնական դարձած էին, իմացած ըլլալով լազ զինուորներու գալուստը: Նոյն օրերուն պուլկար գիւղացի մը սպաննուած էր թրքաց թաղին մէջ:

Լազ զինուորները, շրջակայ գիւղերէն միացած պաշըպողուքներու հետ, թուով քանի մը հարիւր հոգի, 1912 նոյմ. Յի Կիրակի առաւօտուն հասան Մալկարա ու Հայերու կողմէ ցոյց տրուած թեթև դիմագրութենէ մը յետոյ մտան քաղաք:

Նոյն իրիկունը, Թուրքերը կառավարատուն հրաւիրեցին հայ և յոյն երկելիները, իրր թէ խորհրդակցութեան համար Հայերու կողմէ այդ ժողովին ներկայ եղան չժ. Յարութիւն Պօղոսեան և Մանուկ Տ. Վահան Զօլաքեան: Այդ միջոցին սկսան Հայոց գերեզմանատան կողմէ լսուիլ հրաձանաձգութեան ընդհատ ձայներ: Թուրքերը կը վրազվուին. Լազ հարիւրապետը կը հրամայէ պատրաստուիլ դիմագրերու թշնամիին: Ներկայ եղող հայերը օգտուելով այս շփոթութենէն, կերպով մը կը հեռանան կառավարչատունէն:

Հրացանաձգութիւնը կը շարունակուի ամբողջ գիշերը, մինչև առաւօտ, երբ կ'սկսի կանոնաւոր ճակատամարտը: Պուլկար զինուորական գունդ մըն է որ եկած էր ու դիրք գրաւած քաղաքին շուրջը, իսկ թուրքերը կը կոսւէին քաղաքին ծայրամասը գանուող հայոց թաղէն: Ժողովուրդը ահուղողի մատնուած, ապաստանած էր գետանայարկերը: Կոիւը շարունակուեցաւ այսպէս մինչև մութը կոխելը, երբ թուրքերը սկսան փախիլ կելիպուի ուղղութեամբ, ուր կը գտնուէր թրքական բանակը:

Առաւօտուն ամէն ինչ հանդարտած էր, Պուլկար յառաջապահ գունդը, բաղկացած Մաքետօնօ-Օարինսքօ կամաւորներէ, հասած էր Հայոց թաղին եղերքը: Ամէն ոք բարի գալուստի կ'երթար, միասին տանելով հաց, ջուր, ըմպելի և ծխախոտ. ու բախութիւնը մեծ էր: Կամաւորները յետոյ մտան քաղաք ու սկսան մաքրագործել կասկածելի թուրքերը:

Պուլկար բանակը աւելի ուշ հասաւ, զբաղած ըլլալով իր 20ի չափ զոհերու թաղման արաբողութիւնով: Մօտակայ յունաբնակ Քալիվիա գիւղէն քանի մը ստահակներ չարախօսութիւն ըրած էին քաղաքին երկելիներէն երկու յոյն-Տիմօ Զօրպաճի ու

Հաճի Քոստանտին և երկու հայերու — Պարետ Աճէմեանի և Մանուկ Զօլաքեանի՝ մասին, իբր թրքոֆիլներ։ Այդ երկու յոյները զոհ գտցին առանց հարցաքննութեան։ Խոկ ամբաստանուած հայերէն Պարետ Աճէմեան, իմանալով որ կամաւորները կը փրնառեն զինքը, քաջութիւնը կ'ունենայ անձամբ ներկայանալու բանակի սպայակոյտին, հարկ եղած լուսաբանութիւնները տալու։



ՊԱՐԵՏ ԱՃԷՄԵԱՆ

Հարցաքննութիւնը տեղի կունենայ ֆրանսերէն լեզուով և թարգմանի պաշտօնը կը կտոսարէ պուլկար «Քամպանա» թերթին թրդակիցը՝ իլիս լիւլչէվ։ Պարետ Աճէմեան այնտեղ կը յայտաբարէ։

— Ես ոչ միայն թրքոֆիլ չեմ, այդ ճիշդ հակառակը։ Ապացոյց, դեռ չորս օր առաջ պուլկար փախստական երիտասարդներու յանձնած եմ 4 հատ մեծ զէնքեր մեր եկեղեցւոյ բակին մէջ, որ ինքինքնին պաշտպանեն թշնամիին դէմ։ Եթէ ըսածս ճիշդ չէ, կընաք Զեր յարմար դատած պատիժը տնօրինել։

Քիչ գերջը կանոնաւոր բանակը կը մտնէ քաղաք, Պարետ Աճեմեան ալ միասին՝ սուբնաւոր զղինուորներու վեաւու: Այնտեղ կը հաստատուի իր անմեղութիւնը և Պուլկարներու ըրած ծառայութիւնները, պուլկար զիւղացիներու վկայութեամբ և ազատ կ'արձակուի: Այս ազատման կ'օժանդակեն մասնաւորաբար մակեդո-



ՄԱՆՈՒԿ Տ. ՎԱԶԳԵՆ ԶՈԼԱ.ՔԵԱՆ

նացի կամաւորներու երկու շեֆեր՝ Մեթոսի Կրլիչքա և Հրիսթօ Հրչանօֆ. ինչպէս նաև յայտնի գրագէտ Տամեան Գալֆով, որ Մալկարայի շրջակայքի պուլկար զիւղերէն է:

Պարետ Աճեմեանի մասին եղած հարցաքննութեանց ընթացքին կը հաստատուի նաև Մանուկ Զօլաքեանի անմեղութիւնը և ան ալ ազատ կը շրջի ելելով իր թաքստոցէն: Օրեր ետք

ամէն ինչ պարզուելով, բանակի սպաներ մինչև անգամ ներութութիւն խնդրած են այս երկու ամբաստանեալ հայերէն ու ցաւ յայտնած՝ միւս երկու յոյներուն ալ անմեղ կերպով զոհուելուն համար:

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԼԿԱՐԱՅԻ ՄԷՋ. — Հայ կամաւորական վաշտը, գիւցազնական յաղթանակներէ յետոյ, միացած էր պուլկար կամաւորական գունդին, որուն ընդհ. հրամանատարն էր Զօր. Կենէք: Ասոնք Քէշան եկած էին քանի մը օր հանգիստի: Այդ ասթիւ հայ կամաւորական վաշտի ղեկավարը՝ Անդրանիկ, իր թարգման Ղուկաս Միհասեանի և Թիկնապահ Պարոյր Պարօնեանի հետ եկաւ. Մալկարա և իջևանեցաւ Պարես Անձմեանի տունը:

Եաջորդ օրը, Կիրակի, ամէն ոք լեցած էր եկեղեցի, տեսնելու համբաւաւոր հայ հերոսը: Ամէնքն ալ ըերած էին նուէրներ հայ կամաւորներուն. — Գուլպայ, ձեռնոց, գլանէլ, ներքնազգեստ, մուճակ, ծխախոտ, ղեղեր ևայլն: Եկեղեցւոյ աւարտումէն ետք բանախօսութիւն մը ըրաւ Անդրանիկ՝ յորդորելով ժողովարդը ըլլալ կարգապահ: և շրջանայեաց, թերես նախատեսելով պապայ բարդութիւնները:

Օր մը ետքը, երկուշարթի, Դեկտ. Դին, ցուրտ առուօտ մը, Քէշան բանակած կամաւորական գունդը՝ հայկական վաշտին հետ անցաւ Մալկարայէն ու գնաց Մարմարայի եզերքը, Պտնատող ըստուած գիւղը, ծովեղերքի պաշտպանութեան համար:

ԹՈՒՐԲԵՐՈՒԽ ՎԵՐԱԴԱՐՁԸ. — Դաշնակից տէրութեանց յաջողութիւնը երկար չտեսեց: Ներքին անհամաձայնութիւն մը վերիվար շրջեց կացութիւնը: Պուլկար բանակը հետզհետէ սկսաւ քաշուիլ իր այնքան զոհողութիւններով գրաւած դիրքերէն Զաթարձայէն սկսելով՝ ամէն ճակատներէ: Պատերազմը փոխադրուած էր ներքին ճակատի վրայ: Պուլկար զինուորներուն հետ 50ի չափ հայ ընտանիքներ ալ հեռացան Մալկարայէն, Յունիս 30ին (Հ. Տ.) և հաստատուեցան Պուլկարիա,

Ցուլիս 1ին, ամէն մարդ խանութը բացած, ըստ սովորականին կ'զբաղէր իր գործով: Բայց Թօւրքերը սկսեր էին վե-

բատին յոխորատալ. ժողովուրդը կայութիւնը պղասոր տեսնելով, խոհեմութիւն կը համարէ խանութները փակելով տուն դառնալ:

Ծուլիս 2ի կէսօրին, կելիպուէն կուգայ թրքական բանակը և խաղաղ կերպով կը մանէ քաղաք: Այս բանակին մեծ մասը բաղկացած էր Արաբներէ: Ասոնք գիշերը կը մնան՝ Մալկարա և աւտուն կանուխ ճամբայ կ'ելլեն մեկնելու: Այդ միջոցին կը հրդեհեն Հայոց թաղի ծայրամասի տուները և 10ի չափ տուներ մոխիրի կը վերածուին:

Ծուկան գանուող հայեր, երբ այս գէպքը կ'իմանան, շուտով կը գոցեն իրենց խանութները և կ'աճապարեն տուն գառնալ: Այդ միջոցին, շուկային մէջ և դաշտերը գտնուող 20ի չափ հայեր կ'սպաննուին, որոնց մէջ նաև ՀՃ. Թաղէոս Փրիգորեան, որը երկար տարիներ թաղականութեան պաշտօն վարած է: Եթոյց կ'ըսկսի թալանը, շուկան, որուն աւելի քան $\frac{3}{4}$ հայերուն կը պատկանէր, աւարի կը տրուի ու այնուհետեւ 7 աեղերէ կը հրդեհեն՝ մոխրակոյտի վերածելով զայն: Կատաձ խուժանը կ'սկսի հրդեհել նաև հայոց թաղը ու գիշերուայ մթութեան մէջ ժողովուրդը կ'ապաստանի դաշտերը:

Կէս գիշերին մօտ, հայերու հաւաքուած տեղը կուգայ Գայ-ժագամ իհօան պէյ ու կը յորդորէ ժողովուրդը որ գան ու մարեն իրենց թաղին հրդեհը: Հայերը կը վարանին, բայց Գայմագամին թախանձագին պնդումներուն վրայ, խուժմ մը կտրիճ երիտասարդներ մեծ ծիգով կը յաջողին մարել լափլիզող կրակը:

Այս աղէտը գէշ արձագանք կը գտնէ անշուշտ պաշտօնական շրջանակներու մօտ: Ոժիքներ գործուած էին նաև գաւառական կեդրոն Ռոտոսոթոյի մէջ, ներքին գործոց նախարար թալէաթ փաշա Ռոտոսոթօ կուգայ տեղւոյն վրայ քննելու դէպքը, ուր գաշտին մէջ աշխատող 20ի չափ հայեր սպաննուած էին: Պատրիարքարանի կողմէ կը զրկուին նաև Երուանդ ծ. վ. Փերտահնեան (յետոյ Եպիսկոպոս) և Միհրդատ Հայկազ: Նախարարը մէկ օր մնալէ յետոյ կը զառնայ Պոլիս, Միհրդատ Հայկազ կը մնայ Ռոտոսոթօ, իսկ Փերտահնեան վրդ. Յակոբ Թրունհնեանի և միւթիին հետ կուգան Մալկարա, Ցուլիս 8ին, ուր 3-4 օր մնալէ յետոյ կը զառ-

նաև իրենց տեղերը:

Այս բոլորը ձեւակերպութիւններ էին անշուշտ, օճրագործներէն ոչ ոք կը դատապարտուի, նոյնպէս հարցաքննութիւն տեղի չունենար, իսկ գոհերէն ո՛չ մէկը վնասուց հասուցում կ'ըստանայ, ու այսպէս կը փակուի հարցը: Այնուհետև աղէտահար ժողովուրդը, կանգուն մնացած չէնքերու գետնայարկը կրպակի վերածելով, կը ջանայ դարձեալ օրապահիկը ճարել, համակերպելով ճակատագրին:

17.- ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Դեռ տարի մը անցած չէր Մալկարայի հրդեհէն, երբ ծայր տուաւ 1914ի Համեւրոպական պատերազմը: Թուրքիա ալ սկսաւ վինուորական պատրաստութեանց, որով «Թէքէլլիֆը Հարպիյէ» (պատերազմական պէտքեր) անունին տակ կը գրաւէր զանազան իրեղէններ, փոխարէն տալով ընկալագիր մը, որուն արժէքը լաւ գիտեն այդ երկիրը բնակողները:

Քիչ ետքը թուրքիա ալ մասնակցեցաւ պատերազմին ու զինուոր առաւ 20-45 տարեկան այրերը, որմէ ազատ մնալու համար պէտք էր 44 հնչուն Օսմ. ոսկի փրկանք գնարել:

Այս ամէնը գեռ տանելի էին և ճակատագրական ազդեցութիւն մը չէին կրնար ունենալ զագութիւն գոյութեան վրայ: Բայց անա վրայ հասաւ տարագրութեան ուրականը. Անատոլուի կ.Պոլոյ, հայութենէն յետոյ կարգը եկաւ Բամէլլի հայութեան: Բատութոյի հայերու տարագրութենէն ետք, սկսաւ Մալկարայի հայերու տեղահանութիւնը: 1915 Մեպտ. 22ի Երկուշաբթի օր մըն էր, փագարի օր մը, երբ շրջակայ գիւղացիներ կը լեցուին քաղաք իրենց շաբաթական գնումները ընելու: Իրիկուայ գէմ էր զեռ խանութները բաց էին, երբ սկսան խանութպահները սատիկանատուն առաջնորդել, առանց թոյլ տալու որ անոնք իրենց դըրամները միասին առնեն: Քիչերը անոնք մնացին սատիկանատու-

աւարտած էր 1897ին և Մալկարայի մէջ հաստատելով իր սեփական դեղարանը, մեծապէս օգտակար եղած է մանաւանդ համեստ դասակարգին, ոչ միայն իր արուեստով, այլ նաև հանրային գործունէութեամբ։ Այս պատճառով սիրուած ու յարգուած բոլորէն, երբ Սուլթան Մէհմէտ Ռէշատ կամբէրնէ այցելեց 1910 Հոկտեմբերին Մալկարայի երեք աղգերու կողմէ պատգամաւոր ընտրուեցաւ Սուլթանին ներկայանալու։

Սակայն Պալքանեան պատերազմէն յետոյ, Պուլկար բանակին հետ անցաւ Պուլկարիա և կառավարութիւնը զինքը պաշտօնի կոչեց Հասքովոյի պետական հիւանդանոցին մէջ, ուրիէ յետոյ փոխադրուեցաւ Թ. Փաղարձք, իր գեղագործ թադապետական գեղարանին։

Բայց կարճատեև կ'ըլլայ իր կեանքը և 1918 Յունիս 1ին, իր մահկանացուն կը կնքէ այս եռանդուն հայը, հազիւ 46 տարին թեակոխած,

* *

Տարագիրներու տանջալից վիճակը կը շարունակուի մինչև 1918 Սեպտ. 30, երբ զինագալար կը կնքուի Մունտրոսի դաշնագրով։ Թուրքիա պարտուած՝ անձնատուր եղած էր Դաշնակիցներուն, որով հայերը վերադարձի ազատութիւն կ'ստանան։ Այսպէսով տարագիր հայերէն ողջ մնացող բեկորները կը դառնան իրենց ծննդավայրը։ Տեղւոյն վրայ կատարուած վիճակագրութեան մը համաձայն, վերադարձողները տեղահան եղողներուն հազիւ մէկ տասներորդը կը կազմէին . . . Կորուստը զարհութելի էր։ Ասկէ կարելի է հետեցնել ընդհանուր թրքահայութեան գոհերու համեմատութիւնը այդ ահաւոր Աղէտէն։

18.- ԶԻՆԱԴԱՐԻ ՇՐՋԱՆԸ

Մեծ Եղեռնէն վերապրող բեկորները իրենց ծննդավայրը գառնալով, աննախընթաց թափով մը լծուեցան աշխատանքի, իրենց անտեսութիւնը ու երբեմնի ազգային կեանքը ամէն գընով վերականգնելու համար: Ու նախկին 700 բարգաւաճ ընտանիքներու մնացորդը կազմող, և տարագրութեան ու զուլումի մէջ հալումաշ եղած, հազիւ 100ի չափ կիսուած ընտանիքներէ բաղկացած այս ափ մը ժողովուրդը, իր ջիզերը պրկելով՝ իսկապէս հրաշքներ գործեց կարճ միջոցի մէջ:

Անոնց առաջին մտահոգութիւնը եղաւ, իրենց զաւակաց օրապահիկին հատ նաեւ անոնց ուսուման պահանջը: Տարագրութեան շրջանին, վարժարանը փակուած էր՝ զինուրական հիւանդանոցի վերածուած ըլլալով: Շուտով կը բանան վարժարանը, աքսորի մէջ թափառական հայորդիները կը հաւաքեն այդ յարկին տակ, ուսուցիչ նշանակելով իրենց քաղաքացի թորոս Փափաղեանը: 1919ին կը բերուի Գրիգոր Քաջենց, իսկ յաջորդ տարին պաշտօնի կը կոչուին Յարութիւն Փորեամեան և Կարապետ Կէմիճեան: Այս յարածուն ծախքերը ծանր սակեր կը պարտադրէին ծնողներուն, քանի որ աշակերտներու թիւը նուազած և ազգային կալուածները աւերտուած կամ այրած էին:

Այն ատեն Թաղականութեան կը կոչուին երիտասարդ ուժեր. — Յակոր Ժամագործեան (Ալտենապէտ), Օննիկ Թաղէսուեան (Ալտենալպիր), Օննիկ Ժամկոչեան (Գանձապահ), և Պետրոս Բարունակեան, Յակոր Նատիոսեան, Մանուկ Շուպարալեան ու Վարդան Խօշիկեան՝ խորհրդականներ:

Նոր Թաղականութիւնը, երիտասարդական յանդգնութեամբ մը, առանց ազգուելու տիրող պայմաններէն, կ'որոշէ վերաշինել լքեալ ազգային կալուածները, ապահովելու համար վարժարանի մատակարարութիւնը:

Այս նպատակով կը կազմէ Շինութեան Յանձնախումբ մը, հետեւեալ երիտասարդներէն. — Վահան Յարութիւնեան, Կարագ Խօշիկեան, Դանիէլ Թաղէսոսեան, Յակոբ Թանգարանձեան և Գառնիկ Աճէմեան, որոնք եռանդով կը փարին իրենց պարտականութեան:

Կարգ մը նախնական աշխատառութիւններէ յետոյ, վերջապէս կը պատրաստուի շինութեան յատակագիծը, որուն համաձայն Հայոց թաղին շուկային միացած անկիւնին վրայ, որ Ծոտոսթոյի հետ յարաբերութեան հրապարակին գլուխը կը գտնուէր — և հոն կառուցուած նախկին աղգային շէնքը՝ Պալքանեան պատերազմի ընթացքին այրած էր թալանիչներու կողմէ—որոշուած էր այդ ընդարձակ տեղին վրայ շինել տասը խանութներ, վրան պանդոկ մը ու ետեւ խան մը:

Եկեղեցիի շինութեան պարագայէն գիտենք թէ՝ Մալկարացիները սովոր են միշտ քիչով չգոհանալ ու մեծ բոնել գործը: Այդպէս եղած էր այս անգամ ալ բայց լոկ իրենց սեփական միջոցներուն վստահելով:

Թաղականութիւնը կը գտնէ անկիւն մը նետուած մուրհակներու դէզ մը՝ գանձելի զանազան աղգայիններէ, ազգ տուրքի և այլ առիթներու պահանջի փոխարէն, որոնք ՀՃ. Սերովիկ Պողոսեան (Արտ. Յարութիւնեանի հօրեղբայրը)՝ խոհուն անձնաւորութիւն մը, նախատեսութիւնը ունեցեր է իր Թաղականութեան շրջանին մուրհակի վերածելու: Ներկայ Թաղականութիւնը կը յաջողի կարեոր գումար մը գանձել այդ պահանջներէն, որոնք ամբողջովին կը յատկացուին շինութեան գործին: Ժողովուրդն ալ լայնօրէն կ'աջակցի այդ շինութեան՝ նիւթական ու ֆիզիքական օժանդակութեամբ ու շուրջ մէկուկէս տարի Թաղականութեան, Շինութեան Յանձնախումբի և ժողովուրդին միացեալ ջանքերով վերջապէս կը կանգնի փափաքուած շէնքը, նախատեսուած յատակագծին համաձայն, զարմանքի մատնելով նոյնիւկ քաղաքին թուրքերն ու յոյները, որոնք շատ աւելի նպաստաւոր պայմաններու մէջ, չէին կրցած գլուխ հանել նման գործ մը:

Այդ միջոցին ծախու կը հանուի եկեղեցւոյ ճիշդ գէմը
գտնուող Կարապետ Տօնիկեանի տունը և գնորդ կ'ելլէ յայն մը:
Թաղականութիւնը չուզելով Խորհրդարանի ձակատը նայող այդ-
պիսի շէնք մը օտարի ձեռք անցնիլը. միջոցներ կը գտնէ ու
դրամ կը ճարէ ներքին փոխառութեամբ և այդ շէնքն ալ կը գնէ:



ՀՃ. ՍԵՐՈՎԻՔԻ ՊՈՂՈՍԵԱՆ
(Արտ. Յարութիւնեանի հօրեղբայր)

Այսպիսի ժրաջան աշխատութեամբ, ժողովուրդը քիչ ա-
տենի մէջ իր նիւթական վիճակը կը բարւոքէ և իր ազգային
հաստատութիւններու ապագան կ առանովէ, սակայն նոր ուրական
մը հիմնովին կը քանդէ ամէն բան:

19.— ՎԵՐՁԻՆ ԳԱՂԹԸ

Երբ ժողովուրդը այսպէս ժրաշան տշխատանքի նուիրուած էր, երկրին քաղաքական պայմանները դարձեալ սպառնալից կերպարանք մը կ'ստանային:

Զինադաղարը հազիւ կնքուած, գուրս կուգար սուր անհամաձայնութիւն մը յաղթական տէրութիւններուն միջև, որսի բաժանման համար: Գլխաւոր կոուտիսնձորը կը հանդիսանար Մերձաւոր Արևելքի հարցը, ուր զանազան անխոստովանելի շահեր ունէին Անդիխ և Ֆրանսա: Այս պատճառով շուտով լուծուեցան պատերազմիկ միւս տէրութիւններու հետ առաջ եկած վէճերը, բայց թուրքիոյ հարցը մնաց անլոյծ, ենթակայ դիւանագիտական անվերջ խաղերու:

Զինադաղարը կնքուած էր 1918ի աշնան, բայց Համաձայնական զինուորները Մալկարա եկան 1919ի զարնան: Թրակիոյ շրջանի հսկողութիւնը յանձնուած էր Խտալացիներուն: Ասոնք տեղական գործերուն չէին միջամտեր ու ամէն ինչ դարձեալ թրքական վարչութեան ձեռքն էր: Այսպէս քանի մը ամիս անուանական ներկայութենէ յետոյ, անոնք թողուցին քաղաքը ու հեռացան, դեռ թուրքիոյ հետ հաշութեան դաշնագիրը չկընքուած:

Հայկական հարցի սգեսորեալ շրջանն էր ատիկա, Երևանի մէջ կազմուած էր Հայկական Հանրապետութիւն մը, որուն շուտով պիտի կցուի, կ'ըսուէր, Թրքահայաստանի կարևոր մէկ շրջանը, և Հայերը պիտի վարձատրուին իրենց անհաշիւ զոհերուն իրը փոխարինութիւն, որպէս Համաձայնականներու դաշնակից: Այդ ուղղութեամբ աշխատով երկու Պատուիրակութիւններ ալ ունէին Հայերը այն ատեն Փարիզի մէջ, ուր կը դարբնուէր այդ միջոցին աշխարհի քաղաքական ճակատագիրը:

Երբ մենք այս երազներով կը ապառուէինք, Թուրքերը
աւելի գործնական, շարժման մէջ դրած էին դրամատիրական աշ-
խարհը և յաջողած քաղաքական ու տնտեսական հին հակամար-
տութիւնները վերաբարձել, ընդհանուր խառնակութեան մէջ ի-
րենց դիրքը փրկելու համար:

Այս պայքարին արդիւնքն էր Մուսթաֆա Քէմալի շար-
ժումը Անատոլուի մէջ, որը չուտով իր արձագանքը գտաւ նաև
Ռումէլիի կողմը, Ճաֆէր Թայեարի առաջնորդութեամբ:

Անգլիա այս մեքենայութիւններու դէմ ճակատեցուց
Հելլէն բանակը, որ Անատոլուի կողմը կարգ մը յաջողութիւններ
ձեռք բերելէ յետոյ, Թրակիոյ կողմէն ալ յառաջացաւ և 1920
Յուլիս 20ին անարգել մտաւ Մալկարա:

Հելլէնները Մալկարա մնացին երկու տարիէն աւելի, ի-
րենց ձեռքը առնելով երկրին ամրող վարչութիւնը, Փողովուր-
դը մեծապէս օգտուեցաւ այդ շրջանին տնտեսական կերպով ու
կազմուրուեցաւ: Հելլէնները այլևս ինքզինքնին տէր կը նկա-
տէին երկրին ու զինուոր կ'առնէին Հայերէն ալ: Սակայն ի վեր-
ջոյ Փաքը Ասիոյ մէջ անոնց կրած պարտութիւնը յեղաշրջեց կա-
ցութիւնը:

Ասուր հետևանքով Անատոլուի եզիրքէն բազմաթիւ հայեր
ու յոյներ եկան ապաստանելու Թրակիա, այն յոյսով որ գոնէ այդ
շրջանը պիտի մնայ Հելլէններու ձեռքը, ինչպէս կը կարծուէր
այն ատեն: Գաղթողներէն մաս մըն ալ եկած էր Մալկարա:

Սակայն երկար չտեսեց այս ինքնախարէութիւնն ալ:
Մուտանիոյ ժողովը վերջ դրաւ այդ պատրանքին: 48 օր պայմա-
նաժամ տրուած էր որ Հելլէն բանակը հեռանայ Թրակիայէն: Ա-
սիկա ազգանշանը եղաւ գաղթական կամ բնիկ հայ և յոյն ազգա
բնակչութեան իրենց վերջին հրտմեշտը տալու այդ երկրին: Տե-
սարանը սրտաճմէլիկ էր: Վերահաս աղէտի մը վտանգէն սարսա-
փահար ժողովուրդը, վերջին յուսահատ ակնարկ մը նետելով իր
պապենական երդիքին, դուրս նետուեցաւ անկէ: անարեկ. գէթ իր
կեանքը փրկելու համար ընդհանուր նաւարեկումէն: Բայց դէպի
ուր և ի՞նչպէս, ամէնքը շուարած էին, տարերային հոսանքն է
որ կը մզէր զիրենք:

Մալկարան երկաթուղի չունի, ոչ ալ՝ ծով։ Փոխադրութեան միջոցները խիստ անբաւական էին, մանաւանդ որ այս անգամ հայերուն հետ յոյներն ալ կը գաղթէին ամբողջութեամբ։ Անոնցմէ ոմանք անցան Ծոսոսթօ, անկէ ծովով ճամբորդելու համար. ուրիշներ Ագրիանուպոլսոյ կողմը՝ կառքի կամ գրաստի վրայ գրած անային քանի մը անհրաժեշտ իրեղէններ, ոտքով հետեւելով անոնց Բաղդաւոր էին անոնք, որ յաջողած էին Աւգուն-Քէօփիւէն կամ Աղրիանուպոլսէն բեռնատար շոգեկառքի մը մէկ անկիւնը կամ վրան տեղ մը գտնել ծուարելու համար։ Գաղթողներէն յոյներուն երթալիք տեղը որոց էր, անոնք խմբովին անցան Յունաստան, վայելելով հելլէն զինուորակար իշխանութեանց հովանաւորութիւնը և աշխակութիւնը՝ իրենց փոխադրութեան և պարենաւորման համար։ Հայերը երկընտրանքի մէջ էին. ոմանք հելլէն գրաւման շրջանին ընտելացած ըլլալով յունարկնի և անոնց կարգուսարքին՝ անցան Յունաստան, բայց անոնց մեծագոյն մասը՝ աւանդական համակրութիւն մը ունենալով Պուլկարիոյ հանդէպ, եկան Պուլկարիա։

Այսպիսի ողբերգական պայմաններու տակ ընդմիշտ վերջ գտաւ Մալկարայի հայ գաղութը, աւելի քան 300 տարուան կեանք մը ունենալէ յետոյ, իր կեղեքիներուն ձեռքը թողլով երեք դարու տքնածան աշխատութեանց արդիւնքը եղող իր հոյակապ եկեղեցին, իր սիրելի վարժարանը և իր գոյքերն ու կալուածները։

Ե. ՄԱՍ

20.—ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՅՔԵՐՈՒԻ ՓՈԽՎԵԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեռ 1922 տարւոյ Սիստ.ի վերջերն էր, երբ Ա. Պոլսոյ Առաջնորդ հոգելոյս Երտաւնդ եպ. Փերտահճեան հեռազրաւ կը հաղորդէր Մալկարայի Թաղականութեան՝ Մուտանիոյ ժողովին որոշումը, թէ մինչև 48 օր Թրակիա պիտի յանձնուի վերասին թուրք իշխանութեան: Ու յեւայ, երկու յաջորդական նամակներով կը թելադրէր ժողովրդային գաղթը կատարել կազմակերպուած կերպով, առանց խուճապի, հոգ տանելով անկարող ընտանիքներու և մասնաւորաբար Եկեղեցւկուն ԳՈՅՔԵՐՈՒԻ ՓՈԽՎԵԴՐՈՒԹՅՈՒՆի Այս առթիւ կ'աւետէր նաև թէ՝ Պուլ կար կառավարութիւնը վեհանձնօրէն քարեհանած է հայ գաղթականները ընդունելու իր երկրին մէջ:

Սակայն կազմակերպական ոգին պակսած է ընդհանրապէս մեր զեկավար շրջաններուն մօտ, ինչպէս կարգապահութեան ու հնագանդութեան ընդունակութիւնը ժողովրդային խաւերուն մէջ: Այս պատճառով, փափաքուած կանոնաւորութեամբ տեղի չունեցաւ գաղթը:

Գալով Եկեղեցական գոյքերուն, ատոնք կարելի եղած էր անվթար կերպով պահել Համերոպական պատերազմի տեղութեան, շնորհիւ լուսարար Պր. Յարութիւն Փափազեանի արթնութեան և հոգատարութեան, որ զանոնք Եկեղեցւոյ մէկ անկիւնը թաղած էր գաղտագողի, 1-2 օգնականներու հետ ատոնք զինադադարին հանուելով կը գործածուէին Եկեղեցւոյ մէջ:

Յետոյ, երբ Քէմալական ձնչումով Փոքր Ասիոյ եղերք-ներէն մաս մը գաղթականներ եկան Թրակիա, մօտակայ Քէշան գիւղաքաղաքին Թաղականութիւնը խնդրեց Մալկարայի Թաղականութենէն, կարգ մը անհրաժեշտ եկեղեցական սպասներ զրկել իրենց առժամարար, ինչ որ սիրով կատարուեցաւ, Այդ իրեղէն-ները յետոյ նոյնութեամբ փոխադրուեցան Փլովտիվի եկեղեցին, դարձեալ յիշեալ Պր, Յարութիւն Փափաղեանի ջանքերով, ուր կը գտնուին այսօր:

Իսկ Մալկարայի եկեղեցւոյ մէջ գտնուած սպասներէն ու մասունքներէն մաս մը, Թաղականութեան Ատենապետ Պր. Յակոր Ժամագործեանի ջանքերով փոքր սնտուկի մը մէջ տմփոփելով, առաջին կարաւանով մեկնով վարժարանի տնօրէն Պր. Յարութիւն Փորեածեանի-կառքին մէջ կը դնեն, Ա. Պոլսոյ Առաջնօրդարանը յանձնուելու համար: Մասնաւոր կերպով այդ սնտուկին կ'ընկերանար Պ. Վահան Խօշիկեան, որ կառքին մէջ տեղ չըլլալով ոտքով կը հետեւի անոր մինչև Ուզուն-Քէօփրիւ (*), ուրկէ մեծ գժուարութեամբ կարելի կ'ըլլայ շոգեկառքին մէկ անկիւնը զետեղել զայն ու հասցնել Ա. Պոլիս:

Սակայն Եկեղեցական գոյքերուն մեծագոյն մասը կը մը-նար գեռ Մալկարա: Թաղականութիւնը մասնաւոր սնտուկներու մէջ զետեղած էր զանոնք որ յետոյ Երուանդ Արքեալիսկոպոսի կարգադրութեամբ երկու բեռնատար ինքնաշարժներ (քամիոն) զրկուած էին Ռոտոսթոյէն, անոնց փոխադրութեան համար: Յայց երկու ազգայիններ՝ եպիսկոպոս ընթացքը ունեցած են իրենց անձնական գոյքերու փոխադրութեան գործածելու այդ ինքնաշարժները, որով այդ թանկապին իրեղէնները և հնութիւնները կը մնան տեղւոյն վրայ ու յետոյ աւարի կը տրուին թուրքերու կողմէ:

Թէև Թաղականութեան անդամները Փլովտիվ հասնելէ ետք, վերջին ճիգ մը ըրած էին այդ գոյքերը կորուստէ փրկե-

(*) Ուզուն-Քէօփրիւ շուրջ 50 քլմ. հեռաւորութիւն ունի Մալկարայէն:

լու համար, սակայն շատ ուշ էր այլես, ինչպէս կը հասկցուի Եր-
ռանդ եպ. Փերտահճեանի հետեւեալ նամակէն. —

Սելանիլ 1 Մայիս 1923

Մեծայարգ

Տիար Յակոբ Ժամագործեան

Աստենապետ Մալկարայի Թաղ. Խորհրդոյ

ի Ֆիլիպէ

Մալկարայի Եկեղեցական գոյքերու պահպանութեան և
Հաւատացեալներու հոգեոր մատակարարութեան մասին՝ Զեր Պա-
տրիարքարան գրած նամակին իբր պատասխան՝ Տեղապահ Սրբա-
զանը հետեւեալը կ'գրէ մեզի:

Կ. Պոլիս 19 Ապրիլ 923

«Ձիլիպէէն Մալկարայի Տիար Յակոբ Ժամագործեանի,
Դանիէլ Թաղէսսեանի և Պետրոս Բարունակեանի, ինչպէս նաև
Փոխանորդարանիս 923 Փետր. 14 թ. և 5 համար գրութեամբ
խնդրանաց համաձայն, որոշմամբ Կեդր. Կրօն. ժողովոյ, հարկ ե-
ղած ճանապարհածախոը հոգալով ճամբայ հանեցինք Տ. Յովհանն-
էս Արեգայ Ֆէրհատեանը դէպի Մալկարա, հոն տէր կանգնելու
համար Եկեղեցւոյ և գոյքերու, ինչպէս նաև հոգեորապէս հովուե-
լու Մալկարա մնացած հայ ժողովուրդը».

«Սակայն յիշեալը հազիւ Ռոտոսոթոյ հասած, կ'արգիլուի
իր ճամբարդութիւնը գէպի իր պաշտօնատեղին և բաւական նե-
ղութիւններէ յետոյ կ'վերագարձուի Պոլիս:

«Զայս ի գիտութիւն հազորդելով Զեր Ս. Եղբայրու-
թեան, և խնդրելով որ հաճիք հազորդել ի տեղեկութիւն, որոնց
որ անկէ, Եղբայրական սիրոյ ողջունիւ:

Պատրք. Տեղապահ

ԳէՈՒԳ ԵՊՍ. ԱՐՄԼԱՆԵԱՆ

ՈՂՋՈՒՆԻւ սիրոյ ազօթարար
Առաջնորդ Հայոց Թրակիոյ
ԵՐՈՒԱՆԴ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Իսկ այդ գոյքերու ազատուած մասը, այժմ կը գտնուի
Փլովահիվի եկեղեցւոյ Գանձատունը, որուն ցանկը կուտանիք սառ-
ռե, զւր խնամով գրի սուած է մեր բարեկար՝ բանասէր Տիար
ներուէս Գասապեան. —

ՅՈՒՅԱՎԱՐՈՒՄԸ ԻՒԿԱՆԱԿԱՆ

Մալկարայի Ս. Թորոս Եկեղեցւոյն պատկանող գոյքերու
եւ անօքներու, որք այժմ կը պահուին Բլով տիսի Ս. Գէորգ Եկե-
ղեցւոյ Գանձատունը:

1. — ԿԵՆԱՅ ՓԱՅՑ և ՄԱՍՈՒՆՔ Ս. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱ-
ՐԱՊԵՏԻ (միատեղ). ճանապնչ, արծաթեայ, մհծութիւն՝ 36×18
սանթիմ:

Յիշատակագրութիւն. — Յիշատկ է սբ Խաչս այս սբ Թո-
րոս յեկեղեցոն որ ի Խոշիկի Յակոբ 1252 (Թորք. Թուական=1836):

2. — ՄԱՍՈՒՆՔ ՓԻԼԻՊՈՍ Ա. ԹԱՅԵԱԼԻ. Խաչ՝ տակը
պատուանդանով արծաթեայ, և սոկեզօծեալ. 35×17 սմ. :

Յիշատկ է սբ Խաչս Մլղարայու Ֆողովրդեանն արդեամք
թէ քիրտաղ ի դուռն սբ Յօհաննէսու Եկեղեցուն քվին ՌՄԱ—ին
(=1752):

(Մանօք. — Հատ. հին Մալկարացիներու վկայութեան, կը
կարծուի թէ Խաչս բերուած է մերձակայ էրմէնի գիւղէն:)

3. — Ս. Ա. Զ-ՄԱՍՈՒՆՔ Ս. ԳէՈՐԳԱՅ. արծաթեայ, ա-
ռանց յիշատակագրութեան:

(Մանօք. — Կ'աւանդուի թէ նուեր բերուած է Ռոտոս-
թոյի Առաջնորդ Թագէսս Եպսկ. է):

4. — ՃԱՅԱՆՉ-ԽԱՅ, արծաթեայ, $28 \times 11\frac{1}{2}$ սմ. :

Յշտկ է Խաչս Էտիրնէցի Սիսի Գրիգորին ի Մալկրյու սբ
Թէոփորոս Եկեղեցւն 1833:

Իսկ ճակատը, Խաչին վրայ, Տը Ած Յս Քս:

5. — ԽԱՅ, արծաթեայ, 44×24 սմ. : Կռնակը փայտեայ:
Առանց յիշատակագրութեան:

6. — ԶԵՌԱՅ ԽԱՉ, արծաթեայ, 13×6 սմ. :

Ցշտկ է սբ Խաչըս Յարութին Գորպանըի դուխատը Մարիամին ի դուրս սբ Թէոդորոս Եկղցւն:

7. — ԶԵՌԱՅ ԽԱՉ, արծաթեայ, 15×8 սմ. :

Ցշտկ է սբ Խաչըս Թօքատլը օղլու պարօն Յարութինը ի սբ Թէոքորոս Եկղցւեոյն 1854:

8. — ՍՂԱԿԻՆԻ Ս. ՄԻՒԼՈՒՆԻ, տակի պատուանդանով, արծաթեայ և ոսկեզօծ, կը պահպանուի փայտէ պահարանի մը մէջ:

Ցշտկ է աղաւնիս Մլղարառու սբ Թորոս Եկղցւն որ է (բառ մը ջնջուած) Միսի Մլխասի որդի տրց (=տիրացու) Նկողոս Ակորգուն քվին ՌՄՃԳ-ին (=1804):

9. — ՍԿԻՀ, արծաթեայ, 21×14 (բերան՝ 8) սմ. :

Ցիշկ է Սկիհն Թալիսանի որդի Գէորգին կողսկցւն նորին հոգո (յ) և ի քոռն (=զուռն) սբ Թորոս Եկեղցւու. քվին ՌՄՃԳ (=1804) Յ այլիլի Մ:

10. — ՍԿԻՀ, արծաթեայ, 28^{1/2}×17 (բերան՝ 10) սմ. :

† Ռուսաստացի ձինկօղեան Մ' (ահտեսի) Աբրահամի կողակից Տիկին Մարիամ նուիրեաց Մալկարայի Ս. Թորոս Եկեղեցւոյ:

11. — ԱԽԵՏԱՐԱՆ, ձեռագիր ժանիշակսգոյն թաւշապատ կողքով ուր կան զոյտ մը արծաթեայ քանդակներ: Մեծութիւն՝ 19×13×6 սմ.: Բաղկացած է 281 թղթերէ, երկսիւն, բոլորգիր և զարդարուած բազմաթիւ լուսանցազարդերով: Ունի նաև խորանք և զոյտ մը նկարներ (Մարկոս և Յովհ. Աւետարանիչք): Գրուած ՌՃԴ (=1655) թուին ի Մոկաց Երկիր, ձեռամբ Տ. Յովհաննէս քահանայի և բերուած Մալկարա՝ ձեռամբ Մալկարացի Մահտեսի Առաքելի (*):

(*) Ձեռագրէս կը պակսի յիշատակագրութիւնը, որ պոկուած հանուած է: Ատոր Մէկ ընդօրինակութիւնը գտնուելով Գանիրէ յայտնի բանասէր Տիար Արշակ Ալ պօյանեանի մօտ՝ մեզ տրամադրուեցաւ: Զայն ամբողջութեամբ հրատարակել տուած ենք՝ հանդերձ ձեռագրիս մանրամասն նկարագրսկանով՝ մեր «ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԶԵՌԱԳՐԱՅ ի ԲՈՒԼԳԱՐԻԱ» գործին մէջ («Հանդէս Ա.մ. սօրեայ» 1938, թիւ 4-8, էջ 204-207): Ն. Գ.

12. — ԱԽԵՑԱՐԱՆ, տպագիր: Տպագրեալ ի տպարանի Յօհաննեսի եւ Յակոբու. ի քուին նայոց, 1218 (=1769) Մայիսի Գ:

13. — ԱԽԵՑԱՐԱՆ ԻՒՂԱԲԵՐԻՑ, տպագիր, թաւշապատ կազմ, կրղբին՝ սկիզբը քանդակ՝ նկար թաղման, ետև թարութեան՝ արծաթեայ, անկիւնները՝ սերովբէներ:

14. — ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ, տպագրեալ 1841ին Երուսաղէմ:

15. — ՊԱՏԿԵՐ Ս. ԹՈՐՈՍԻ, պատմառի վրայ, որ կը դրուէր Մալկարայի Ս. Թորոս Եկեղեցւոյն աջ գաւիթը: Յիշատակարանը ջնջուած, միայն վերը անկիւն մը կը կարդացուի Քաջամարտիկ Սք. Թէոդորոս վկայն քսի:

Մանօք. — Պատկերս Բլովտիւ բերուած է 1937ին Մալկարացի Ս. Թորոսակէս Գաշերեան անուն ազգայինին կողմէ որ զայն առած է Մալկարա՝ Թուրք տղոց ձեռքէն: Մալկարացիներու Բլովտիւի հայրենակց. Միութիւնը դրած է պատկերիս տակ Թուրթի վրայ տպագրեալ հետևեալ յիշատակոգրութիւնը. —

Մալկարայի Ս. Թորոս Եկեղեցւոյ սայն նկարին տակի յիշատակարանի մասը ջնջուած, վերջերս յիշեալ քաղաքէն իր հետ բերած է նոյն քաղաքի ազգայիններէն Արքատակէս Պօղոս Գաշերեան եւ յանձնած միութեանս որ զայն նորոգան է ներկայ վիճակին մէջ:

Փլովտիվ (Պուլկարիա) 29 Ապրիլ 1937

Մալկարացիներու «Մամիկոննեան»

Հայրենակցական Միութիւն

16. — ՊԱՏԿԵՐ ՄՈՎԿԻՄԱՅ ՔԱՀԱՆԹԻ, այժմ կը գըտնուի Բլովտիւի Ս. Գէորգ Եկեղեցւոյ ձախակողմեան գաւիթը:

Տակը կը կարդացուի՝

Սրյան Մովկի քահանայ

Յիշտի է պատկերս Մալկարայ սք. Թորոս Եկեղեցւն շիմոյի մարտիրոսի որդի ստեփանին ՌՄՀԸ (—1829):

Եղերքը վկայութիւններ՝ Յայոմաւուրքէն:

Սյա պատկերս ալ ստացուած է Մալկարայէն 1937ին՝ ձեռամբ Տիկին Ագապի Ուշաքեանի:

17. — ՊԱՏԿԵՐ Ս. ԱՍՏՈՒԱՆԱՆԱՅ. պաստառի մրայ, 30×24 սմ. :

18. — ՎԱՐԱԴՈՅՐ ՏԵՐ-ՌԴՈՐՄԻԱՅԻ, 1.90×2.35 մ. լեղակագոյն մետաքսահիւս ընտիր գործ, որուն համար կ'ըսուի թէ բերուած է Երուսաղէմէն, Յիշատակարան չունի:

19. — ԳՈԳՆՈՑ Ս. ՍԵՂԱՆԻ, 95×95 սմ. համակ արծահիւս և սոկեթել մէջտեղը թաւշի վրայ խաչ մը, շուրջը հրեշտակներով, ընտիր գործ:

Յշոկ է Գոգնոցս սը Թորոս Եկղույն Մէկրյի, Էտրնէտու ոմանց բարեսէր կանանց:

20. — ԳՈԳՆՈՑ Ս. ՍԵՂԱՆԻ, 90×90 սմ. մետաքսեայ, խնամուած աշխատութիւն, նկարէն և ծաղկազարդ:

1911 Յունիլար 4 Յիշատակ է օր. Նազենիկ Յ. Նշանեանէ:

21. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, 85×85 սմ. կարմիր մետաքսեայ, արծաթահիւս:

Յիշատակ է Թէքիրտաղցի Տիկին Եղիսաբէթ Կ. Կալմիլիա նի 1896:

22. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, 70×70 սմ. դեղնորակ մետաքսեայ, արծաթահիւս, Յիշատակագրութիւն չունի: Նուէր ստացուած է Տ. Թորոս քահանայ Աճէմեանէ (վախճանած Կիւմիրճինա), ըստ իրազեկներու վկայութեան:

23. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, կլորաձե 95 սմ. արամագծով, արծաթազատ դեղնորակ մետաքս, համակ սոկեթել սիրուն նկարներով, որոնք կը ներկայացնեն՝ մէջտեղը Անչելութիւնը, եզրերը՝ շուրջանակի՝ Աւետում Ս. Կուսին, Ծնունդ Քրիստոսի, Մէկրտութիւն, վերջին ընթրիք, Յարութիւն և Հոգեգալուստ, ընտիր գործ:

Հանի Աննաին եւ որդոյն այսինքն Յարութիւնին Յոհան Աէսին եւ Պողոսին եւ ննջեցելոցն հոգոց որ եւո յիշատակս յայս ի դուռն սուրբ Թորոս յեկեղեցոյս որ ի Մալդար. թւին փրկչին մերոյ հազար ութիւնիւր տասն եւ մեջոյս ՌՄԾԹ ի ամսեանն Փետրվարի ութին:

24. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, 85×85 , մետաքսահիւս դեղնորակ, գեղեցիկ ոսկեթել ծաղիկներով:

Ցատկ է Սկնի ծածկոցս Յարուշի Աղայի դուստր Մարիամ տուտա ին եւ այրուն Պարոն Մալխասին որ ետ ի կենդանուե իւրում Սուրբ Թորոս Եկղցւն ՌՄՁԷ (—1838):

25. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, կլորակ՝ 75 սմ, տրամագծով, կարմիր մետաքս, ոսկեթել: Յիշատակագրութիւն չունի:

26. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, 95×95 սմ. սպիտակ թիւլի վրայ արծաթահիւս, մէջտեղը սկիճ մը նկարուած, եղերքը՝ հրեշտակներով:

Ցիշեա տէր Կէլիպոլի հանգուցեալ զինիկ յակոբ եւ կենդանուս որ սրբունի որ ետ յշտի այս սլեկինի ծածկոցս սր Թորոս Եկեղեցոյն,

27. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, 85×85 , սպիտակ թիւլի վրայ արծաթաթել, մէջտեղը Գառն Աստուծոյ: Յիշատակարան չունի:

28. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, 100×100 , սպիտակ թիւլի վրայ, արծաթաթել, մէջտեղը Գառն Աստուծոյ: Յիշատակարան չունի:

29. — ԾԱԾԿՈՑ ՍԿԻՀԻ, կլորակ, 60 սմ. տրամագծով, կարմրագոյն մետաքսահիւս: Յիշատակարան չունի:

30. — ԲՈՆԻՉ ԱԼԵՏԱՐԱՆԻ, 100×100 , սպիտակ թիւլի վրայ գործուած:

31. — ԲՈՆԻՉ ԱԼԵՏԱՐԱՆԻ, 65×65 . սպիտակ թիւլի վրայ գործուած:

32. — ԲՈՆԻՉ ԱԼԵՏԱՐԱՆԻ, (Նուէր՝ Դայեակ Եղիսաբէթէ):

33. — ԲՈՆԻՉ ԱԼԵՏԱՐԱՆԻ, թիւլէ, պարզ:

34. — ՇԱՊԻԿ ԺԱՄԱՐԱՐԻ, սպիտակ, մետաքսեայ:

35. — ՓՈՐՈՒՐԱՐ ԺԱՄԱՐԱՐԻ:

36. — ԲԱԶՊԱՆ ԶՈՅԴ ՄՀ:

37. — ԳՈՅԻ ԺԱՄԱՐԱՐԻ, թաւշեայ, արծաթապատ:

38—40. — ԳՕՑԻ, 3 հատ, պարզ:

41—45. — ՎԱԿԱՍ սաղաւարտի, 5 հատ:

46. — ԿԱՂԱՊԱՐ ՆՇԽԱՐ պատրաստելու, տօսաղէ:

47. — ՎԼՄ-ՔԱՐ մը, 20×20 սմ. :

ՆԵՐՍԷՍ ԳԱՍԱՊԵԱՆ

Ահա այս է ընդհանուր ցանկը, Մալկարայի հարուստ եղեղեցիին այնքան ուխտաւորներու և բարեպաշտներու նուիրատուութիւններէ փրկուած գոյքերուն:

Այստեղ կուտանք ցուցակագյուռեանս թիւ 11ի մէջ յիշուած Աւետարանին յիշատակացանը, արտագրելով զայն «Հանդէս Ամսօրեայ»ի յիշեալ թիւէն. —

«Փառք և գոնութիւն Հօր և Սուրբ Երրորդութեան Հօր և Որդոյ և Հոգւոյն սրբոյ ամէն:

Որոյ չնորհօքն աւարտեցաւ եռահրաշ և հոգեզարդ Սուրբ Աւետարանս զոր շաղկապեալ սրբոց աւետարանչացն ըստ բազմերանգ գունոցն ի մի ոստայն անկելով հանճարս զոր անուշայած ծաղկանց իւղեկեցական կազմութեամբ որ ըստ հոգւոյն յատկութեան իմանի զանազան որակութեամբ, գաղափարելով ըստ յուքունց արփիացելոցն դասակցութեանց առ ի համարումն եկեղեցոյ յաւիտեան խաղաղութեամբ գլխոցն պատշաճեալ:

Զի յայսմանէ կատարելութեան չորս Աւետարանք ի բազում պատճառէ նախ զի: Չորեքկերպան կենդանիք: Մարդ: Առիւծ: Եղն: Արծիւ: Չորս նիւթք աշխարհիս: Հող: Ջուր: Աւդ: և Հուր: Թշնամիք անհաշտելիք և սիրելիք անդակտելիք: Չորս չորս գիր անուան ամենասուրբ Երրորդութեան. Հայր, Որդի, Հոգի: Չորս գետք ելանեն ի դրախտէն Փիսոն, Գեհօն, Տիգրիս, Եփրատէս: Չորս անկիւն և չորս եղջիւրք սեղանոյն: Չորս թեք սրբոյ Խաչին: Չորս առաքինութիւնք հոգւոյ. խոհեմութիւն, արիութիւն, ողջախոնութիւն և արդարութիւն: Չորս ծագ տիեզերաց. Արեելք, Արեմուտք, Հիւսիս և Հարաւ. Չորս բանք Աւետարանին, պատգամ և պատուիրան սպառնալիս և աւետիս: Չորս

բանիւ խօսի Աւետարանո. խրամանաւ և խրատով, օրինակաւ և վկայութեամբ:

Եւ այլք բազում պատճառք են յորս գաղափարին չորեք-
եան Աւետարանս որով փառաւորի Ամենասուըրը Երբորդութիւն և
մի հաստատութիւն Հօր և Որդւոյ և Հոգոյն Սրբոյ յաւիտեանս
Ամէն: Որ միշտ և հանապազ ըզմարդն ի բարին կու յորդորէ և
ի բարի կամացն զմարդ կու զարթուցանէ ի քնոյ մեղաց և ածէ
ի բարի զործք որպէս և այս մահեստի Առաքել Մալկարացին և
իւր կողակից Մուրվաթ իւրոց մէջ խորհուրդ արին թէ ինչ շահ
է այս անցաւոր աշխարհս երթանք զմեր հոգւոյ ճարն անենք
քանի որ ողջ և առողջ ինք: Այսպէս խորհուրդ արարին իւրոց
մէջ և զնացին ի Սուրբ Երուսաղէմ և զիւրեանց կամաւոր ո-
ղորմութեամբն տուին Սուրբ Երուսաղէմայ զդարպասին և զքա-
ռասնոց և լի աջահամբոյրն յամէն Եկեղեցի: Որիշ որիշ տուին
և զինչ որ ուզեցին իօկի զիջանին (?) Ե. ամիս շրջագայեցին ի
տնօրինական տեղրանք, զիւրոց փափաքն առին որ յերուսաղէմ:
Փորձեալ նոր (անընթեռնի) արարին
բարի թէ մենք ինչ ունիմք աշխարհիս զրայ երբ որ զաւակ
չունիմք յետի աւուր զմեղ յիշէ յետ և մեր անցման, այս քանի
փող մնաց զայս ալ մարմնաւոր չի խարճենք. առնունք զմեր
հոգւոր յիշատակ որ յետ և մեր անցման յիշեն և ողորմի տան,
իսկ Տէրն երկնի և երկրի զկամս երկիւզածաց առնէ աղօթից նո-
ցա լսէ և կեցուցանէ բարի միտ իմաստուն Առաքել գտաւ Բ.
քահանայ բարեկամ ասաց, ես այսպէս խորհուրդ ունիմ ինձ ճարմ
արէք քահանացք ալ կամաւն Աստուծոյ գտան մէկ Աւետարան մի
առանց ծաղկեալ, իսկ բարեխնամն Աստուած աջողեց որ ծաղկողն
այլ այն միջնորդ քահանան եղեւ յորդորեց թէ ես կը ծաղկեմ,
վասն որոյ առանք զՍուրբ Աւետարան և ծաղկեաց Թակրրտաղցի
Սարգիս արեգայն գոյնզգոյն սօկով և երանգ երանգ զեղով որպէս
և վայել է Սուրբ Աւետարանին որպէս է նա ակն պատուական և
անգին մարդարիտ և դրախտ Եկեմայ որ ամենայն պաղով լի է
անուշանուսութեամբ և անսպառ ալբեր ոչ թերանայ և ոչ նուազի
որչափ ընթեռնուու ոչ յագիս ի անուշանոա բուրատուանէն որ է
գիւաց հաղածիչ, հիւանդաց բժիշկ, լուսաւորիչ կուրաց, առող-

ջութիւն ցաւոց և ամենայն ախտից բժշկութիւն։ Վասն որոյ և այս Առաքել մահաեսին Մալկարացին ստացաւ զՍուրբ Աւետարանս ի Սուրբ Երուսաղէմ քաղաք և տարաւ ի Մալկարա գիւղաքաղաքն իւր և եռ յիշատակ որդւոյ իւրոյ և ծնողացն հօրն Աղաջանին և մօրն Մարգաթին և եղբօրն Սարգիսի պղտիկ եղբօրն Յովսէփին և Մարտիրոսին որդւոցն Սաքանտին և Զումսուրին և Սուլթանին և Կիրակոսին և Մարտիրոսին և Գոհարին և իւր որդւոցն Ստեփաննոսին և ամենայն արեան մերձաւորացն. կենդանեաց և ննջեցելոց օղորմեացի Յիսուս Միածին Ամէն։

Ի հայրապետաթեան Սուրբ Երուսաղէմի Տ. Աստուածատուր մեծ Շաբունին, հեղ և խոնարհ և հնազանդ և ժողովս Հայոց ազգիս զվանքերն ամէն նոր նորոգեաց և ոչ եթող պակաս տեղի. Տէր պահէ զինքն ի մեղաց և աղատէ ի չար աչաց ամէն։

Եւ արդ ես յետինս ի գրչաց և անկարգս ի կարգաւորաց, և անսուրբս ի սրբոց և անպիտանս ի պիտանեաց և անարգս ի քահանայից բազմամեղ անուն Յովհաննէս գրեցի զՍուրբ Աւետարանս ի յերկիրն Մոկաց ի գիւղաքաղաքն ընդ հովանեաւ Գ. Սուրբ խորանացն. Սուրբ Խստուածածին և Յովհաննու Կարապետին և Ստեփաննոսին նախավկային ի թուաբերութեան Հայկազունիս ՌՃ և չորս ամ անցեալ եղեւ յաւարտ սուրբ Աւետարանս գրելոյ և ծաղկելոյ որ է կենդանակերպն կշիռն և գիր տարւոյն զայն և եօթներեակն Հայոց իԱ. արդ աղաչեմ զձեզ քահանայիք և ժողովուրդք Աստուծոյ ողորմի ասացէք ինձ մեղաւոր և անարժան Յովհաննէս գրչիս ծնողացն իմոց և հօրեղբօրն իմոյ Տ. Յովհաննէսին և ստացողի Սուրբ Աւետարանիս մահաեսի Առաքելին և ծնողացն իւրոյ։



21. — ՄԱԼԿԱՐԱՑԻՆԵՐԸ ՕՏԱՐՈՒԹԵԱՆ ՄԷԶ


Այսօր շիջած է Մալկարայի հայ գաղութը և վերջ գտած անոր չէնչող կեանքը, ու իր զաւակները կը թափառին զանազան երկիրներ, ինչպէս՝ Պուլկարիա, Յունաստան, Թուրքիա և մաս մըն ալ Պաղեստին, Եգիպտոս, Ֆրանսա, մինչև Ամերիկա:

Անոնք այդ երկիրներուն մէջ կ'ապրին զլիսուրաբար արհեստներով, և մաս մը վաճառականութեամբ կամ զանազան զբաղումներով՝ որոնց ճշգրիտ վիճակագրութիւնը չենք կրցած ունենալ: Միայն ըսենք թէ՝ անոնց մէջ մեծահարուստներ գոյութիւն չունին, բայց կան բաւական թիւով դիրքի տէր հայրենակիցներ: Մեծազոյն մասը բարեկեցիկ են, չնորհիւ արհնատներու մէջ իրենց ունեցած ճարտարութեան, աշխատասիրութեան ու յարատևութեան ողիին: Հազուալիք է անոնց մէջ տեսնել կարօտ հայրենակիցներ, հակառակ որ կը գտնուին աննպաստ պայմաններու տակ: Գործելու կամքը չէ որ կը պակսի այս վերջիններուն այլ գործելու ասպարէզը: Մանաւանդ այս դասակարգին փրկութիւնը ներգաղթին մէջ է, թէև ինքնարաւ եղողներ ալ ոչ նուազ ցանկացող են ատոր:

Այստեղ յիշենք իր մտաւոր դասակարգին պատկանող՝ ապրող գէմքերը: —

Վահան Յարութիւնեան: — Ծնած է 1887 Մայիս 22ին (Յունիս 5). Մալկարայի նախակրթարանը աւարտելէ յետոյ, յառաջդիմած է ինքնօգնութեամբ: Իր առաջին գրութիւնը հրատարակուած է 1894ի «Մալկիկ»ին մէջ: Յետոյ աշխատակցած է Զօպանեանի «Մալկիկ»ին և ուրիշ գրական հանդէսներու ու օրաթերթերու: 1901ին մասնակցած է «Մասիս»ի բացած նորավէպի մըրցումին, 32 ծանօթ գրողներու հետ, որուն գնահատիչ մարմնին

մէջ կը գտնուէին Զօհրապի և Զիթթէ-Սարափի նման նրբաճաշակ գրադէտներ, և շահած է Ա. մրցանակը։ Նիւթն էր «Ծերուկին Խղճահարութիւնը»։ Յարութիւննեան յաջող կերպով մշակած է նորավիզպի ճիւղը։ Տարագրութեան շրջանին մհացած է Պոլիս, ծածկուելով անկիւն մը, յետոյ դարձած է Մալկարա, երբ յոյ-




ՎԱՀԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Եերը գրաւեցին զայն։ Խոկ 1922ի գաղթին անցած է Սելանիկ, յետոյ Քսանթի, յաճախ աշխատակցած է յունահայ թերթերուն։ Վերջին տարիներուն նուիրուած է միայն մեղուաբուծութեան։ 1929էն ի վեր կանոնաւորաբար աշխատակցած է յունական և ֆըրանսական գիւղատնտեսական հանդէսներու, գրելով մեղուաբուծական յօդուածներ և 1930ին յոյն կառավարութիւնը պաշտօնի կոչած է դինքը կիւմիւրծինայի մէջ, մեղուաբուծութեան զարգացման համար։ Այժմ ունի իր սեփական մեղուանոցը կիւ-

միւրծինայի մէջ։ Վերջերս սկսած է աշխատակցիլ նաև Սոֆիա հրատարակուող «Փչէլա» մեղուաբուծական ամսաթերթին։

Մեր խնդրանքով գրի առած է Մալկարայի Ֆոլքլորը, որ իր նախասիրած ճիւզն է, և գրքիս վերջաբանին մէջ դրաւծ է առանձին կերպով։

Տիգրան Մարտիրոսիան։ — Ծնած է Մալկարա Յ Յունուար 1880ին, բայց կանուխէն բաժնուած է անհէ, ապրելով գլխաւորաբար Գահիրէ, Տարտարէ, Ա. Պոլիս և 1914էն ի վեր հաս-



ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻԱՆ

տաստուած է Պուլկարիա։ Նախնական ուսումը ստացած է Գահիրէի Ազգ. վարժարանը, յետոյ ուսուած տեղւոյն ֆրանսական գոլէժը. հետեւած է գեղագործութեան և 1904ին աւարտած է Պրուսայի Շերամաբուծական ֆաքիլթէն։ Նախ իրը ուսուցիչ և ասպա տնօրէն՝ պաշտօնավարած է Թուրքիոյ և Պուլկարիոյ զանագան քաղաքանիքուն մէջ։ Եղած է 1915ին Փլովտիվի մէջ կայտած Պուլկարահայ Ուսուցչական-Հոգաբարձական համագումարի՝

ուսուցչական ձիւղին նախագահ ու յետոյ անոր Գործադիր մարմանին ատենապետ Փոքր տարիքէն լծուած է հանրային կեանքի. — Հիմնադիրներէն եղած է Գահիրէի «Գաղթականաց Աղքատախնամանին»: Իբր ատենապետ կամ ատենապետ վարչական պաշտօններ վարած է զանազան միութիւններու և աղդ. հաստատութիւններու մէջ ու Բարեգործականի կեղրոնին հրահանգով 1928ին կազմակերպած է նոյն միութեան Պուլկարիոյ կարգ մը քաղաքներու մասնաճիւղերը և անոր կանոնագիրը վաւերացնել տուած կառավարութեան: Աշխատակցած է Պոլտոյ և արտասահմանի զանազան թերթերու: Հրատարակած է Ս.գգ. Պատմութեան գասագիրքեր և 1935ին Փլովտիվի մէջ լոյս տեսնող «Վիթոշ-Արարատ» տարեգիրքը: 1929 էն ի վեր կը վարէ «Փարոս» թերթի խմբագրութիւնը:

Մարտիրոսեան մհծապէս օժանդակած է նաև այս գրքին հրատարակութեան, հրմնովին վերամշակելով դայն, ու տարիներէ ի վեր Միութեանս նախագանն է:

Տէր Վահան քիյ. Փափագեան. — Ծնած է 1894 Ապրիլ 1ին, աշխարհական անունով՝ Լեոն Ռուբինեան: Նախնական ուսումը ստացած է տեղուոյն Ս.գգ. վարժարանը, իսկ 1914ին աւարտած է Ռոտոսթոյի թրքական Խոտոտիէն: Գիտակ է հայկական ու եւրոպական ձայնագրութեանց, վարած է երաժշտական ուսուցչական պաշտօններ Պուլկարիոյ զանազան քաղաքներուն մէջ և քարտուղարութիւն՝ վառնայի թաղականութեան մօտ: Ինքնաշխատութեամբ տիրացած է նաև պուլկարերէնի: 1937ին քահանայ ձեռնադրուած է Երուանդ Արքեպ. Փերտահճեանէ՝ Սոֆիայի Ս. Աստուածածին եկեղեցւոյ վրայ, ուր կը պաշտօնավարէ մինչև այսօր:

Օր. Մաննիլ Տեփանեան. — Ծն. 1882ին: Երկարամեայ բարեխիղճ ուսուցչուհի, որ իր մտաւորական եղբօր՝ Տիգրան Տեփանեանի մահէն յետոյ կը մնայ վերջին ներկայացուցիչը Տեփանեան ընտանիքին: Ուսուչցութեան պաշտօնին կոչուած է նախ Մալկարա՝ 1897ին, անկէ յետոյ պաշտօնավարած է Էտիրնէ և Կիւմիւրճինայի Ս.գգ. վարժարաններուն մէջ, իսկ այժմ երկարտարիներէ ի վեր նոյն պաշտօնը կը վարէ Մելտենիկի մէջ: Քնո-

ամէնը 45 տարի ուսուցչական անպարէզին ծառայելով։

Կարագ Յ. Խօշիկեան։ — Եղբայրը գրքիս հեղինակին, Ծն. 1891 Սեպտ 25ին. նախնական ուսումը ստացած է տեղւոյն Ազգ. վարժարանը. իսկ յետոյ շարունակած է Պոլսոյ Դեղագործական վարժարանը, որը աւարտած է 1911ին։ Ցաջորդ տարի իր սեփական դեղարանը բացած է Մալկարայի մօտ գտնուող Հայրապոլ գիւղաքաղաքը, բայց քիչ ետքը Պալք. Պատերազմը ծագելով՝ զինուարութեան կոչուած է Ա. անդակալի աստիճանով։ Պատերազմէն վերջ իր դեղարանը կը բանայ Մալկարայի մէջ, բայց երկար չի տեսեր։ Տարագրութեան ատեն ան ալ կ'աքսորուի ուրիշ Հայերու հետ ու կը մնայ Գոնիա։ Հոն՝ մալկարացի Ալի Ռիզա անուն ստահակի մը ցուցմանքով կը ձերբակալուի ու ճամբայ կը հանուի գէպի Տէր Զօր, սակայն կերպով մը օձիքը պատելով վերատին կը դառնայ Գոնիա, ուր տարի մը պահու ըստած մնալէ յետոյ. արհեստակից թուրքի մը պաշտպանութեամբ կը թոյլատրուի գրծել քաղաքին մէջ։ Զինադադարին կուգայ Մալկարարու Գ. անգամ ըլլալով կը բանայ իր դեղարանը։ Այս շըրջանին եղած է Հոգաբարձու և Ազգ. կալուածներու Շինութեան յանձնախումբի ատենապետ։ 1922ի գաղթին կ'անցնի Պաւլկարիա, յետոյ Ցունաթիւ մէջ կը բանայ իր դեղարանը՝ Դ. անգամ ըլլալով, ուր կը գտնուի այժմ։

Սարգիս Կ. Պալքանեան։ — Ծն. 1897ին, ուսումը ստացած տեղւոյն Ազգ. վարժարանը ու երաժշտութեան հետեւած է իր հօր՝ Երաժշտագէտ Կարապետ Պալթանի խնամքին տակ։ Պալք. Պատերազմէն վերջ կ'անցնի Պուլկարիա, նախ կը պաշտօնավարէ Տէէս-Ազգան, իբր երաժիշտ-ուսուցիչ, յետոյ կ'անցնի Փլովտիվ, ուր ինքնաշխատութեամբ մեծ յառաջդիմութիւն կ'ունենայ և դպրապետ կը կարգուի Փլովտիվի Ս. Գէորգ եկեղեցւոյ, ուր կը պաշտօնավարէ 20 տարիէ ի վեր։ Մարզած է զանազան երգչախումբեր, մասնաւորաբար եկեղեցւոյ «Ծնորհալի» երգչախումբը, որ հանդիսաւոր օրեր կը մասնակցի պատարագի երգեցողութեանց։ Ունի կարգ մը թարգմանութիւններ ու հեղինակութիւններ. — «Ալենոյշներ, Միզանոյշներ» թատերապարը, «Զիւնէ Թագուհին», «Սօնա» և «Անառակ Որդի» Օֆերէթները։ Նուագի

վերածած է «Անուշ» օվկերան։ Կը նուագէ երգէսն, ուտ, մանառ-
լին և մասնաւորսրար ջութակ։

Յարութիւն Անհմեան։ — Ծն. 1884ին, ուսած տեղւոյն
Ազգ. վարժարանը և յառաջդիմած ինքնաշխատութեամբ։ Վկայ-
ուած է Պոլսոյ Պատրիարքարանէն իր երաժիշտ և Ուսուցն։ Խոր-
հուրդէն՝ իր Դաստիարակ-Ռւսուցիչ։ Պաշտօնավարած է Թուր-
քիոյ և Յունաստանի զանազան քաղաքները, նախ իր ուսուցիչ
ու յետոյ անօրէն։ Աշխատակցած է զանազան թերթերու և ունի
կարգ մը պատմական անտիպ ուսումնասիրութիւններ՝ Թրակիոյ
հայ գաղութներու և հայերէն լեզուի մասին։ Այժմ կ'ապրի Տէ-
տէ-Աղաճ։

Օննիկ Գարմունի — (Փանիկեան)։ — Ծն. 1905 Յունուա-
րին, հազիւ 11 տարեկան ծնողացը հետ կ'աքսորսւի տարագրու-
թեան ատեն, ուր կը Կորսնցնէ իր ազգականներէն շատերը։ Զի-
նադադարին վերադառնալով ծննդավայրը, կը շարունակէ իր ու-
սումը տեղւոյն Ազգ. վարժարանին մէջ։ 1922ի գաղթին, ծնո-
դացը հետ կուգայ Պուլկարիա և միջոց մը Սվիլէնկոստ մնալէ
յետոյ, օգնական-ուսուցիչ կ'ըլլայ Փլովտիվի Աղլ. վարժարա-
նին։ իսկ 1932էն ի վեր կը պաշտօնավարէ Ռուսանուքի Ազգ. վար-
ժարանը, իբր աւագ-ուսուցիչ։ Հրատարակած է քանի մը բանաս-
տեղծական հատորներ։ — «Մազիկ կը փետքեմ», «Գորշ երկնքի
տակ», «Երգ Յաւիտենական», «Ածու» և «Առանձնութիւն»։

Թորոս Փափազեսն։ — Ծն. 1883ին, ուսումը առած տեղ-
ւոյն Ազգ. վարժարանը ու յետոյ ինքնաշխատութեամբ յառաջ-
դիմած։ Լաւ շարականագէտ և ձայնագրագէտ։ յաջող կերպավ կը
նուագէ ջութակ, ուստ և մանուպին։ Ուսուցչական պաշտօններ գա-
րած է Տիմէթոքա, Տէտէ-Աղաճ, Մալկարա և Պիղա։ 1922ի
գաղթին եկած է Պուլկարիա և այժմ կը բնակի Սոֆիա, դրազե-
լով կօշկակարութեամբ։

Տանատ Մշոնեան։ — Համեստ ընտանիքի զաւակ, նախ-
նական ուսումը տեղւոյն Ազգ. վարժարանին մէջ առնելէ յետոյ,
1910ին անցած է Պոլիս և մտած Նոր-Դպրոց։ Պալք. պատերազ-
մէն վերջ ուսումը շարունակած է Արմաշի Դպրեվանքը, իսկ
Համեւրոպական պատերազմին՝ միարանական կազմին հետ ոք-

սորուած է Երուսաղէմ, ուր հետեւած է Ժառանգաւորացի դասերուն։ Զինադադարին անցնելով Փարիզ, մտած է ճարտարագիտական վարժարան, որմէ վկայուելով՝ այժմ իր արուեստը կը կիրարկէ այնահեղ։

Տոքք, Երուանդ Պօղոսեան։ — Ծն. 1915/ն Փլովտիվ։ Զինադադարին ծնողացը հետ Մալկարա դարձած, իսկ 1922/ն գաղթին դարձեալ եկած է Փլովտիվ և յաջողութեամբ աւարտած է տեղույն Ազգ. Բարձր. Նախակրթարանը (Փրօկիմ ազիա). յետոյ ուսումը շարունակած է Կիմնադիայի մէջ, որը աւարտելով մտած է Սոֆիայի համալսարանի բժշկական ճիւղը։ Անկէ վկայականը ստունալէ ետք, երկու տարի ծառայած է Փլովտիվի պետական հիւանդանոցին մէջ, և այժմ կ'սպասէ պետական արտօնութեան իր մասնագիտութիւնը կիրարկելու համար։

Անուշ Հ. Մանուկեան։ — Ծն. Փլովտիվ 1919 Մայիսին։ Տեղույն Ազգ. փրօկիմնագիտայի շրջանը յաջողութեամբ աւարտելէ յետոյ, ուսումը շարունակած է Քրանսական գոլէմի աղջկանց բաժնին մէջ, որմէ վերջ մտած է Սոֆիայի պետական քոնսերվաթուառը, ուր կը հետեւի նուազի ճիւղին։ Իր նախասիրած ձիւղն է դաշնակի բաժինը, որ կը շարունակէ այժմ։

Ինչպէս այս համառօս անգեկութիւններէն կ'երեխ, Մալկարայի մտաւորականութեան մեծագոյն մասը ինքնօգութեամբ յառաջդիմած է, ինչպէս էր իր ամէնէ կարկառուն մտաւորականը՝ Արտաշէս Յարութիւնեան։ Ասիկա կարելի է բացատրել քանի մը պատճառներով։ — Նախ իր վարժարանին բարեկարգ վիճակով, որ կրցած է իր աշակերտութեան տալ բոււականաչափ նախնական պաշար մը՝ կարենալ ինքնօգնութեամբ յառաջդիմելու համար։ Եւ իրաւամբ ալ Մալկարան շատ նախանձակինդիր եղած է իր ուսուցիչներու և մասնաւորաբար տնօրէններու ընտարութեան մէջ։ Բ. պատճառը վերագրելի է աշակերտութեան բնածին ուշիմութեան, իսկ Գ. ը՝ անոր երիտասարդութեան ունեցած խանդավառ սիրոյն դէպի մտաւորական կեանքը։ Ասոր օրինակը կը հեսնենք այսահեղ՝ Փլովտիվի Ազգ. վարժարանի մէջ, ուր մալկարացիներու զաւակները գրեթե ընդհանրապէս ամէնէ ընդունակները կը հանդիսանան իրենց դարնկերներուն մէջ։

22.— ՄԱԼԿԱՐԱՑԻՆԵՐՈՒ

ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՌԻԹԻՒՆԸ

Դեռ Մալկարայի վերջին գաղթը տեղի չունեցած, Պալ-
յանեան պատերազմի վերջաւորութեան մօտ, կամ անկէ յետոյ
այլեայլ պատճառներով՝ Փլովտիվ ապաստանած մալկարացինե-
րը, կանուիէն գաղափարը ունեցած են իրենց Հայրենակցական
միութիւնը կազմելու, որով ան կը համարուի Պուլկարիոյ մէջ
ծնունդ առաջ հայրենակցական միութիւններու երիցագոյնը,
ինչպէս և եղած է անոնց ամէնէ գործօնը ու ամէնէ երկարակեա-
ցը, որովհետեւ, երբ այսօր անոնցմէ շատեր գաղքած են գործու-
նէութենէ, ան դեռ որոյ չափով կը պահէ իր գոյութիւնը և կը
գործէ կարելիութեան սահմանին մէջ:

ՄիՌՈՒԹԵԱՆ ԿԱԶՄՄՈՒԹԻՒՆԸ — Մալկարացիներու հայրե-
նակցական միութիւնը կազմուած է հետեւեալ պարագաներու
տակ: —

Իր Ա. նիստը տեղի ունեցած է 1919 Յունուար 1ի Կա-
ղանդի օրը, Հայկական Հարցի: ամէնէ օգենորեալ շրջանին: Ներ-
կայ եղած են 38 հայրենակիցներ, որոնք նախ ժողովին Դիւանը
կազմելով, որոշած են միութիւնը կոչել «Մամիկոնեան» իրենց
ծննդավայրի Ազգ՝ վարժարանին անունով: Յետոյ գործի անց-
նելով, որոշած են անմիջական հանգանակութեան մը ձեռնարկել,
օգնելու համար աքսորէ վերագարձող իրենց կարօտ հայրենակից-
ներուն:

Այս նիստին մէջ ընտրուած է առժամեայ վարչութիւն
մը, բազկացած հետեւեալ հայրենակիցներէն: — Հայկ Մինասեան,
Յակոբ Ժամագործեան, Տիգրան Սթամպոլեան, Աբրահամ Պո-
տուծեան, Յարութիւն Շուպարալեան, Խորէն Փափազեան և

Սարգիս Կիլիկեան։ Նոյնպէս ընտրուած է Յանձնախումբ մը՝ կանոնագրի պատրաստութեան համար բաղկացած՝ Լևոն Ռուբինեանէ (այժմ քահանայ՝ Տ. Վահան, Սոֆիա), Արրահամ Պօտուծանէ և Սարգիս Կիլիկեանէ։

Իր ԿԱՆԱՌԱԾԳԻՐԸ. — Ընդհ. ժողովը իր յաջորդ նիստին, որ տեղի ունեցած է նոյն տարւոյ Յունի. 20ին, ներկայացուած կանոնագրիը ընդունելով՝ կ'որոշէ զայն Փլովտիվի Թաղականութեան վաւերացման հնթարկել։ Այդ կանոնագրին մէջ, միութեան նպատակը բանաձեռուած էր այսպէս։ —

«1. — Օգնել բարոյապէս ու նիւթապէս աջանդ վերադառնող տարագրեալներուն ու տեղւոյն կարօտեալներուն։

2. — Վճասներու հասոււման միջոցին սատարել ժողովը բոդին, արդար իրաւունքները պաշտպանելու համար։

3. — Ներգաղթի պարագային։

Ա. — Օգնել նիւթապէս անոնց՝ որոնք դրամական անկարող վիճակ մը ունին։

Բ. — Աշխատիլ ամբողջ Մալկարացիները համախմբելու մէկ կեղրոնի մէջ, կազմելու բաղձանքով նոր Մալկարա մը»։

Կանոնագրին մէջ նախատեսուած է նաև Մասնաճիզերու կազմութիւնը, թէե զրեթէ չէ իրականացած ատիկա, ուրիշ քաղաքներու իր հայրենակիցները փոքր թիւերով ցրուած ըլլաւնուն պատճառով։

Նոյն նիստին մէջ կ'ընտրուի նաև օրինական վարչութիւնը, հետեւեալ կազմով։ Յարութիւն Շուպարալեան, Սարգիս Կիլիկեան, Խորէն Փափաղեան, Արքահամ Պօտուծեան, Գարբիէլ Պետրոսեան, Ստեփան Տամպաքեան և Լևոն Ռուբինեան։

Մինչեւ ՔՈՐՑՈՒՆՔՈՒԹԻՒՆԸ. — Ընդհ. ժողովը իր այդ Բ. նիստին մէջ, նկատի ունենալով որ հանգանակութենէն զոյցած է 6,985 լէվա, կ'որոշէ այդ գումարէն 3,000 լէվա անմիջապէս զրկել Մալկարա, նոյն օրերուն Պոլիս մեկնող Սահակ Ալթըփարմագեանի միջոցաւ։

Խսկ տեղւոյն մէջ, երկար ատեն խնամած է թոքախտի առաջին շրջանին մէջ գտնուող հայրենակից մը, օգափոխութեան

զրկելով զայն Զէփինէ, յառկացնելով 500 լէվայի նպաստ մը։ Օգնած է նոյնպէս բազմաթիւ հայրենակից հիւանդներու և կարուելներու, ինչպէս նախատեսուած է իր կանոնագրով։

Տարիներ շարունտկ վճարած է Մալկարայի աղքատ աշակերտներու գպրոցական թոշակները (տարեկան շուրջ 2-3000 լէվա) ու երբ տեղեկացած է որ Մալկարայի բազմարդիւն ուսուցիչներէն Մանդակ Աղասեան, եղերական պայմաններու տակ հազիւ կրցած է կեանքը ֆրկել իզմիրի աղէտէն ու աղօստանած է Աթէնք, ինքնաբերաբար անոր զրկած է 3000 լէվայի օժանդակութիւն մը, իբր երախտագիտական տուրք։

Ալեքսանդրաբոլի երկրաշարժին առթիւ, մասնակցած է Շիրակի աղէտեալներուն ի նպաստ բացուած հանգանակութեան՝ 5000 լէվայի գումարով մը։

Բացառիկ ձնուիրատութիւն մը ըրած է տեղւոյս Ազգարժարարանին 4192 լէվա, չոյնքան գումար մըն ալ տալով Փելլավիվի Միսիթարեան վարժարանին։

1922ի գաղթին հետևանքով, անհամեմատ կերպով աւելցած էր մալկարացիներու թիւը Փլովահիվի մէջ և միութեան տնդամներու թիւը միջոց մը հասած էր 180ի։ Այդ միջոցին, կանոնագրին մէջ քանի մը բարեփոխումներ մտցնելով, կառավարութեան գաւերացման ենթարկուած է ան, ինչպէս կը պահանջէր երկրին օրէնքը։ Ատկէ զատ Մալկարայի վերջնական դատարկումը, Լոգանի դաշնագրին կնքումը և Հայաստանի մէջ ստեղծուած կացութիւնը՝ մեծ յեղարջում տուած բերած էին մտքերու մէջ, որով այնուհետեւ միութեան գլխաւոր աշխատութիւնը կայացած է ներգաղթի շուրջ։

ՆԵՐԳԱՂԹԻ ԱՇԽԱՑԱՆՔԸ. — Նուպարաշէնի կառուցման հարցը դեռ նոր հրապարակ դրուած էր, երբ վարչութիւնը բանկցութեան կը մտնէր Բարեգործականի Կեդրոնին հետ՝ Նունաւպարաշէնի մէջ «Նոր Մալկարա» անունով թաղամաս մը կապմելու համար, ինչպէս կը տրամադրէր իր կանոնագիրը։ Մակայն նիւթական միջոցներու անբաւականութիւնը արդելք կ'ըւլայ իր այդ փափաքին իրականացման։

Այն տաեն տարբեք միջոց մը կը խօրհի միութիւնը. —

Արձանագրութեանց յտնի մը կը բահայ Հայաստան մեկնիլ Փա-
փառդ հայրենակիցներու, որոնցմէ իւրաքանչիւր ընտանիք
պէտք է վճարեր 500 լէվա: Ժողովականներէն Յարութիւն Անէմ-
եան, խանգամառուած այս ծրագրէն, գեղեցիկ ժեսթ մը ընելով
կը խոստանայ 10 չքաւոր ընտանիքներու համար 5000 լէվա վճա-
րել իր անձնականէն: Կ'առաջարկուի ոչ-մալկարացիներու մաս-
նակցութիւնն ալ ընդունիլ, պայմանու որ անոնց վճարեն 1000 ա-
կան լէվա: Այս առաջարկն ալ կ'ընդունուի այն պայմանով որ՝
անոնց թիւը մասնակցող մալկարացիներու հարիւրին 20 համե-
մառութիւնը չանցնի:

Մինչեւ այն ատեն, Ընդէ. ժողովի Մայր Դիւտնը կ'զի-
արուէր նոյն նիստին ու անոր հետ կը զերշանար իր պաշտօնը:
Ստկայն նոյն ժողովը իր 26րդ նիստին մէջ, որ աեղի ունեցած
է 19 Յունուար 1932ին, ընարած է Մայր Դիւտն մը՝ որ այնու-
հետեւ մնայուն հանգամանք մը ստացած է, տեսական ու միօրի-
նակ ուղղութիւն մը տալու համար միութեան գործունեու-
թեան: Այդ Դիւտնը կազմուած էր այսպէս: — Նախագոհ Տիգ-
րան Մարտիրոսիան և քարտուղար՝ Օննիկ Շուպարալեան (*):

Ընդէ. ժողովը իր յաջորդ նիստին կ'ընտրէ մասնաւոր
Յանձնախումբ մը, որ զբաղի միայն ներգաղթի հարցով: Անօր
անդամ կը նշանակուին՝ Յարութիւն Անէմեան, Գէորգ Մէնդիլ-
եան և Կարապետ Կիւլեան, որուն պիտի գործակցին նուև Մայր

(*) Օ՞նչեկ ՇՈՒՊԱՐԱԼԵԱՆ, ծնած է Մալկարա 25 Յունուար
1904ին, 1913ին ծնողացը նետ կ'անցնի Տէտ Աղան. ուր կը կոր-
ունեցնէ հայոք 1916ի պատերազմին ու կուգայ Փլովտիվ եւ կը
շարունակէ ուսումը Ազգ. վարժարանին մէջ, որը կ'աւարտէ մեծ
յաջողութեամբ, Թեսոյ կրթաւէր ազգայիններու պաշտովառ-
թեամբ կը մտնէ Ֆրանս. գոլէֆք, որուն Ցամեայ շրջանը կ'աւար-
տէ 5 տարիէն 1923ին՝ Ա. Մըսնակով եւ անմիջապէս պաշտօնի
կը կոչուի տեղույս շաքարի գործարանը, իբր հաջուակալ: Սա-
կայն հիւանդութիւն մը արգելք կ'ըլլայ իր պաշտօնը շարունակե-
լու եւ 1936 Հոկտ. 1ին իր մահկանացուն կը կնքէ այս իւստ-
մեակից երիտասարդ:

Դիւտնի Նախագահը և վարչութեան մէկ ներկայացուցիչը: Յանձնաբուժմբին գործունէութիւնը դիւրտցնելու համար, առևաշիւանոր կը արամադրութ 5000 լէզայի վարկ մը, ի հարկին ոյտ գումարը բարձրացնելու առաջադրութեամբ:

Այդ միջոցներուն, ներգաղթի Լիազօր Դ. Շահվերտեան օււնասաան կը գտնուէր ներգաղթի նոր կարաւան մը կազմակերպելու պաշտօնով: Յանձնախումբը կը հրաւիրէ Փլովտիզի մէջ գանուող միւս հայրենակցական միութիւնները, Միջհայրենակցական մարմին մը կազմելով՝ հաւաքական դիմում մը կատարելու համար ներգաղթի հիազօրին մօս, որ այս անգամ Պուլկարիայէն ալ ներգաղթողներ ընդունի:

Այս խորհրդակցութիւններու ընթացքին, Պ. Շահվերտեան անձամբ եկած էր Պուլկարիա, կառավարութեան բարեհամարտութեամբ, Այթուի հայ գաղթականները փոխադրելու առար Հայաստան, ինչպէս երկար տուենէ ի վեր այդ նպաստեազ կ'աշխատէր Այթուէն Էլեոն Արապեան, քանիցս անձամբ երթալով Ծունասաան՝ Լիազօրին մօս:

Շահվերտեանի բարեկէպ ժամանումը նոր կացութիւն մը կ'առեղծէր, որով պէտք տեսնուեցաւ արտակարգ Ընդհ. Ժողովի գումարմտն: Այդ նիստին մէջ որոշուեցաւ միութեան կազմէ 40.000 լէզա նուիրել Պուլկարահայ ներգաղթի Փօնտին և այդ գումարը յանձննելու համար պատուիրակ նշանակուեցան՝ Տիգրտն Մարտիրոսեան և Յակոբ Ժամագործեան:

Պ. Շահվերտեան շնորհակալութեամբ ընդունելով մալհարացիներու նուերը պատասխաննց թէ՝ թէն ներգաղթի ոյս կարաւանին թիւը ամբողջացած է Այթոսցիներու ընդունելութեամբ, բայց բացառութիւն ընելով կրնայ ասոց Մալկարացի ընտանիքներ ընդունիլ այս անգամ, խոստանալով առաջիկային տեսլի լայն տեղ առաջ Մալկարացիներուն:

«Մամիկոնեան» միութեան օրինակին հետեւելով, Փըլսվահիպի ուրիշ հայրենակցական միութիւններ ալ մէյմէկ նուեր տուիրն նոյն նպատակին, իրենց նիւթական արամադրելի միջներուն համաձայն: Խոկ այդ կարաւանազ Փլովտիզէն ու Սաֆիային հայաստան մեկնեցան շուրջ 15 մալկարացի ընտանիք-

ներ: Աակայն, ինչպէս ծանօթ է, այդ կարաւանէն յետոյ ուրիշ ներգողթ տեղի չունեցաւ, որով ուրիշ հայրենակիցներ չկրցան մեկնիլ Հայաստան:

Այն ատեն միութիւնը քաջալերուած Պուլկար կառավարութեան բարեացակամ արամագրութենէն, որոշեց գրել Հայաստանի կառավարութեան թէ՝ կը փափաքի Արհեստագործական Արտել մը հիմնել Հայաստանի մէջ, ատաղձագործութեան ճիւղի ու երկաթեղէն մանր առարկաներ պատրաստելու համար, ինդրելով որ ընդունի 60ի չափ մալկարացի ընաանիքներու ներգաղթը: Միւնոյն ատեն միութիւնը դիմեց Հ. Յ. Ընդհ. Միութեան կեդրանին, իրեն նիւթապէս օժանդակելու այս ծրագրին իրականացման համար:

Հարցը ամէն կերպով դրուած էր լուրջ գեանի վրայ: Պատրաստուած էր Արտելի կանոնագրութիւնը՝ Հայաստանէն բերուած տիպար կանոնագրի մը հիման վրայ, հարկ եղած մեքենաներու քաթալոկներ ուղղուած էին զանազան վայրերէ ու գրեթէ ծշդուած անոնցմէ գնուելիք տեսակները, Բարեգործականը խօսացած էր իր օժանդակութիւնը և միութիւնը պիտի արամագրէր իր պահաստի գումարը, բացի ներգաղթի մասնակցողներուն առաջիք բաժինէն: Վերջապէս կարելին ի գործ դրուած էր, ու կայն պարագաները չօգնեցին այս ծրագրին իրականացման:

ԵԶՐԱԿԻՆՑՈՒԹԻՒՆ. — Միութեան նիւթական գործառնութեան մասին արդէն գաղափար մը առւինք ասկէ առաջ մեր յիշած տուեալներով. այստեղ յիշենք նաև թէ՝ ան վերջին առրիներուն օժանդակից հայրենակից օրիորդ մը Կիպրոսի Մելքոնեան հաստատութիւնը զրկելու՝ ուսանելու համար, այդ նպատակին արամագրելով ընդհ. գումար 5.000 լէվա: Նոյնպէս միութիւնը հոգաց այս գրքի հրատարակութեան ամբողջական ծախքը, անօր նկարներու. և քարաչսին կաղապարները պատրաստելու ծախքերով միասին: Այսպէս, 23 տարի անընդհատ գործելով, ընդամէնը 216.000 լէվայի նուիրատուութիւններ ու օժանդակութիւններ բրած է՝ կրթական, բարեսիրական ու հայրենասիրական նպատակներու համար, կառավարութենէն վաւերացուած իր կանոնագրին սահմաններուն մէջ:

«Մամիկոնեան» միութիւնը ներկայիս ալ կը պահէ իր օրինական գոյութիւնը և ունի իր վարչութիւնը՝ բաղկացած հետևեալ հայրենակիցներէ. — Տեսրք՝ Թորոս Պօյաճեան (Ատենապիտ), Քրիս Քիստորեան (Գանձապահ). Սարգիս Յ. Ժամագործեան (Ատենապիտ), Վարութիւն Պօղոսեան։ Իսկ 5րդ անդամը, Յարութիւն Ա.Ճ.մ.եան, յետոյ հրաժարած է (այժմ վախճանած)։

Այս վարչութեան օրով լոյս կը տեսնէ ներկայ հրատարակութիւնը, որ կոչուած է յաւերժացնելու Մալկարայի յիշատակը։

ՍՈՖԻԱՅԻ ՄԱԼԿԱՐԱՑԻՆԵՐԸ. — Այստեղ յիշենք որ Սոֆիայի մէջ ալ կազմուած է Մալկարացիներու հայրենակցական միութիւն մը, նոյնպէս «Մամիկոնեան» անունով, անկախաբար Փլովտիվէն։


Այս ճիւղին գլխաւոր յիշատակելի գործը եղած է քօօփերաթիւ հայկական դրամատան մը կազմութեան նախաձեռնութիւնը, որը այժմ կը գործէ «Թրակիա» ժողովրդական դրամատուն անունով. թէև ներկայիս մալկարացիները դեր մը չունին անոր մէջ։


Այդ դրամատունը հիմնուած է գլխաւորաբար մեր հայրենակից այժմ հանդուցեալ Արտաշէս Հալլընեանի ջանքերով։ Ան է որ Սոֆիայի Մալկարացիներու հայրենակցական միութեան ընդհ. ժողովին մէջ այս առաջարկը բերաւ, ժողովին ընդունիլ առուաւ իր տեսակէտը ու կազմուեցաւ Յանձնախումբ մը՝ նախնական աշխատանքը տանելու այդ ուղղութեամբ։ Այսպէսով մարմին առաւ այդ հաստատութիւնը, դուրսէն ուրիշներ ալ անդամ արձանագրելով և Հալլընեանի Տնօրէնութեան տակ սկսաւ զործունէութեան ու քիչ ատենի մէջ մէծ յաջողութիւն ձեռք բերաւ։

Անոր կազմութիւնը օրինակ ծառայեց յետոյ Սոֆիայի «Սևան» և Փլովտիվի «Արարատ» հայ ժողովրդային դրամատուներու կազմութեան, որոնց երեքն ալ կը գործեն այսօր, մեծապէս օգտակար հանդիսանալով մանաւանդ մեր համեստ դասակարգին, իբր վարկատու հաստատութիւններ։

ՅԱՀԵԼՈՒԱԾ

ՄԱԼԿԱՐԱՅԻ ՀԱՅ ԳԱՂՈԽԹԻՆ
ԱԻՋՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ.
ՀԱԽՈՑԱԼԻՔՆԵՐԸ ԵԽՈՅԼՆ
ԵՒ ԳԱԲԱՌԱԿԱՆ ԲԱՌԵՐՈՒ ՅԱՆԿԸ
ԿՐԵՑ ՎԱՀՍՆ ՅԱՐՈՒԹԻՒՆՆԱՆ





ՆԱԽԱԲԱԿԱՆ

Ազգերու պատմութիւնը՝ երկար դարեր, գրուած է իբր քաղաքական և զինուորական դէպքերու շարայարութիւն մը և պատմիչները հազի՛ւ թէ զբաղած են այդ ազգերը կազմող ժողովուրդներուն հոգեկան ու ֆիզիքական կեանքին վերլուծումին նպաստող մանրամասնութիւններով։ Իբր թէ այդ ժողովաւրդներուն կեանքը խտացած ըլլար իրերայաջորդ իշխաններու կամ թագաւորներու ըրած շահատակութիւններւն մէջ։

Յետագային՝ սակայն, մարդիկ հետաքրքրուած են իրենց նախնիքներուն հոգեկան կեանքով և կատարած են պրպտումներ ազգերու անգիր պատմութեան մէջ։ Աւանդութիւններու, հաւատալիքներու, գիւցագնական, հրաշապատում կամ հասարակ պատմուածքներու, աւանդագիշպերու և անոնց յարակից անգիր բանահիւսութեան օգնութիւնը անոնք ջանացած են ժողովուրդներու իսկական պատմութիւնը լրացնել և այդ նիւթերուն ուսումնասիրութեամբ իրենց նախնիքներուն հոգեկան կեանքին պատկերը ցոլացնել։

Այսպիսի շարժում մը հայոց մէջ շատ ուշ սկսաւ, բայց անիկա ամուլ շարժում մը չեղաւ, և այսօր մենք ունինք թէնց ցրուած բայց ճօխ հաւաքածոյ մը հայկական ժողովրդագիտութեան (Folklore)։

Այս շարժումին հետեւլով՝ երբ գեռ հազի՛ւ թողած էի վարժարանը, փոյթը ունեցած էի հաւաքելու Մալկարայի հայկական գաղութին սեփական այն ամէն նիւթերը՝ որոնք կրնային ծառայել այս գաղութին հոգեկան կեանքի անցեալին վրայ լոյս մը սփռելու։ Այս աղքատ հաւաքածոն, ինչպէս ընթերցողը պիտի առանէ, բաւական է սակայն ապացուցանելու թէ Մալկարայի հայ

գաղութը, թէև մայր հողէն, մինչև իր վերջին ցրուումը մօտաւորապէս չորս դարէ ի վեր հեռացած (⁴) և շրջապատուած հակուանեայ ձգտումներով, բարքերով և տարբեր լեզուներով ժողովուրդներէ, իր հոգիին մէջ պահած է հայութեան զուտ գրումը և հայրենաւանդ հայ լեզուն։ Մինչդեռ Թրակիոյ զանազան քաղաքներուն մէջ բնակող գաղութներ, ինչպէս Ազրիանապոլսոյ, Չորլուի, Կէլիպոլի, Կիւմիւլճինայի, Ֆիլիպէի ևն. հայերը բացի Ռոտոսթոյի հոծ գաղութէն, կորսնցուցած էին իրենց մայրենի լեզուն և անոր հետ նաև անշուշտ շատ մը հայրենաւանդ թանկագին աւանդութիւններ։


Բաց ի հայկական ժողովրդագիտութեան նիւթերէն, նախանձախնդիր մեր գաւառաբարբառին պարունակած և գրականութեան չանցած հայերէն բառերուն և բացարութիւններուն, ես հաւաքած էի նաև զանոնք, օր մը ամէնը միասին հրատարակութեան տալու առաջադրութեամբ։ Այսօր՝ երբ Մամիկոնեան Միութիւնը ձեռնարկած է փոքրիկ պատմական յիշատակարան մը կանգնելու մեր այժմ ցիր ու ցան եղած գաղութին, կը կարծեմ թէ այդ նպատակին իրականացման համար, անոր պատմութեան իբր սասար, փոքրիկ ծառայութիւն մը մատուցած կ'ըլլամ կարգի գնելով ու հրատարակութեան տալով իմ պատանեկան կեանքի այդ փոքրիկ աշխատութիւնը։ Ժամանակին զանազան հանդէսներու մէջ ես հրատարակած եմ գրական ձեւի վերածուած նէքաթներ, իսկ ողբացեալ եղբայրս, Արտաշէս Յարութիւննեան, ստանաւորի ձեւի տակ հրատարակած է աւանդութիւններ։ Ես զանց կ'ընեմ զանոնք և հոս կը հրատարակեմ միայն տափաներ։ Այս փաքրիկ աշխատութիւնը գուցէ լոյս սփոք նաև բանասէրներուն

(*) Աւանդաբար գիտենք թէ հայեր Ռոտոսթոյի նամբով Մալկարա գաղթած են Պաշ Զէշմէ անունով նշանաւոր ալբիւրին շինութեան համար իբր վարպետներ։ Արդ՝ այդ ալբիւրին Վրայի արձակագրութիւնը կը կրէ 953 արքական քուականը՝ որ քիւտանէական 1546 քուականին կը համապատասխանէ (Վ.Յ.): (Տեսնել այս մասին ներկայ հասորի էջ 19ի մեր բացարութիւնը Ծ.Հ.)»

ճշգելու համար այս գաղութին ծազումը։ Մեզի փոխանցուած աւանդութեան և Տէր Բարթողիմէոս Աւագ քահանայի երկասիրած Մալկարայի հայ գաղութին ձեռագիր պատմութեան համեմատ՝ որ թրքական վանտալութեան զոհ գացած է։ Երկու գըլխաւոր գաղթականութիւններ եկած ու հաստատուած են այս գիւղաքաղաքին մէջ, նախ Կամախէն Խոտոսոթոյի ճամբով և յետոյ Անիի շրջանէն՝ անցնելով Ս. Պոլսէն և Ուզուն Քէօփրիւէն՝ որուն մօտ մինչեւ մ'եր մ'եկնումը ժամանակին հայերէ հիմնուած ու բնակուած էրմէնի Քէօյ անունով յունաբնակ գիւղ մը կը գտնուէր։ Մալկարայի գաւառաբարբառին, բայերու խոնարհուամին և մասնաւորաբար անցեալ անկատարին մէջ կարծած եմ տեսնել հետքը երկու բարբառներու՝ որոնք հաւանաբար տարրեր ծագումով գաղութիւններու ժառանգութիւնն էին։ Այսպէս՝ մ'եր հայրենակիցներէն փոքրամասնութիւն մը անկատարը կը խոնարհէր Խոտոսոթոցիներուն պէս, օրինակ. կ'ե(ր)թայայ, կ'ե(ր)թայար ևն. իսկ մեծամասնութիւնը կ'արտասանէր կ'ե(ր)թայի, կ'ե(ր)-թայիր ևն.։ Առաջին ձեզ հաւանաբար Կամախսեցիներէն փոխանցուած է, իսկ երկրորդը՝ Անեցիներէն։ Ես անշուշտ նկատի չունիմ վարժարանի ազգեցութիւնը երկրորդ ձեփ գործածութեան մէջ։

Մալկարայի գաւառաբարբառին մէջ՝ գարերու ընթացքին՝ ներմուծուած էին շատ մը թուրքիերէն բառեր, մասնիկներ ևն. բայց նոր սերունդը ոկոսած էր թօթափել զանոնք և կը խօսէր բաւական մաքուր հայերէն մը՝ որ կը կրէր տեղական գաւառաբարբառին դրոշմը։

Իմ՝ ձեռնհասութեանս սահմանին մէջ չըլլալով բանասիրական ուսումնասութիւն մը ներկայացնել ընթերցողներուս, կը բաւականանամ այս հակիրճ յառաջաբան բացատրութիւններով և ստորեւ կուտամ մ'եր երբեմնի հայ գաղութին աւանդութիւնները, հաւատալիքները, աղօթքները և փոքրիկ բառացանկը։



ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀԱԻԱՏԱԼԻՔՆԵՐ

Պ Ի Շ Ա Պ

Վիշապը գոմէչէն կը ծնի: Գոմէշը ծնած ատեն ետին կը նայի իմանսլու համար թէ ծնածը իր սեփական ձա՞զն է թէ վիշապ մը: Եթէ վիշապ մըն է, սարսափահար կը փախչի:

Վիշապը իւրաքանչիւր շնչառութեան մեծ համեմատութիւններով կը խոչորնայ և անարկու կը դառնայ: Ան կ'ակսի աւերումներ գործել: Աստուած երբ կը տեսնէ այս աւերներուն չափը անցնիւը, զանիկա վեր՝ երկինք կը վերացնէ: Վիշապը վեր քաշուած ատեն սոսկալի մրրիկ, թաթառ առաջ կուզայ և անոր պոչին շարժումներէն ծառերը արմատախիլ կ'ըլլան:

Խ Պ Բ Լ Ի Կ

Խպըլիկը մարդու կերպարանք ունի. զլուխը գտակ մը ունի և ափին մէջտեղը ծակ է: Գիշերը երբեմն անզգալաբար կուգայ հինայի հետքեր դնել մարդոց ձեռքերուն վրայ: Առոտուն միայն այդ նշանէն կը հասկնան թէ գիշերը խպըլիկի այցելութիւն մը ընդուներ են:

Երբեմն, սակայն, խպըլիկը կուզայ կը նստի քնացողին վրայ, կ'ակսի ուժգին ճնշել, մինչև որ զայն անշարժութեան դատապարտէ և յետոյ ափով ալ բերանը կը զոցէ, որպէս զի շընչահեղձ ընէ զայն: Բայց չի յաջողիք, վասն զի ափին մէջտեղը ծակ է:

Խպըլիկի այցելութիւն ընդունող մը եթէ յաջողիք անոր գտակը խել, զայն գերած կ'ըլլայ: Ամէն բան կրնայ պահանջուիլ անկէ նո՞յն իսկ ոսկի: Բայց ընդհանրապէս զայն չարչարելու համար մազով ջուր կրել կուտան անոր:

միասին կը բնակէին։ Քրոջ ծիծերը մազկուլ կ'ըլլան։ Եղբայր-ները կուլան ու Աստուծոյ կ'աղաչն որ քոյրենին առողջանայ։ Իրենց աղօթքը լսելի կ'ըլլայ և յանկարծակի Քրիստոս կուգայ և սանտր մը ջուրին մէջ թաթխելով մերկ ծիծերուն կը հաէ ու ծիծերը կը բժշկութին։ Այսօր մազկուլը աղօթած ատեն աղօթող կինը (*), Քրիստոսի օրինակով, սանտր մը ջուրին մէջ կը թաթխէ և ջուրերը ծիծերուն կը կաթեցնէ,

Մազկուլի աղօթքի ձեռք առնելու համար, այսինքն յատուկ աղօթքը արտասանելով հիւանդութիւնը բուժելու կարող դառնալու համար պէտք է սկիզբէն ձեռք ունեցողէ մը արտօնութիւն (ձերք) առած ըլլալ և կամ փոխանակ ատոր երկրաշարժի ատեն ձեռքերը գետինը քսել մինչև որ շարժք դադրի։

Հ Ա Կ Պ Է Պ Փ

Հանդէպքը մարդուս անդիմակից հանդիպումն է գեերու։ որոնց մարդ որևէ ձեռվ անզգալաբար կը վնասէ կամ անհաճոյ բան մը կ'ընէ։ Գիշեր ատեն կարդ մը տեղեր միզելով կամ ամայի տեղ մը վախնալով մարդ կրնայ հանդէպք ըլլալ ու հիւանդանալ։ Հանդէպք եղաղ մը ընդհանրապէս կը նիհարնայ և անորոշ հիւանդութեան մը կ'ենթարկուի, դեղ ու դարման զգուտ չեն ունենար անոր։

Այս ատեն ժողովուրդը հետուեալ դարմանին կը դիմէ։ — Եթէ հիւանդը որոշապէս յիշէ վախցած վայրը կամ կատկածի հանդիպած տեղին մասին, անոր բարձին տակ կը դնեն շաքար և կամ աղ ու խունկ, քանի մը օր վերջ քահանան կուգայ «կարդալիք» (հիւանդի յատուկ աղօթք) կ'ընէ։ Յետոյ գիշեր ատեն հիւանդին մասին մօտաւորները անխօս ու անձայն հանդէպքի վայրը կ'երթան և շաքարը կամ աղն ու խունկը կը թափեն ըսելով։ «Առէք բիրներուտա համը, տուէք հիւընտին սազութիւնը»։ Եթէ հանդէպք եղաղը որոշապէս չյիշէ հանդիպած տեղը,

(*) Տես աղօթքներու շայըին։

կ'առնեն թաց մէջքի կապիչ մը և կ'երթան հիւանդին հաւանաբար հանգիպած վայրը և այլ կապիչը գետինները քսկուտելով կը տանին բոլոր կասկածելի տեղերը մինչև որ լաւ մը հողերով ծածկուի, յետոյ գայն հիւանդին բարձին տակ կը դնեն քանի մը որ ու քահանան կը հրաւիրեն «կարդալիք» ընելու:

Հիւանդի մը հանգէպք, կոխցու կամ «Աստուծմէ հիւանդ» (բնական հիւանդութիւն ունեցող) ըլլալը իմանալու համար հետեւեալ միջոցին կը դիմեն. — Զրալից հողէ կանանչ ամանի մը մէջ իւրաքանչիւր պարագայի անունով երեք դանակ կը դրնեն, Յաջորդ աստուն կը քննեն դանակները և ժանգոտած դանակին համեմատ կը ճշգուի ախտին տեսակը:

Կ Ո Խ Ֆ Ո Ւ

Կոխցուն հիւանդութիւն մըն է՝ որուն մանուկները կ'ենթարկուին: Կոխցու եղած տղան գիշերները անքուն կ'անցնէ և շարունակ կը ճչայ: Այսպէսով տղան կը տկարանայ, կը դեղնի և կը ճզզածնայ:

Մանուկ մը կոխցու կ'ըլլայ երր մեռելի մը մօտէն վերադառնող մը անոր քնացած միջոցին սենեակ մտնէ ու տղան արթնցնելով իր գիրկը չառնէ:

Կոխցու կ'ըլլան նաև այն տղաք որ միենոյն քառասունքի մէջ ծնած ըլլալով իւրարու օրբանի մէջ կը դրուին:

Կոխցուի երրորդ պատճառն ալ պսակէ վերադարձին քընացող մահուկը չարթնցնելն է: Այս կոխցուն կը կոչուի «հարսի փեսի կողք»:

Կոխցուի առաջին պարագային՝ դարմանումի համար՝ տղան գերեզման տանելով բոլոր կասկածելի մեռելներուն վրայ անոր կոխել կուտան: Այս գործողութիւնը հետեւեալ կերպով տեղի կունենայ. — Մահուկը գերեզման տանողներէն մին տղան գըրեկելով երեք անգամ գերեզմանին վրայ կոխել կուտայ ըսելով. «Դուն առ կոխեցիր առ ար քեզ» և երրորդ անգամին դիմացի:

կինը կը վերցնէ աղան գերեզմանին վրայէն։ Այսպէսով կասկածելի մեռելներու գերեզմաններուն վրայ այս արարողութիւնը կատարելէ յետոյ՝ վերջին անգամ հանգստաքարին վրայ ալ նոյն ձեռվ կոխել կուտան և վերջին անգամ անոր մայրն է որ կը վերցնէ մանուկը և զայն գրկելով առանց ետին դառնալու տուն կը դառնայ։

Քառասունքի կոխցու եղած մանուկի գարմանումը կ'ընեն հետեւեալ կերպով։ Երկու մանուկներուն մայրերը հորի մը կափարիչին վրայ կը նստին կոնակ կոնակի և իրենց տղաքը հոն կը դիեցնեն և կամ մանուկին աղտոտ շապիկը կամ շորը միւս մանուկին բնտկած տան մէկ անկիւնը կը խոթեն կամ տանիքը կը նետեն գաղանաբար։ Այս պարագային կը հաւատան թէ միւս մանուկը կոխցուէ պիտի բոնուի փոխանակ արդէն հիւանդ մանուկին։

Գալով հոտրոի փեսի կոխքային, կը հաւատան թէ անիկա անդարսանելի է։

Թ Զ Մ Ե Զ Ա Ղ Ի Կ

Նորածին մանուկ մը եթէ առանձին թողուի սենեակի մը մէջ ու երեսը բաց ըլլայ, թզմեզպղիկը՝ որ շատ անգամ կարծանասակ կնոջ մը կերպարանքը կ'առնէ, կուգայ տղան կը փոխէ անոր տեղ սատանայի ձագ մը դնելով։

Ա Լ Վ

Տղածգան կին մը ծննդաբերութենէն մինչեւ քառասուն օր եթէ սենեակին մէջ առանձին թողուի, Ալքը՝ որ դե մըն է, կուգայ և զայն կը խեղզէ ու թոքերը հանելով կ'առնէ կը տանի։ Կին մը աեսած է Ալքը։ Ծննդաբերութենէն քանի մը օր յետոյ, երբ առանձին կը մնայ, աախտակամածին մէկ մեծ-

կակ ծակէն վեր կ'սկսի ելլել ան սագի գլխու կերպարանքով։ Այս գլուխը մինչև ձեղունը կը բարձրանայ և գեռ միայն վիզը կ'երեայ ճերմակ սիւնի մը պէս։ Կինը ուրիշ բան չի յիշեր, վասն զի կը յուշաթափի։

ՆՈՐԱԾԻՆԻ ՄԸ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ

Նորածին մը երբ առաջին անգամ մէկուն տունը տարուի, տանտիրուհին անոր նուէր պէտք է տայ հաւկիթ մը կամ թուլուալ մը բուրդ, որպէս զի իր տունը մուկերով չլեցուի։

Կ Ը Պ

Կապը այն կախարդական հմայքն է՝ որը փեսացուին կամ հարսնացուին թշնամիները կը գործադրեն վիսան անկարողութեան մատնելու համար։ Ասոր իրը կանխարգել միջոց, փեսան պսակուելու գիշերը երբ նոր լաթեր հագցնելու տանին (Ճերմակեղէնն ալ կը փօխէ), որպէս զի հակառակորդները չկարենան կապել զայն, անոր բարեկամ և ազգական երիտասարդներն է՝ որ կը հագուեցնեն զինքը։ Անոր վրայ որեէ կապ չեն կապեր, այլ կապելու մասերը ուրիշ միջոցով մը կը սեղմեն, իսկ փեսան իր կոճակները ինք չի կոճկեր, այլ ընկերացող երիտասարդները։

Աղջկան մօտաւորներն ալ գեռ նշանուած ատեն անոր մէկ լոշակը կղպանքի մը մէջ կը կղպեն և առագաստի գիշերը միայն կը հանեն անկէ։

Ա 2 Փ Ի Ց Ա Ի

Այս հիւանդութեան բուժումին համար սուրբի մը պատկերին վրայ կախուած և արծաթ թիթեղէ շինուած աշք մը կը կախեն աչացաւ ունեցողին գլխուն վրայ կամ վիզէն վար։

Բժշկուելէ յետոյ նման արծաթ թիթեղէ աչք մը կը կախեն նոյն սուրբին պատկերին վրայ և կամ անոր արժէքը կը վճարեն և կեղեցիին:

ՇԵՐԱՄԻ ԵՒ ՄԵՏԱՔՍԻ ԾԱԳՈՒՄԸ

Յօրի վէրքերը կը կրծէին որդեր՝ որոնցմէ վար թափաղները կը ժողվէր ան ու վերսախն վէրքերուն վրայ կը գնէր որպէս զի անօթի չմնային ու «կերէ՛ք» կը հրամայէր: Յարի նաշնապեաը բաւժուելէ յետոյ զանոնք ծառի մը տակ կը տանի ու «կերէ՛ք» կը հրամայէ: Անոնք անմիջապէս ծառ բարձրանալով կ'սկսին սւտել անոր տերեները: Ժամանակ անցնելէ յետոյ: Յօր այդ ծառին մօտ երթալով կը տեսնէ որ ծառին վրայ խոզակներ կան: Կը ժողվէ զանոնք և փորձելով կը տեսնէ թէ անոնցմէ ամենաընտիր տեսակէ թել մը կարելի է քաշել: Այն տան կը ծնրադրէ ու փառք կուտայ Աստուծոյ որ այդ զաղիր կենդանիներուն այդպիսի յատկութիւն մը չնորհեց իրը վարձատրութիւն իր գթասիրտ վարմունքին:

ԽՈԶԱԿԻ ԲԵՐՔԸ

Կազանդի գիշերը եթէ երկինքը կապոյտ և աստղերը յայտնի ու փայլուն ըլլան խոզակի բերքը յաջող կ'ըլլայ:

ԲԱՄՊԱԿԻ ԲԵՐՔԸ

Որպէս զի բամպակի բերքը առատ ըլլայ: Հարի է զայն ցանել շաբթուան այն օրը որ ձմեռը առաջին անգամ ձիւն տեղաթած է:

ՍԵԽԻ ԵՒ ԶՄԵՐՈՒԿԻ ԲԵՐՔԸ

Սեխին ու ձմեռուկը ցանած ատեն եթէ շատ զաւակ ունեցող կին մը ձգէ կուտերը: Բերքը առատ կ'ըլլայ:

ԿԱՂԱՆԴԻԻ ԴԻՇԵՐԸ

Կաղանդի կէս գիշերին բոլոր վազուն ջուրերը կէս ժամի չափ կը դադրին հօսնէի: Այս դադարէն յետոյ ջուրերը պահմը ոսկեղօծ կը դառնան: Այդ պահուն լուացուողի մը մազերը կ'սոկեղօծուին:

ԿԱՐԺԱԿԱՎՈՒԹԻՒԹ

Այն տղացկան կիները որ քիչ կաթ ունին, ուխտի կերպան կաթնաղբիւրին և անկէ ջուր կը խմեն, որպէս զի կաթերնին առատանայ: Սովորութիւն է որ ուխտի տեղը՝ սոխով հաց ուտեն:

Ա Դ Օ Խ Ք ՚ Ն Ե Ր

Աստուածամա՛ր, օսկի՛ կամար,
Ծունկ եմ չոքեր քեղի համար,
Ազօթք եմ արեր հոգուս համար,
Իմ չար միտքուկս ինձի մոռցո՛ւ,
Բարի միտքուկա ինձի զիտցո՛ւ,
Զարախտիա գուռը ցուցո՛ւ,
Բուռ մը ռէհին տո՛ւ հոտ վրաս.
Հոստ կրլմանի բուրաստանի
Բալէ՛ Սառայ, քալէ՛ Մարթայ:
Էկո՛ւր երթանք տէ որ կուգայ:
Երեք հոգի ընկեր կուգայ:
Մէկն է Յիսուս, մէկն է Քրիստոս,
Մէկն ա մեր հոգուն տէրն է
Տէ՛ր մեղայ, Տէ՛ր սղորմեայ:

Սուրբ խաչը բերնիս,
Խաչը գաւաղանը բարձիս
Սուրբ սկինը սրտիս
Աստուածամար, պահէ՛ զիս:

Խշտէ էկաւ իրեք ձիաւոր,
Իրեքն ար կանանչ կապով
Մէկն է Յիսուս, մէկն է Քրիստոս,
Մէկն ա մեր հոգուն տէրն է
Տէ՛ր մեղայ, Տէ՛ր ոզորմեայ:

Սուրբ Աէրպիստ ամուսը պահես,
Կաթն է բաժում օսկի գօտին,
Գուռն է կայներ Քրիստոսուն,
Գաւազանով արծաթ օսկի:
Իր ձին կ'եթայ կանկուն վրայ
Ի յանյատակ ծովուն վրայ:
Մարդ մը կայներ, գերութին,
Էկէ՛ք էրթաք ընկերութին,
Դուռ զարնիք վրկութին,
Մեզի տո՛ւր արքայութին:

ԱՉԻԶԻ ԱՊՈՒԹՎ (*)

Էկէ՛ք էրթանք Գալիլեա,
Գալիլեատա ծով մը կայ,
Ծովին մէջը ծառ մը կայ,
Ծառին վրայ բուն մը կայ,
Բունին մէջը օձ մը կայ,
Օձը օխթը պտուկ ունի.
Կթեցաք, մակրթեցաք,
Աշք տուողուն աշքը ճաթի, բաթի:

(*) Աչիչ (Աչից) ըլլալ, կը նշանակէ չար աչքէ մը ազդուել ով նիւանդանալ:

ՕՉՈՒԽԵՒ ԱՊՈԽԹԱՔ

Տիմիդրեալ տապանաց,
 Քաջալերեաց չգտերաց,
 Լուսաւորիչ դէմս ելած.
 Մրնաւո օսկոր վուր կ'եթառ:
 Քալեր եմ, կազեր եմ,
 Եօթը պտուղ Աստուածամար:
 Զերերաս, չգբրտաս,
 Ասօր իմ վերայ չվերանաս,
 Եթէ վերանաս,
 Յիսուսի շգթան ճիտա բլլայ:

ԽԼԻՐԹԻ (ՔԷՍՍԹԷՊԷԿ) ԱՂՕԹՔ (*)

Սուրբն Գրիգոր դրին հորը, օձուն կուրը, թին թիաւորը
 Ճու ածեալ ցուցուցեալ չցաւիս բերանովը. թէ ես շարժիմ, դու
 մի՛ շարժիր: Ամենը ապականին մինչև օրն արեցաթն ցաթէ,
 եօթն ժամուն պատարագովն ի խթին (հնթակային անունը) շու-
 շալը, Քրիստոսի բութովը. Աստուածամայրին քաղցր կաթովը,
 Գաբրիէլ հրեշտակապետին թուրովը, Դաւիթ մարգարէին սան-
 դուովը, իրեք հարիւր վաթունը վեց հայրապետին աղօթքովը,
 քսանը չորս մարգարէին աղօթքովը. վէ հուռնէս, վէ կուռնես,
 վէ կանաչն ես, վէ խլուրթուքն ես, ակաթսա, փասհաս և որ
 տարի և իլլէթի սարսափիքը, սափ ֆէնա իլլէթի վրայէն կէլ
 կէչ տաղլարա, թաշլարա, ուլու ուլու աղաճլարա: Կիթսին ձէ-
 հէննէմին քաթ տաղըն արաբնա:

ԷՔԶԻՄԱՅԻ (ԹԷՄՐԻՑԵ) ԱՂՕԹՔ

Մաջոմակը բուն է շիներ
 Ապառած քարին վրայ:

(*) Այս աղօթքը բնդօրինակուած է Պոլոս Թագւորեանի
 ձեռագիր հէքիմարանէն՝ որ կորսուած է:

Քրիստոս վերէն անցեր
Տեսեր արմընցեր,
Թքեր չորացեր
Թքնիմ չորանայ
Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ
Թքնիմ չորանայ:

ՄԱԶԿՈՒԼԻ ԱՂՕԹՔ (*)

Գիտոն Խառոյ խառշը խառշը,
Եօթն աղբար, քուր մը
Կուլան ու կ'աղաղկին,
Մեր Տէրը, Յիսուս Քրիստոս էկաւ.
Է՞ր կուլամ, է՞ր կ'աղաչիմ,
Վերջը լամ, վերջը լամ:
Միծերս ծծեցաւ, ծիծերս հաշաեցաւ:
Առի սայրը, ձգեցի ջուրը
Ձարկի մարմինիս, թափեցաւ ջուրը:

ԶԱՐ ԱԶՔԻ ՀՄԱՅԵԿ

(Բացուելով բնդօթինակուած)

Անուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ. Սարի էլ, Սարակնէ էլ, Սուզի էլ, Սարի էլ, Տայի էլ, Թուբան Աստրան.
Ուր այս անուանք գրեալ կան և կը յիշեն, մի՛ իշխացէ չար
աչք և չար նիշէթ և ամենայն ցաւ հեռի եղիցի ծառայիս Աս-
տուծոյ, ամէն:

(*) Տե՛ս էջ 127, մազկուլի տւանդութիւնը:

ԱՂՋԹՔ՝ ԱՆԿՈՂԻՆ ՄՏՆԵԼԻ ԱՌԱՋ

Իրեք զիրենք ձիաւոր
 Իրեքն ար կանանչ պահապան
 Մէկը սիրտիս,
 Մէկը բարքիս
 Մէկը դռանս պահապան:
 Իշտէ մտայ զերեզման
 Հոգիկս տամ քեզի խթման
 Տէ՛ր մեղայ. Տէ՛ր ողորմեայ:

ԱՆԿՈՂԻՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀՈՒՆ

Էրկնուց ասողը, ծովուն աւազը, լեռներուն տերեք աղ-
 ուէ՛, ժողուէ՛ քովս բեր:

ՄԶԿԻԹԵՆ ԵՐԳՈՒԱԾ ԱՏԵՆ

ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՄԱՄԻԿԸ Կ'ԸՍԷՐ

Լոյս լուսաւորչին
 Հաւատքս Քրիստոսին,
 Վա՛յ ուրացողին, վա՛յ ուրացողին:

ՄԱԼԿԱՐԱՅԻ ԳԱԽԱՌԱԲԱՐԲԱՌԻՆ

ԲԱՌ-ԱՅԱՆԵԼ

Ա.

Ալլատ. յոգնած

Ալլրտիլ. յոգնիլ

Ակիշ. փոքրիկ քերոց (թիհ ձևով)

Աղջոր. թեթեօրէն աղի

Անառք. (կերպասներու) նոր ու յզկուն վիճակը

Անըռել. ճնշելով շինել (լուալու կամ խմոր չինած ատեն),

Ճմիկու. համար կտրուած խմորի գունու մը:

Ամպավարիլ. ամայի, անմարդի

Անդիստանը. անդիի կողմերը, բաւական ժամանակ յե-

տոյ

Անժուը. ջրտշատ ու անհամ (կերակուր)

Անիծ. ոջիլի հաւկիթ

Անցուտ. աղքատ (անարդական), անարժեք

Անկշթուռ. զանկին ականջին ետեի մասը:

Աչեն. մեծ պարկ

Ասղբսէր. համակրելի. սիրուն

Ատրիել (ձեռքը). ժամանակ ունենալ, կարենալ

Արմնալ. զարմանալ

Աֆել-Թոփիլ. համոզել

Բ.

Բարակ մանել. խիստ մանրամասնութիւններու մէջ

մանել

Բարակցաւ. թոքախտ

Բարի լուսի բալլիք. շատ կանուխ ելլոզ

Բդգբուիլ. կերպասի մը վրայէն թելերը քաշուիլ

Բըռել. չափազանց դեղնիլ ու կնճռուտիլ (գէմքի)

Բերընսիվ ար, բերիքսիվ ար, երեսի վրայ (իյնալ, պառկիլ)
 Բզղընտիլ, մաեշլով թելերը կախուիլ (կոտորի)
 Բիւրսայը, ոստայնանիկ բարակ սանտր
 Բնակուիլ, երկար ատեն մնալ
 Բշտել, փոքր բչտիկներ գոյանալ
 Բոքոդ, փայտի սրդ
 Բոզընտրալ, վարանելով ուշանալ, երկմտիլ
 Բուռ, մը մելու, իմաստ անհանդարս (տղայ)
 Բոնիել, խարկել, խորովել
 Բոնելիան, բոնսզ (պատուաստ, անկուած բոյս)
 Բոնիան, դիւրագրգիռ, բարկացոտ
 Բրդուն, կտոր (բրդած մաս)
 Բըջակ, սրունք

Գ.

Գըգըր, գիրկ (մանկական բառ)
 Գըշեր պառակ, իրիկունը մեռած ըլլալուն համար գիւ-
 շերը անթաղ մնացած մեռել
 Գիտուծան, ծանօթ
 Գիսխայ, սոխի հունտէն առաջ եկած սոխիկ՝ զոր ցանե-
 լով կ'ստացուի սոխը,
 Գլխել, թափելու աստիճան տիզել
 Գլխունառուն բարքել, սաստիկ և երկար յանդիմանել
 Գլտորինան, սայլ (եզի, գոմէշի)
 Գնտոց, ծրաբ (պահուած ստակի)
 Գոնտուուիլ, (ծառի ծիլերու) ծաղկումի մօտ ըլլալ
 Գոքէգուշ, գէմքի գէշ արտայատութիւն ունեցող
 Գուլայ, իրարու փաթթուած բամպակի շատ մը պատ-
 րոյգներ
 Գուշ, փայտէ կլոր և խոշոր աման մը
 Գըլըռուիլ, աննշան, անարժէք (մարդ կամ իր)

Դ.

Գանկըտել, դանակով կտրտել, հարուածներ տալ

Դաշտել . սևեռուն ու մտախոհ ըլլալ
 Դեղիճիվառ . դեղնորակ
 Դզկալ . երկարօրէն լալ
 Դէզապուր . փիլաֆ
 Դոլսուկ . անխելք
 Դմբլւէ . թմրած , ապուշ (մարդ)
 Դութ դարտակ . ապուչ
 Դոնդոլ . գէր ու փափուկ (աղջիկ)

Զ .

Զըկակիլ . չափազանց ծարաւնալ

Է .

Էզնի . եղ
 Էհինկել . խիստ նուազիլ (ակի , աղբիւրի)
 Էրեժտըլկալ . յօրանչել
 Էրեսել . խնդրի մը ճշմարտութիւնը հաստատելու համար
 Երկու հակառակ կոզմերը տեղ մը բերել ու անոնց բացարու-
 թիւնները լսել : Այդիի մը կամ արտի մը բերքը ժողուել
 Էրեսէն քացախ վազիլ . խոժոռազէմ ըլլալ
 Էրկան-քաքիլ . գոյ
 Էրկիր . օտար
 Էրկու հոգով . յդի
 Էփէէխաշ . հացի միջուկով , ընկոյզով , սիսորով և քա-
 ցախով պատրաստուած կերակուր մը
 Էփոն . քաղցուով անուշելէն պատրաստելու դորձողու-
 թիւնը
 Էփչել . մազած ատեն մազուածը վեր նետել մաղէն՝ որ-
 պէսզի հովը թեթև մասերը տանի

Ը .

Ըզկըռին . կոշտ մարդ

Թ .

Թալաքոսիլ . աճապարանքով աւարտելու աշխատիլ

Թագիկ. ձանձրացուցիչ (ժարդ)

Թացուկ անել. հենքի բրթած մէկ թելը առժամապէս ու-
րիշ 5-10 թելերու կապել

Թելկապ. մանածի երկու ծայրեր ուղրելով և իրարու-
միացնելով գոյացած կազ

Թելկապիչ. ստայնանկներու մօտ պատրաստ մանած որ
թելկապ ընելու կը ծառայէ:

Թեռայ. թրքկոսեմ

Թէք. շիւղ (փոքր)

Թքոնիկ. թրթնջուկ

Թինօնօ. ապուշ

Թիքուկ. կկու

Թմբոկիլ. թոյլ կնճիռներ ունենալ

Թորոց լլլալ. ոտքի կոխան լլլալ, անիրաւուիլ

Թշել. թուշերը լիցուցած ուտել

Թոքոքել. վիրաւորել (բարոյապէս), անհանգիստ ընել,
քամահիմել

Թողիլի. թոշնիլ

Թոնկոլիլ. տապալիլ, մեռնիլ (հեգնական)

Թուլուպ. սանտրուած և մանելու պատրաստուած բուր-
դի գլանածե զանգուած մը

Թըատել. կտոր կտոր ընել, չափազանց անհանգիստ ընել,

Ժ.

Ժաժք ելլել. չափազանց յուզուիլ և դոդալ

Ժանդոլ. ժանդ

Ժանդուտիլ. ժանգուտիլ

Ժմնել. համնիլ (արագ)

Ժմնցնել. հասցնել (արագ)

Ժում. անգամ (ճաշի ևն.)

Ժրժրալ. աճապարել

Ի.

Եվ ինիկ. չափազանց հետաքրքիր

Լ.

Լամպուոտել. ճերմակ բորբռս կապել
 Լառնատել. պատառոտել (մարմինի մէկ մասը, ևն.)
 Լացիկ. իր վիճակին շարունակ դժգոհութիւն յայտնող
 Լեզ. աղտոտ և հոտած ցեխ
 Լիել. լիզելով ուտել
 Լոյիկ. չափազանց թրջուած, գինով
 Լոկոնել. առատօրէն քսել
 Լողը. չափազանց թրջուած
 Լողուիկ. խխում գառնալ
 Լոշ. անուշով և ընկոյզով պատրաստուած ծաղ
 Լոռտիկ. չափազանց թրջուած. շատ գինով
 Լուտել. անյագօրէն լափել

Ւ.

Խաշիկ. ալիւրի լուծոյթ՝ որով սստայնանկները հէնքի
 մանածը կ'օծեն
 Խարլսնենին. միսի հալեցուած ճարպին մնացորդ մասը
 Խզալ. սահիւ
 Խժիք. բամպակի պարապ խոզակ
 Խլտը. թեթև ու շատ խնդացող (աղջիկ)
 Խնըլկնիկ. կծկուիլ
 Խշչուուկ. փափուկ ու սիրուն
 Խօսմուուկ. խօսք մտիկ ընող

Ռ.

Ծականայ. չափազանց աչքը բաց, հետաքրքիր
 Ծգլիկ. հոտի մը տեղ մը երկարօրէն տիրելը, մնալը
 Ծին. հաստ աղացուած կորկոտէն զատուած մաս մը
 (իրմիք)

Ծինապուր. ծինով ու կաթով պատրաստուած կերակուր
Ծծոնիլի. սստայնանկի գործիքին մէկ մասը
Ծկըլ ծկըլ գալ. անհանդարտ հետաքրքրութիւն ցորց տալ
Ծկըռտան. ուշիմ. անհանդարտ և աչքը բաց
Ծուռլգու. ալպահացի
Ծուռ ցից. սստայնանկի գործիքին մէկ մասը

Կ.

Կախ-վիշշ. անճարակ կին, թափթփած
Կայնըւորիլ. կանգնիլ, յամառօրէն պահանջել
Կապած-աւել. անճարակ, ծոյլ
Կասըր կյրբիլ. ջլատուիլ
Կաւել. խարելով համոզել
Կքնել. բամպակը կուտերէն զատել, սպասիլ (հարլստու-

թեան)

Կիծ. ոխ, բարկութիւն
Կլոր. տհաս սեխ
Կլտրը-կորելի. անտեղի կերպով յաճախ ինդացող
Կնիլ-կարապէտ. կնամարդի
Կնտել. չափէն աւելի կարճ կտրել
Կուել. խմել (ոզելից ըմպելի)
Կոլսցու. հիւանդութիւն՝ որ կը հաւատան թէ մեռելի
մօտէն վերադառնող մը կը պատճառէ ևն. (տես հաւատալիքնե-
րու շարքին)

Կովլուըծուծ. մեծ մաղէս մը
Կորկոտ. մեծ անկանի մէջ ծեծուելով թեփէն զատուած

ցորեն

Կուել. թխմել, շատ ուտել կամ կերցնել,
Կուըժմտիլ. կնձուսիլ
Կոփնեն. մանածի մը պճոքած մասը
Կուկուալ. հաւկիթախաղի ատեն հաւկիթները իրարու

դարնել

Կտիմ. հիւսքի օղակ

Հ.

Հառովլիլ . չափաղանց տաքնալով նեղութիւն
 Հարբիլ . շատ յոգնիլ
 Հաւատքը տալ (կերակութի). նեխիլ
 Հէնք . կատեի թերեռուն երկայնքին ձգուածները
 Հէնք հինել . տեղէ մը շատ անգամ անցնիլ
 Հինել . հէնքը պատրաստել
 Հնինալ . ծածուկ մտահոգութիւն ունենալ
 Հոգիի քըզոց . խիստ ձանձրացուցիչ
 Հողուն տունը մարիլ . չափաղանց ցաւ զգաւ
 Հուանն-հուանն . արագ ու տենդոս (երթալ, աշխատիլ)
 Հըքտրկալ . սպանալից՝ մէկուն վրայ երթալ

Զ.

Զգէ-ձգէ . թափթփած
 Զեռ քը-էրկան . զող
 Զեռ ք-քաշ . զող

Ճ.

Ճատկուել . սիրտ վիրաւորել
 Ճւղալ . հիւանդագին լալ
 Ճզդիմ ու լալկան (մանուկ, կատու)
 Ճըւուտալ . ծանր գործի մը մէջ չարչարութիւն
 Ճիտին կրյանք գալ . չափաղանց գժուար թուիլ
 Ճլրկել . ցաւագին պոռակ
 Ճլրլուկ . վտանգի աղաղակ
 Ճլտորւորիլ . ուժերը հաւաքել
 Ճմպիլ . ուտել (հեգնական)
 Ճննալ . լալ (հիւանդ մանուկի)
 Ճղլնել . ճնշել, հպատակեցնել
 Ճուք . ծայր, խաղողի փոքրիկ ողկոյզ
 Ճուք-ճուք, կեռաս (մանկական բառ)
 Ճուիկը նաքիլ . պոռալով լուլ (մանուկներու)

Ա.

Մազեկարօս. գօշ

Մազկուլ. ծիծերու. հիւանդութիւն՝ զոր ծձկան կիները

Կ'ունենան

Մաղլը ծակ է. խօսուած լեզուն կը հասկնայ

Մաղոչուք. մազուած բանի մը աւելցուքը

Մար. լայնք (կերպասի)

Մընք. մանք կրակ, կայծ

Մքանը. ժութը կոխոծ ատեն

Միսթիկ. ոջիլի ձագ

Մոլիկ. շատ փոքրիկ ձիւղիկ

Մուլսը մալիլ. չափականց ցաւիլ, կործանիլ (անտեսապէս ևն.)

Մուլս-վոր. գիւրազզած, սրտին ցաւը գաղտնի պահող

Մտի վար էքալ. խորունկ խորհիլ

Մըղտել. մշուշոտ ըլլալ և թեթեօրէն անձրենել

Մըջիլ. հալիլ (կրակի)

Մօրլալիչ. հարսին մօր արուած նուէր

Ա.

Նժալ. շատ բարակ անձրենել

Նժնժալ. ընդհատօրէն նժալ

Նոււլ կամ նիալ. կարճ շունչ առնել (հիւանդի)

Նինֆալ. ընդհատօրէն կարճ շունչ առնել (հիւանդի)

Շ.

Շալշղել. անձրենել ցօղի պէս

Շան քարոզ կարդալ. համոզել (խաբելու նպատակով),

Խրատել

Շաշլափատ. ոստայնանկի գործիքին մէկ մասը

Շըռոտել. արագօրէն և անյագօրէն սւտել հատցնել

Շիվ. խաղողի կեղե.

Շնըռ-կիլ. պառկիլ (անարգական)

Շպտել. Սեղմել, ժողուել (բերանը կերակուրի մը)

Յլք-բիթիլ . նորութիւնն ու փայլը կորսնցնել (կերպասի)
ճմռթելիլ
Յքնել . շուք ընել

Ո .

Ոսպը քարոտ է . խօսուած լեզուն կը հասկնայ
Ռտից . ոտնաման
Ուզուղիլ . միշտ բան մը ուզելու սովորութիւն ունեցող

Զ .

Չաթուլ . սաստիկ գոռում
Չալ . անդամ
Չաչակել . համոզել (տեղ մը միասին երթալու համար)
Չարչքուիլ . շատ աշխատիլ . ջանալ

Պ .

Պալմար . քիչ առաջ
Պաղուկ . պաղ գոյն կամ արտայայտութիւն ունեցող
Պաղիլ . մեռնիլ (անարգական)
Պայրուլ . մանած ոլորելու համար պատրաստուած բամ-
պակի պատրոյգ
Պայրուսել . պայրուկ (պատրոյգ) շինել
Պայրուքաց . պայրուկ շինելու փայտ
Պէղել . մաքրել (վլալ-պեղել միասին կը գործածուին)
Պէտել . խնամել
Պիթիկ . լակոս
Պլլի մատ . ճկոյթ
Պլոն . շերամ
Պնօսիկալ . եռալու սկսիլ . չափաղանց անհանդարա ըլլալ
Պուկ . որկորին զերի մասը . կոկորդ
Պուի . անտեղի կերպով դիւրազգած
Պոտըտել . հոտերը բրցնել (ողկոյզի)
Պտթւտ պտուտ գալ . անձկութեամբ պտտիլ
Պընել . քերթել . մէկուն գաղտնիքը կորպելու համար
Հարցումներ ընել :

Զ.

Զալ ք. տենդի տապլտկում
 Զալ քէ զլուք գալ. տենդէն տապլտկիլ (հիւանդի)
 Զիշխանիք. ջրոտ ու ցեխոտ (օդ, փողոց)
 Զիտըկել. զուգել (թելերը)

Ո.

Սայվել. մէկը ճամբռւ դնել ձեռվ մը
 Սիրտեփոց. կակծալի
 Սիսոր-գուշ. սիսոր ծեծելու փայտէ անկան
 Սոխ-տապակ. մոխիրի մէջ տապկուած սոխ՝ զոր վէրքի
 կամ պալարի վրայ կը դնեն
 Սըբաքերենել. հէնքը ոստայնանկի գործիքին անցնել
 Սըտակլէք. տղացկան

Վ.

Վառ. բամպակի բացուած խողակ
 Վարաց լաչակ. ճակատը և դէմքին վարի մասը ծածկե-
 լու ձեռվ կապուած լաչակ
 Վարդենին հազոր եցթել. զինովնալ
 Վանօղակ. ամանները լսւալու յատուկ լաթ, աղտոտ
 կին

Տ.

Տարամքիլ. (տարամտքիլ) խելքը ցնորիլ
 Տըպրնիկ. կարճ ու գէր
 Տլքիլ. թուլնալ (բանջարեղէններու)
 Տկւիլ. ուռիլ
 Տղալովիկ. տղաքը շատ սիրող
 Տնկըման. մզկիթ, մինարէ
 Տնկըմիլ. մեռնիլ (անարգական, ծաղրական)
 Տոքոշ. լոքօշ. կնճոռտած ու թոյլ դէմք ունեցող
 Տղիալ. շարժիլ

Ց.

Յամքեփոց. կաղամբով և սոխուացով պատրաստուած կերակուր մը, սրտնեղութիւն պատճառող բան
Յատկուք. վէրք մը որ տղոց երեսները կը վարակէ
Յըքուիլ. ցրուիլ

Փ.

Փլիլ (Բուտի). տիրել
Փորուս ըլլալ. չափազանց հոգ ընել
Փոփել. չափազանց խնամքով և փափկութեամբ վար-
ուիլ
Փըշուք-ապուր. հացի փշրանքով պատրաստուած ապուր

Ք.

Քած. կին (անարդական)
Քառանիկը նաթիլ. չափազանց պոռալ
Քարատըիկը. քակել փլցնել, տեղէն հանել
Քարուկապան ըլլալ. անողոք ըլլալ
Քաֆ. փրփուր (կերակուրի)
Քզմբղալ. ժպտիլ
Քք քքալ. թեթևօրէն եռալ
Քոռէլ. գերեզման (անարդական)
Քուրալ. անհանդարտ ըլլալ, շարժակիլ

Օ.

Օյք-նաղբար. մեծ արջ (համաստեղութիւն)
Օղաձեւ անել. գերի գերոյ չափել (կերպաս մը) որքան
Երթալիքը գիտնալու համար
Ելոտ ծին բարակ ծին
Օջիլը մեռան. եռանդէ զուրկ
Օռձինք ըլլալ. լքուած ու թշուառ ըլլալ
Օրէմ լարել. կոմի ընել, պառպուալ, խոզվութիւն հանել:

ԶՐԱՆՈՑ

(ՀԵՐԱՅԻՆ)

— 100 —

Զմեռ զիշերները՝ մեր զիւղաքաղաքին մէջ, անօրինակ հրապարներ ունէին: Իրօք մենք զուրկ էինք մեծ քաղաքներու ժամանցներէն, հաւաքոյթներէն, պարերէն, թատրոններէն, բայց ունէինք գիշերային այցելութիւնները, անունի տօնախրմառութիւնները՝ որոնց միջոցին կը վայելէինք մեր մասաններու բիւր բարիքները: Լապտերները՝ որոնցմէ կ'առաջնորդուէին այցելուները ձիւնածածկ ու սառուցիկ փողոցներէն, կը զարձարձէին հոն շրջմոլիկ հուրերու պէս մինչև ուշ գիշեր: Զմեռը հոգչէր բերեր իրեն հետ, վասն զի առատութիւն, ուրախութիւն, ոէր և հոգիներու անդորրութիւն կը տիրէր գրեթէ ամէն: առաջնորդուէին:

Մեր պապենական տան մէջ մեզի, մանուկներուս համար մանաւանդ, երջանիկ ժամեր էին այցելութեան ժամերը, վասն զի հիւրերուն հետ կուզային մեզի տարեկից մանուկներ՝ որոնց հետ կը զրւարձանայինք ու միասին կը վայելէինք առատորդներ ու անուշներ: Ենոյաց մեծերը կը հաւաքէին զմեղ իրենց մօտ ու երգել կուտային մեր սովորած հայրենասիրական երգերը, իրենք ալ մեզի ընկերանալով: Երբեմն անոնք կը խօսէին լուրջ նիւթերու վրայ, վաճառականութեան, փոքր առուտուրներու և անխօսավելի քաղաքականութեան վրայ: Մենք այն տաեն կը ձանձրանայինք, վասն զի առանցմէ բան չէինք հասկընար և կամաց կամաց կը սպրզէինք սենեակէն զուրս: Երթալ հաւաքուելու համար տան այն սենեակը՝ ուր տաքուկ թոնիրին

անկիւնը մեզ կ'ընդունէր մեր տան ծերունի սպասուհին, վարդանթունը՝ զոր մեծ մօր մը սիրով կը սիրէինք և որ նոյն գոռովով կը շրջապատէր զմեզ։ Անիկա՝ էր որ մեզի կը սովորեցնէր իր անգիր աղօթքները և կը դուաբճացնէր իր կեանքէն դրուագներ պատմելով։ Բայց մեր մանկական երևակայութիւնը կը ձանձրանար անոնց միօրինակութենէն ու կ'ուզէր, կը պահանջէր այս աշխարհէն դուրս, գերբնական դէպքերու և էակներու պատմութիւններ լսել, զան զի անիրականը աւելի տպաւորիչ էր քան իրականը և մենք պատրաստ էինք մեր վախերուն ու յուզումներուն մէջ անիրականը աւելի՛ իրական համարել քան բո՛ւն իսկ իրականը։

Այդպիսի գիշեր մը, երբ թոնիրին անուշ ջերմութիւնը մեր անդամները տաքցուցած էր և զմեզ գարնան հաճելի զիշերուան մը տպաւորութեան տակ կը պահէր մհնք, տղաք, փոքրիկ չարութիւններու և անառակութիւններու սկսեր էինք մըշուլի։ Այն տաեն մեր սիրելի Վարդխաթունը մեզի պատմեց իր պահեստի հեքեաթներէն մին, Սու մէլէլի (Զրանոյշ) հէքեաթը՝ զոր այսօր ինծի կը վիճակի վերյիշել ու գրի առնել, եւ այսօր, հնգետասնեակ մը տարիներ յետոյ, կարող չեմ զայն պատմելու այնպէս՝ ինչպէս ինք պատմեց իր գեղջուկ բարբառով, այլ այն պէս՝ ինչպէս կախարդական գիրն ու գրիչը, թուղթն ու գրականացնելու մոլութիւնը կը թելադրեն ինծի։ Թող մեր հանգուցեալ Վարդխաթունի և անոր նմաններու հոգին ներողամիտ ըլլան ինծի իմ այս յորի և ակամայ շեղումին համար։

* * *

Զրանոյշները իրենց ջրասոյզ կեանքի հրաշապատում ընթացքին մերթ մարդկային զգացումներէ և կիրքերէ տարուած՝ գիշերանց կը թողուն իրենց հեղթուկ աշխարհը և մարդոց հետ կուգան հաղորդակցիլ և մասնակից ըլլալ մարդկային հոգիին ալեկոծուցներուն։ Գլխաւորաբար սէ՛րն է որ կը մզէ զանոնք այդ բանին և բնականաբար գեղջցիկ երիտասարդները կ'ըլլան անոնց արկածախնդրութիւններու հերօսները։ Այս վերջինները գիտեն թէ եթէ ջրանոյշի մը այցը ընդունին, անիկա պիտի ստիպէ զիրենք

որ խօսին։ Պէտք չէ խօսիլ անոր հետ, վասն զի այդ գերմարդկային էակներուն հետ անգամ մը խօսողը այնքա՞ն կը գրաւուի սիրով որ նոյն իսկ կը խենթենայ։ Վասն զի սէրը՝ որ հզօր է մահուան չափ, և որուն մարդկային բանավարութիւնը յաղթելու քիչ անգամ կը յաջողի, երբ գերմարդկային էակէ մը ներշնչուի, երիտասարդ հոգիները կը յաղթահարէ շուտով ու կը քշէ իր վտանգաւոր յորձանքներուն մէջ, տանելով զանոնք դէպի իրականութեան աշխարհ մը կամ դէպի յաւիտենական դըմբաղդութիւն, դէպի ի կորուստ։

Ու գիշեր մը կը պատահի որ անծանօթ գիւղի մը մօտի լճակէն ջրանոյչներ ելլեն դուրս ու անշշուկ շրջին գիւղին մէջ։ Անոնք երդիքներէն ներս կը թափանցէին և դուռերու ճեղքերէն ներս կը սպրդէին անձայն՝ առանց տեսանելի ըլլալու մարդկային արարածներէ։ Այսպիսի այցելութեան մը պահուն անոնցմէ մէկը կը գրաւուի քնացող գեղանի երիտասարդի մը տեսքէն։ Կ'արթնցնէ զայն և կ'ստիպէ իրեն հետ խօսելու։ Երիտասարդը ապշահար՝ չի զիտեր թէ երա՞զ է թէ իրականութիւն։ Կը վախնայ, բայց ջրանոյչին սիրատարի նայուածքը, փափուկ ու անդրաշխարհային ձայնը կը թովեն զինքը։ Պահ մը կը յիշէ խենթենալու վտանգը, բայց անոր քնքոյշ մարմինէն արտարուրող բոյրը, անոր գերանուրը մատերուն գգուանքը իր դէմքին վըրայ կ'զգլիքն զինքը և մոռնալով ամէն բան կը պատասխանէ անոր։ Անոր բառերը սիրոյ բոցերով բռնկած են ու կ'այրեն ջըրանոյչին սիրտը։ Երկութիւն մէջ սիրոյ հրդենը իրենց հոգիները կը լավլիզէ։ ա'լ ոչ ջրանոյշը կը յիշէ իր էութիւնը և ոչ երիտասարդը այն անդունդը ուր կը խորասուզի։ Կը մեկնին անձայն դէպի անծանօթ վայրեր՝ ուր լուռթեան ու մթութեան մէջ կը թաղեն իրենց չյագեցող վայելքները։ Արշալոյսէն առաջ, սակայն ջրանոյշը կը թողու իր սիրականը և կը վերադառնայ դէպի ջուրերու անդունդը՝ նորագոյն վայելքներու խոսառմներ տալով երիտասարդին։ Այս վերջինը գաղտնօթէն տուն կը վերադառնայ ու կը մանէ անկողին, սիրտը բոցավառ և մարմինը իրմէ այդքան շուտ խոյս տուած հրապոյշներէն սարսուռն։ Ան ինքպինքէն ելած է այլես, էապէս խենթեցած չէ, կ'զգայ զայդ, այլ կը սի-

րէ բուռն ու խոր սիրով գերմարդկային էակ մը՝ զօր չի կրնար մշտնջենապէս կապել իրեն և ըղձանքը՝ որ կը տանջէ զինքը, արդէն իսկ խենթութեան սահմաններուն կը մօտեցնէ զինքը,

Յաջորդ օրը տղան ա՛լ ինքինքին տէրը չէ՛: Իր միտքը սեւոած է ջրանոյշին տուած խոստամներուն վրայ և անհամբեր գիշերուան կ'սպասէ: Եւ անա, երբ գիւղը ամբաղջ կը խորդար արդէն, խաղաղ լուութեան մէջ, յանկարծ իր մօտ կը յայտնուի սիրական էակը՝ որ իր գլխուն ձգած ճերմակ շղարշին չուքին տակէն կը ժապտի իրեն, աչքերը իր աչքերուն մէջ խորասուզած և իր գերերկրային մարմինին ամբովզ թովքով զինքը պարուրած: Կը մեկնին անձայն և կ'աներեւութեան անտառներուն խոր՝ ուր ծառերն ու թուփի՛րն իսկ կը սարսուն իրենց սիրոյ փոխորիկներէն և անանուն ծաղիկներ իրենց գիշերային թափանցող բոյրը կը խառնեն անոնց հեւացող շունչերուն և համբոյրներուն: Բայց երբ աքաղաղի տուաջին կանչը կը լսուի, ջրանոյշը կը մեկնի զէպի լիճը՝ ուր կ'անյայտանայ, իսկ տղան յուսահատ կուլայ: Երբ տուն կը վերադառնար, կը կարծէր թէ աստղերը արցունքներու փոխուած վար կը թափէին, արեւ խաւարած՝ ա՛լ չպիտի ծագէր ու ոսկեզօծէր լիոներու կատարները մինչև որ իր մօտ գար ու մնար սիրուած այլ խուսափուկ էակը:

Յաջորդ օրը ա՛լ աշխատելու կարող չէ: Մէրը տառապանքի փոխուած է իր մէջ և կէս յիմար դարձած կ'ուզէ պոսալ իր գաղտնիքը, իր ցաւին դարման մը գանելու համար: Սրտակից և փորձառու բարեկամ մը՝ որուն վերջապէս կը բանայ իր սըրտին գաղտնիքը, կը սովորեցնէ իրեն այն կախարդական միջոցը՝ որ զինքը կարող պիտի դարձնէր մշտնջենապէս տիրանալու գերմարդկային՝ սիրուած էակին:

Գիշերուան հետ կ'սկսին տնձկութեան ժամերը: Ջրանոյշ՝ որ ի՛նքն ալ, խենթի պէս կը սիրէ տղան, չուշանար անոր մօտ գալու՝ գլուխը պարուրուած, ինչպէս միշտ, իր սպիտակ շարին (շղարչ) մէջ: Տղան ամէն պատրաստութիւն տեսած է արդէն: Սիրոյ խօսքերու փոխանակութեան և ինքնամուսացումի պահու մը կը գոզնայ ջրանոյշին շարը և անոր մէջ փայտէ խաչ մը փաթթելով կը պահէ գաղտնի տեղ մը: Այս գործողութիւնը

քանի մը երկվայրկեանի մէջ կատարուած՝ ջրանոյշը մէրկացուց իր գերմարդկային կարողութիւններէն և վերածեց մարդկային չակի մը՝ այն նոյն շնորհով ու գեղեցկութեամբ որով կ'երեւար ան իր սիրականին։ Խնդրեց, լացաւ, պաղատեցաւ որ իր շարը վերադարձնէ, խոստացաւ յաւիտեան կապուած մնալ իրեն, միայն թէ չզրկէ զինքը իր ջրանոյշը կեանքի հմայքներէն ու խորհուրդներէն։ Անօգուտ։

Փառաւոր հարսնիքով աժունացան։ Տարիներ տեսց իրենց չժարող մէրը, դաւակներ ունեցան, բայց կինը չդադրեցաւ իր շարը խնդրելէ ամուսինէն, որպէս զի հմայքը եղծանի և ինք իր նախկին կեանքին վերադառնայ։

Օր մը, առաւոն կանուխի, ջրանոյշ հարսը հաց կը թիէ և երբ կ'աւարտէ, կեսրոջ կը յայտնէ թէ եղեղեցի պիտի երթաց և իր շարը կը խնդրէ որ զլուխը դնէ, կեսուրը կ'ընդդիմանայ։ Հարսը հաղար խոստումներ կ'ընէ թէ ա'լ չէ կարող բաժնուիլ իր սիրասուն զաւակներէն։ իր աժուսինէն, ընտանեկան յարկէն։ Միամիտ կինը կը համոզուի, կը հաւասար խոստումներուն և շղարշը պահուած տեղէն հանելալ նախ քան հարսին յանձնելը անզամ մը կը թոթուէ. և անա փայտէ խաչը վար կ'իյնայ։ Հմայքը եղծուած է այլես, ջրանոյշը կը խլէ շարը կեսրոջ ձեռքէն և երբ գլուխը կը դնէ կը վերստանայ իր գերբնական կարողութիւնները և տան մէկ փոքրիկ ծակէն ներս կ'անյայտանայ։ Կեսուրը զգալով իր սիսալը կը պաղատի որ հարսը դուրս գայ և վերադառնայ իր մարդկային կեանքին, բայց անօգուտ։ Այն աշտին կը խնդրէ որ գոնէ ելլէ հացերը գնտէ որ փուռը տանի. դարձեալ անօգուտ։ Զրանոյշը յագեցած է մարդկային կեանքի տափակութիւններէն։ Ալ խելամուտ եղած է թէ այս մարդկային անցաւոր կեանքի սէրերն ու կիրքերը խայծեր են ցեղին յարատեւթիւնը ապահովելու համար, մինչ ջրանոյշներու կեանքը կը տեէ ու չի սահմանուիր մահուամբ։ Ան կարօտովը կը մրկուի իր լիճին, անոր յատակի խորհուրդներուն, իր ընկերուհիներուն, և անոնց հետ իրենց գիշերային արշաւներուն և անակնկալներուն։ Ա'լ չի կրնար վերադառնալ ընտանեկան խաղաղ, այլ միօրինակ կեանքին՝ որուն վայելքները ա'լ տափակ կը թուին ի-

բեն։ Կեսրոջ պաղատանքներուն դէմ կը յամառի։ ո՞չ ամուսին, ո՞չ զաւակ այլես չեն կարող զինքը կապուած պահել այս տափակ աշխարհին։ պիտի երթա՛յ, դէպի լիճը պիտի երթայ։ իր անըգգուշութեան հետևանքով լարուած ու յաջողած հմայքը լուծուած է այլ ես. . . .

Կեսուրը ճարահատ ի՞նք կ'սկսի գնտել հացերը։ Բայց հրա՛շք խմորը տաշտին մէջէն չի հատնիր։ Գիւղին բոլոր փուռուերը կը լինան այդ միակ տաշտին հացերով։ վասն զի ջրանոյշի մը ձեռքերով թրուած էր անոնց խմորը։ Այս գերբնական երեւոյթը վախ կը պատճառէ կեսրոջ ու դրացիներուն։ Ի՞նչպէս ըստ պառել տաշտին մէջի խմորը. . . .

Կը դիմեն զերջապէս ջրանոյշին՝ որ իր ծակին մէջէն կը հրանագէ սկ հաւ մը բռնել և անոր ստքով կնքել խմորը։ Հըրանանգը կը կատարուի և խմորը կը հատնի, միւս կողմէ, սակայն ջրանոյշն ալ անյայտ կ'ըլլայ։

Ջրանոյշին սիրահար ամուսինը ի՞նչ եղաւ։ Ցաւէն խենթեցա՞ւ թէ համակերպած իր ճակատագրին ամուսնացաւ գեղջկուչիի մը հետ։ Պատմող մամիկը այդ մասին բան մը չէր դիտեր։

Կիւմիւրնինա, 13 Նոյեմբեր 1941

Վ. Ա. Զ. Ա. Ն. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ



ԿԱՐԵՒՈՐ ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՄԸ

Ներկայ նրանարակութիւնը աւարտելու մօտ էր, երբ տեսանք Սովիայի «Ազատ Խօսք» օշաբերքի 7 Մայիս 1943ի թիւին մէջ, Մալկարայի Փիշման գիւղէն՝ ուսուցիչ Կորկի Մ. Քազաքովի մէկ գոռութիւնը, ուր կը յիշուի Մալկարայի հայերուն՝ դէպի իրենց բնակակից պուլկար հայրենակիցները ունեցած անձնուէր սիրոյ շօշափելի մէկ ապացոյցը, եւ ան ալ ամէնէ վտանգաւոր ժամանակներու մէջ։ Պ. Քազաքով ներկայիս կը բնակի Պուլկարիոյ Փոմորիէ գաւառի (Պուլկագի շրջան) Սարաֆով գիւղը, ուրիէ գրած է յիշեալ տողերը։

Յարգելի յօդուածագիրը այնտեղ սրտագին երախտագիտութեամբ մը կը նկարագրէ թէ Պալ քանեան պատերազմի վերջաւորութեան, երբ թուրքերը վերագրաւած էին Մալկարայի շըրջանը, ի՞նչպէս վտանգի տակ էր իրենց կեսնքը եւ խումբ մը փախստական Պուլկարներ ի՞նչպէս ազատեցան ստոյգ մահէ, սարսափի այդ օրերուն ապաստան գտնելով տեղւոյն հայերուն կողմէ։

Այդ դէպքը տեղի ունեցած է այն օրերուն, երբ խուժանը հրդեհած էր Մալկարայի շաւկան եւ Հայոց թաղը, ու Հայերը իրենք ալ անստոյգ վիճակի մը մատնուած էին, ինչպէս յիշուած է գրքիս 82րդ էջին մէջ։

Անկեղծ սրտի մը այս ինքնարուխ արտայայտութիւնը, որ լոյս կը տեսնէ այդ օրերէն նիշդ երեսուն տարի վերջ, կարեւոր փաստարուղք մըն է Հայեւպոնկար վաղեմի բարեկամութեան, գրի առնուած ականատես մտաւորականի մը կողմէ, որ ինք ալ ուրիշ տասնեակ մը Պուլկարներու նետ՝ այդ պաշտպանութեան շնորհիւ ազատած է վ երանաս մահէ, ինչպէս կը հաստատէ ինք ալ։

Սիրով կը հիւրբնկալենք այստեղ, ազնիւ սրտէ մը բխած այդ գեղեցիկ գնահատականը։

ՈՂՁՈՅՆ ՄԱԼԿԱՐԱ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԵՐՈՒՆ

Գէշ ժամանակներու մէջ կ'ապրէինք — 1912—13 թուական-ներուն էր: Աև ամսկերը կուտակուած էին Թրակիոյ հարաւային հողամասին վրայ, զոր թուրքերը իրաւամբ կը կոչեն «արիւնոտ հող»:

Մալկարա քաղաքը կը գտնուի բարձունքի մը վրայ, մօ-տաւարապէս 7—8 հազար բնակչութեամբ, որուն գրեթէ կէսը հայեր էին: Ան վաճառականական և երկրագործական աշխոյժ կեղրոն մըն էր: Քաղաքին տնտեսական վիճակը հայերուն ձևոքն էր: բա-րի արհեստաւորներ, վաճառականներ և այդեզործներ էին անոնք: Կերակի օրեր, երբ անոնց վաճառատունները փակ կ'ըլլային, ոչ—քրիստոնեայ տարրը իր պէտքերը հոգալու տեղ չէր ունենար:

Բացէն աչքի կը գարնէր հինէն ի գեր հայերու՝ պուլկար-ներուն հանողէա ունեցած համակրանքը: Պուլկար տարրին յաջո-զութիւնը արտասահմանի մէջ՝ կ'ուրախացնէր զիրենք ալ և մեծ անհամբերութեամբ կ'սպասէին հանդիպելու պուլկար գիւղացիին, արտայայտելու հօմար իրենց անվերապահ համակրանքը: Հայե-րու և պուլկարներուս զգացած ուրախութիւնը հասարակաց էր, համահաւասար երկու առարերու համար ալ: Ահա այդ գէշ օրե-րուն հայերը կ'օգնէին պուլկարներուն և իրենց գմբախութեան մէջ պուլկար ժողովուրդը պահուած և միշտ պաշտպանուած էր հայերու կողմէ, բայց ամենամեծ, յանդուգն և աչքառու ծառա-յութիւնը Մալկարայի հայութիւնը ցայց տուած է 1913 թուին:

Երբ չուարած պուլկար զանգուածը, ահաբեկած գէպքերու արհաւիրքներէ, կը փախչէր անորոշ ուղղութեամբ ասդին անդին, հալածական և կողոպառուած, անօթի ու մերկ, ահա այդ օրերուն, անոնց պաշտպահ կանգնողները եղած էին միայն ու միայն հայերը:

1913ին, մեր Փիշման գիւղի բնակչութիւնը, երբ կը պատրաստուէր գաղթել Պուլկարիա, միակ օգնութիւնն ու օժան-դակութիւնը զտաւ հայերու մօտ: Անոնք ալ մեզի պէս, սակայն իրենց բերնին պատառը կը բաժնէին մեզի հետ: Իրենց որտերը աւելի քան յուզուած էին ի տես մեր գմբախութեան: Հայ վար-ժարանը և քանի մը մասնաւորներու տուներ՝ ֆրկուած հրկիզու-

մէ, մեզ՝ գաղթականներուս արամաղրութեան տակ ձգուած էին՝ հակառակորդ օտար իշխանութեան աչքերուն առջև, որոնք վերագրաւած էին քաղաքը: Ասիկա տեղի կ'ունենար այնպիսի ատեն մը, երբ այդ միջոցին պատահած գէպքերու պատճառով՝ քաղաքին հրկիզուած վիճակը շատ գէշ կ'ազգէր նոր վերապարձող Մալկարայի թուրք քաղաքացիներու հոգեբանութեան վրայ:

Մեր ապատուելու, փրկուելու յոյսը շատ փոքր էր, եթէ նախախնամութիւնը պարզեած չըլլար Մալկարայի մեր հայրենակիցներու անվեհերութիւնը. Կորովը և բարեացակամութիւնը: Քանի մը գիշերներ չարունակ վարժարանին շուրջը մենք կը լոէինք հրացանաձգութիւններ: Բարեբախտաբար բարզութիւններ տեղի չունեցան... Եւրոպական յանձնախումբի միջնորդութեամբ վերջակէտը դրուեցաւ մահուան սարսափին և վախին: Սոյն յանձնախումբի պէտականութեան տակ մենք զրկուցանք Պուլկարիա: Այս պարագային ալ մեր հայազգի բարեկամները ունին իրենց օժանդակութիւնը:

Այսօր, երբ կը վերյիշեն ք 30 տարի առաջ պատահած այս գէպքերը և մեր ապրած արհաւիրքի ժամերը, մենք չենք կրնար մռացութեան տակ Մալկարայի մեր հայ բարեկամները, որոնց կը պարտինք մեր կեանքը:

Այսքան տարիներէ վերջ, սոլոր փրկուած ու վերապրող ներս՝ Մալկարայի Փիշման գիւղացիներս, կ'ուղարկենք մեր ողջոյնը Մալկարայի բոլոր հայերուն: Թող հպարտ ըլլան անոնք, որ լիուլի արժանացած են այն առաւելութիւններուն, զար Մայր Պուլկարիան շնորհեց, իրենց հպատակութեան իրաւունք տալով:

Ուրեմն կեցցէք, ո՛վ Մալկարացի հայեր: Դուք արտայալացիք ճշմարիտ բարեկամութիւն մը ի գին ձեր կեանքին և այնպիսի ատեն մը, երբ ճշմարիտ բարեկամութիւն մը ցոյց տալը բնաւ գիւրին և հեշտ չէր: Դուք ապացոյցը տուիք Զեր պուլկարասիրութեան և ի յայտ բերիք զգացումներ այնպիսի ատեն մը, եթի շատ դժուար էր հրապարակային զգացումներ արտաքայտելը:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ

ՄՈՌԱՑՈՒՄՆԵՐ

Գրքիս «Տնտեսական Կեանքը» խորագրով բաժնին մէջ (էջ 38) աւելցնել նաև հետեւեալները, —

ՀԵՏԱԲՈՅՑՆԵՐ. — Պրուսայի Շերամաբուծական ֆաքիւլթէն աւարտագ մալկարացի հնտաբոյցներ եղած են՝ Սրբուհի Ժամկոչան, Մարիամ Ժամագործեան, Մկրտիչ Շուպարալեան և Տիգրան Մարտիրոսեան, որոնց առաջին երեքը կարեոր բաժին մը ունեցած են նաև քաղաքին շերամաբուծութեան զարգացման պործին մէջ:

ԱՏԱԳՁԱՎԱԾԱՌՆԵՐ. — Քաղաքին յայտնի ասազձի վաճառականները եղած են՝ ՀՃ. Ստեփան Քերեսէծեան և Յարութիւն Խօշիկեան, որոնք աչքառու դիրք մը կը գրաւէին այդ ճիւղին մէջ:

ԳԻՆԵԳՐԱՅՆԵՐ. — Այս ճիւղին մէջ անուն մը շահած էին մանաւանդ ՀՃ. Պօղոս Թանգարաննեան և Յովհաննէս Թօքատլեան (Ուզուն անունով ծանօթ): Ասոնք վարպետ գինեգործներ էին և կարեոր սպառում մը ունէին հրատ սրակի վրայ:

«Մտաւորական Շարժում» բաժնին մէջ (էջ 57) պէտք է յիշել նաև հետեւեալը. —

«Հուրբիթթ»ի շրջանին, 1908ի վերջերը, երիտասարդութիւնը՝ օգտուելով օրուայ թոյլատու պայմաններէն՝ հիմնած էր «Էնթերցամիրաց Ընկերութիւն» անունով մշակութային միութիւն մը, որ ունէր օրինակելի ընթերցարան մը և բաւականին ճախ գրադարան մը՝ ընտիր հատորներով: Էնթերցամիր կ'ընդունէր նաև Պոլսոյ և արտասահմանի հայերէն թերթեր ու հանդէսներ:

ՔԱՆԻ ՄԸ ՃՇԴՈՒՄՆԵՐ

— Էջ 49ի 2րդ տողին մէջ, Խարհքարանին քովը շինուած երկու սենեակներու մասին ըսուած է թէ՝ իբրև մանչերու դասարան կը ծառայէին։ Այդպէս նզած է միջոց մը միայն մինչդեռ այդ դասարանները աղջկանց վարժարանին կից ըլլալով՝ անոր յատկացուած էին։

— Էջ 63ի 22րդ տողին մէջ, Պ. Վահան Յարութիւնեանի մրցանակ շահած նորավէպին անունը «Կիրամուտաքը» ըսուած էր. որ պէտք է ըլլայ «Ծերլուէլին Խղիամնարութիւնը»։

— Էջ 65ի վերջին և 66ի առաջին տողերուն մէջ՝ Ողբ Արտաշէս Յարութիւնեանի և իր հօրը նահատակման գայրի մասին ըսուած է թէ տեղի ունեցած է «Իդմիաթ և Տերպէնտի Կայարանին մէջ», մինչդեռ պէտք է ըլլայ՝ Խզմիտի և Տերպէնտի կայարաններուն միջև։

— Էջ 73ի մէջ յիշուած դէպքի մասին, Պ. Վահան Յարութիւնեան կը հազորզէ թէ՝ ՀՅ. Յարստահեանի աղա, Մանուկ Զօլաքեան և Կարսպետ Պալթահեան գաղտնապէս հսկողութեան տակ առնուած էին և միայն Պալթահեանի տունը խուզարկուած էր։

— Այժմ Փլովտիփի եկեղեցիին Գանձառաւնը պահ զրուած Մալկարայի եկեղեցական ցուցակագրութեան բաժնի 18րդ հասուածին մէջ (էջ 99), «Վարագոյր Տէր Ողորմեայի» մասին ըսուած է թէ՝ «յիշատակութիւն չունի»։ Բայց յետոյ ստուգուած է թէ՝ վարագոյրին ճիշդ մէջտեղը կայ ոսկեթել կարմիր մետաքսով բանուած պատուանդանով խաչ մը, որուն քառաթեերուն վրայ գրուած է «ՏՊ. ՅՍ. ՔՍ. ԱԾ.»։ Խոկ պատուանդանին վրայ կայ հետեւալ յիշատակութիւնը. «Նուիրեաց վարագոյրս Մալկարայի Ա. Թօրոս Եկեղեցւոյ Տիկին Ա. (մահաւոխ Ծ. Հ.) իբրաս Գաֆրանի կան» (կողակիցը ՀՅ. Պատրոս Գաֆրանլիւանի Ծ. Հ.։)

— Էջ 113ի Ա. տողին մէջ Զէփինէ ողափոխութեան զըրկուած հայրենակցի մը համար ըսուած է «յատկացներով 500 լեզուի նպաստ մը», որ պէտք է ըլլայ յատկացնելով շաբաթական 500 լեզուի նպաստ մը։

ՎԵՐ ՉԾԱԲԱԿԱՆ

Համեստ գաղութի մը պատմութեան նուիրուած այս
համառօտ ուսումնասիրութեան առթիւ, մնր ուշադրութիւնը կը
գրաւեն քանի մը յատկանշական կէտեր, որ կը փափաքինք մեր
ընթերցողներու նկատառման յանձնել:

Նիւթերու դասաւորման կարգով, ատոնցմէ առաջինը կու
գայ այլապէս հանճարեղ այս ժողովուրդին քաղաքական գժբախ-
տութիւնը, որ արդիւնք է որքան իր աշխարհագրական դիրքին,
նոյնքան և աւելի իր քաղաքական միամտութեան, նոյն գետն/
վրայ վերացական հայեցազութեան և իրենց միջև հաստատուն
գործակցութեան մը անվերջ պակասին:

Քաղաքական այս բացառական գիծերը՝ պատրաստ որս մը
դարձուցած են զինքը Արեւելքէն ու Արեւմուտքէն խուժող յաջոր-
դական հեղեղներուն, հուսկ ուրեմն ենթարկուելու համար գար-
չական ամէնէ անապսայն բէժմիմին, որ զինքը մզած էր հայրե-
քիքէն հեռանալու յուսահատական միջոցին:

Բարեբախտաբար, չնորհիւ իրենց յամառ աշխատանքին
ու ստեղծագործ ուժին, այդ գաղթողները ուր որ գացեր՝ յաջո-
ղեր են օտարութեան մէջ նոր բոյն մը կազմել և տանելի կեանք
մը յարդարել իրենց համար:

* * *

Հայրենիքէն պոկուած ու կողոպառած, ընչափուրկ թափա-
ռականներ էին ապահովաբար Մալկարա գաղթող առաջին հայերը:
Բայց անոնք իրենց չարքաշութեամբ ձեռներէցութեամբ ու-
ժարտարութեամբ հետզհետէ դիրք մը շինած գաւառին արհես-
տաւորութիւնը ձեռք առած և ամբողջ շուկան ողողած էին հայ
առետրականներով:

Ժլատ էր միջավայրի հողը, ջրային թէ ցամաքային փո-
խադրութեան միջոցներ կը պակսէին իրենց սակայն անոնք
յաջողեցան ստեղծել ծխախտի արդիւնաբերութեան, չերա-
մաբուծութեան, իւղահանութեան, մեղուարուծութեան և ժամա-

նակի պահանջներուն համապատասխանող նման միջացներ, մինչեւ որ տիրացան այդ անշուք քաղաքին անտեսական բաղկերակը ըլլալու դիրքին:

Քանի մը տասնեակ ընտանիքներ էին այդ առաջին եկուորհները, բայց տարիներու ընթացքին անոնք այնքան աճեր էին, որ քաղաքին ամէնէ բազմամարդ աղքարնակչութիւնը կը կազմէին. գերազանցելով նոյնիսկ տիրող թօւրք տարրը և այդ երկրին նախկին տէրերը եղաղ յոյները, որոնք իրմէ շատ առաջ հաստատուած էին այնտեղ:

Այսպէս, ամէն մարզերու մէջ առաջնութիւն մը շահած էր ան իր լնակակից ժողովուրդներուն վրայ, իրեն աջակից ունենալով մանաւանդ հայ կինը, որ իր համբաւեալ ժրաջանութեամբ, առանին անտեսագիտութեամբ և զմայլելի համակերպութեամբ մեծապէս նպաստած էր զաղութին այս բարօրութեան:

Հայ տօհմիկ աւանդութիւններու, բարեգաշտութեան, ընտանեկան սրբութեան կուռքն էր անիկա: Անեղծ մնացած հայրենի այդ առաքինութիւններու շնորհիւ խաղաղ էր զաղութին ընտանեկան կեանքը, ուուր վէճեր, կրօնական պառակտումներ, տնտեսական յեղակարծ վայրէներ անձանօթ էին իրեն: Եկեղեցին իր հաւատքն էր՝ հայրենիքին հետ իր կապը, գպրոցը՝ իր լոյսը, իսկ աշխատանքը՝ իր պաշտամունքը: «Քաղաքակրթութեան» յոտի բարքերը մուտ գտած չէին այնտեղ. Հայաստանի կենդանարար չունչը կը տիրէ՞ դեռ:

Երկար չունեց սակայն այս բարերաստիկ շրջանը, խորչակ մը եկաւ յանկարծ, պիտական լախտի հարուած մը, որ վերիվար շրջեց ամբողջ այս գեղեցիկ կառուցուածքը՝ նախ սեղմումներով, յետոյ տարագրութեամբ և ապա արտագաղթով՝ որ տարերային բռնագաղթի մը համեմատութիւնները ուներ — ու ամէն ինչ փնտացաւ ակնթարթի մը մէջ... Եկեղեցի, գպրոց, կալուածներ, տուն ու կայք և գարերու կուտակած ամէն բարիք հիմէն քանչ դուեցան...: Եւ այսօր, երբեմնի այդ բարեկեցիկ գաղութին վիճակուած յաջորդական աղէաներէն վերապասզ վերջին բեկորները աստանդական կը թափառին՝ նոր լոյն մը կազմելու ի խնդիր:

ՆԻՒԹԵՐՈՒԻ ՑԱՆԿԸ

էջ

Վարչութեան նամակը	5
Յառաջարան	7

Ա. ՄԱՍՍ

1. — Մալկարայի տեղագրութիւնը	9
2. — Հայաստանէ արտազազթը	12
3. — Հայերու Մալկարա հաստատութւը	17
4. — Ե՞րբ եկած են Մալկարա	19
5. — Մալկարայի անցեալը	23

Բ. ՄԱՍՍ

6. — Մեծ ազբիւրին շինութիւնը	26
7. — Աւրիւ շինարարութիւններ	27
8. — Գաղութին հնօրեայ կեանքը	29

Գ. ՄԱՍՍ

9. — Տնտեսական կեանքը	38
10. — Հոգեոր կեանքը	43
11. — Կրթական գարթնումը	51
12. — Մատորական շարժումը	57
13. — Համիտեան շրջան	68

Դ. ՄԱՍՍ

14. — Հայկական դէպքերու շրջանը	70
15. — Սահմանադրութեան հոչակումը	74
16. — Պալքանեան պատերազմը	76
17. — Տարագրութիւնը	83
18. — Զինադադարի շրջանը	87
19. — Վերջին գաղթը	90

Ե. ՄԱՍՍ

20. — Եկեղեցական գոյքերու փոխագրութիւնը	93
21. — Մալկարացիները օտարութեան մէջ	104
22. — Մալկարացիներու հայրենից, մ-թիւնը	111

* * *

Ասիրիա պատմութիւնն է մեր բոլոր գաղութներուն։ Հազիւ ապաստան գտած անկիւն մը, գերմարդկային ճիզերով տունելի կեանք մը կը կերածն այնտեղ, և ահա օր մըն ալ կրօնական, քաղաքական, տնտեսուական կամ այլամերժ ազգայնականութեան խամբիչ շունչը անխուսափելիօրէն կուգոյ իր բացերուն մէջ մոխրացնելու զիրենք, գամբանի տապանաքարբ զնելով այդ գաղութին վրայ։

Կեանքի այս դան փորձառութիւնը այն համոզումը ներշնչած է Մալկարացիներու «Մաքիկրնեան» հայրենակցական միութեան թէ՝ գաղութներու միակ փրկութիւնը «Դէպի Հայրենիք» նշանաբանին մէջ կը կայանայ։ Ուստի, ասո՞ր նուիրած է մասնաւորաբար իր վերջին տարիներու աշխատանքը և պիտի ջանայ հաւատարիմ մնալ իր այդ ծրագրին, մինչև անոր վերջնական իրականացումը։

Ներդիյը՝ ա՛յս պէտք է ըլլայ մեր գաղութներու ուսեսուն նպատակը, համաշխարհային այս մեծ փոթորիկէն անմիջապէս յետոյ։

Ու երջանիկ օր մը, երբ մեր հայրենակիցները բազդը ունենան հաւաքուելու հայրենի երդիքին տակ, թո՛ղ իրենց զաւակներուն կարգան այս գրքոյին էջերը, վերյիշելու համար թէ՝ ի՞նչ կը նշանակէ օտարութիւն, որպէսզի աւելի՛ ամուր փարին իրենց Հայրենիքին, որուն գտանութիւններն իսկ աւելի՛ քաղցր են՝ քան օտարութեան անհաստատ ու խարսափիկ «բարիք»-ները։

Եւ այս երկասիրութեան իրենց աշխատանքի դոյզն բամբինը բերող համեստ գրիչներ անհունօրէն պիտի հրձուին, եթէ այդ նպատակին ծառայէ «Մաքիկրնեան» միութեան ջանքերով լոյս տեսուծ այս հբատարակութիւնը, օր իբրեւ ծաղկեպսակ մը կը նուիրենք այժմ հանգուցեալ գաղութիւնը և անոր գերեզմանատան մէջ ննջող մեր նախահայրերու ինկելի յիշատակին։

Դիմում
ՅԱԻԵԼՈՒԱԾ
Տեսկ Սպարյանին
Դամբէ — Մաքալա

Նախաբան	121
Առանդութիւններ և հաւատալիքներ	125
Մալկարայի բարբառին բառացանկը	138
Զբանոյշ (Հեքեաթ)	149
Կարեոր վկայութիւն մը	155
Աղջոյն Մալկարա քաղաքի հայերուն	156

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ

Մոռացումներ	158
Քանի մը ճշգումներ	159
Վերջաբան	160

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ

Էջ	Տող	Ախալ	Ուղիղ
9	1	11. —	1. —
13	29	յաջորները	յաջորդները
38	12	քէքին	քէքէն
50	11	Յովհաննէս	ՀՃ. Յովհաննէս
55	32	Տարագրութեան	Տարագրութենէ
		չրջանին	դարձին
61	6	Մեղրոս Փափազեան	Մեղրոս Գրիգորեան
94	15	Վահան Խօշիկեան	Վարդան Խօշիկեան
104	22	1887	1877
110	2	Ճարտարագիտական	Ճարտարապետական
129	24	Կողք	Կոխք
130	23	աղածգան	աղացկան
133	23	Մէկն	Մէկն
135	26	քաթ	քափ
139	2	մաելով	մաշելով
139	21	տիպել	դիպել



ԳԱԱ Եիմնարար Գիտ. Գրադ.



FL0560509

[2n]

4457
793